



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6952



1860



ՀԱՄԱՁՈՅՑ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԱՅ

Ի ՆՊԱՍՏ

ՈՒՍՏԵՂՋՅ ԱՅԽԵՐՀԵԳՐՈՒԹԵԱՆ



ՎԻՃԱԿԱԳՐ

1860

91

Հ-20

2012

1

ԿՐՈ 78-ամ

91
Հ-20

ՀԱՄԱԼՈՒՅԹ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԱԿԱՅՈՒԹ

Ն Ե Խ Ա Ժ Ա Խ Ի Պ

Ամերիկայի բնակչության համագումանաց, այլ եւ այլ հաստաց ժամանակաշրջանու ու ճին եւ նոր բնակչության վրայ ընդունութիւն:

Առօր Ամերիկա, որուն ընդարձակութիւնը կամ երեսը 730,000 քառակուսի մղն է, ի սկզբանէ հետէ ըստ բնական դրֆցը կը բաժնուի Հիւսիսային Ամերիկա, որն որ երկրին հիւսիսային վերջնն ծայրէն՝ իբր 80 աստիճանէ հիւսիսային լայնութեան՝ կը սկսի ու կ'երթայ դէպի հ հարաւ մինչեւ գրեթէ հիւսիսային լայնութեան 30 աստիճանը. Միջն կամ կենդրութեան Ամերիկա, որ նոյն 30 աստիճանէն կը սկսի ու կ'երթայ մինչեւ գրեթէ նոյն լայնութեան 8 աստիճանը. ու Հարաւային Ամերիկա, որ նոյն 8 աստիճանէն կը սկսի ու կը վերջանայ երկրին վերջնն հարաւային ծայրը, գրեթէ (նոր գանուած հար. բեւեռական երկիրներն ալ մէջն առնելով) 79 աստիճանի հարաւային լայնութեան տակ, որով բոլոր Ամերիկայի երկայնական մէկ բեւեռէն մինչեւ միւս բեւեռ կը բովանդակէ 159 լայնութեան աստիճաններ, կամ իբր 2400 մղն:

Արեւելքէն Արևանդէան Ովկիանոսը զԱմերիկան Եւրոպայէն ու Ափրիկէն կը բաժնէ, Արեւմուտքէն ՄԵՇ Ովկիանոսը զանիկակ Ասիայէն ու Աւստրալիայէն կը բաժնէ. Հիւսիսէն Հիւսիսային Սաստացեալ ծովն իսկ Հարաւէն հարաւային Սաստացեալ ծովն իրեն սահմաններն են:

Խր երկիրն ըստ մէկ մասին ընդհանուր երկրի խիստ բարձր լեռնային մասերուն մէկն է, իսկ ըստ այլ մասին խիստ ընդարձակ դաշտեր իր մէջը կը տարածին: Գլխաւոր լեռներն են Անդէան կամ Գուրիկէան լերանց շարքը, որոնց խիստ բարձր դա-

գալթները (Բերտի մէջ) են՝ Առարու 25,400 սովք. Խլիմանէ 24,200 սովք, ու Կուտալսովիերէ 22,000 սովք, իսկ քիչ մը (20 մզոն) գեղի ի հարաւ Չիմորբասոյ 21,000 սովք։ Ասոնցմէ զատ լերանց կարդ են՝ Ալէրքա Բարձի՛, Պրազիլիայի լեռնոնքն ու Աբուլս-ինան կամ Ալիշանեան լեռերը։ Անտեսան լերանց շատը հաւ-բուղս են, ուստի եւ հոս սաստիկ գետնաշարժեր յածախ կ'ըւ-լան։ Իր մեծ լիճերը կամ ծովակներն ըստ մեծի մասին հիւսի-սային Ամերիկայի մէջ՝ բազմաթիւ են. ինչպէս Վերին Հոնդուրաս, Հունգարիա, Արևի Արևիոյ, Ա-ինիբէի, Նիդարոսիուս, Գի-դի-կահա, եւ այլն։ Իր մեծ գետերն են՝ Մարանոն կամ Գետ Ամազոնաց, ընդհանուր երկրի վրայ ամեն գետերուն մեծը, որ 730 աշխ. մզոն տեղ կը քալէ, Միսոսիաբէնի, Գետ Լատրենուսի, Հունգարիա, Ուխոյ Դի Կորդե (Գետ հիւսիսոյ) կամ Ուխոյ Պրադոյ, Ուխոյ Գուլբրատոյ (Գունանառ գետ), Գուլբրատիս կամ Ուխոյ Պրեկոն, Դոբրանդին, Ուխոնդոյ, Գետ Մադրազինեայ, Լո Բլադա, եւ այլն։

Ամերիկայի երկրին ընդարձակութեան համեմատ իր գետ-նին պտղաբերութիւնն ալ այլ եւ այլ մասերուն մէջ այլ եւ այլ է։ Տնկոց կարգին առատութեանը կամ հարատութեանը աշխարհիքիս մէկալ մասերուն եւ ոչ մէկը կը հաւասարի։ Հիւ-սիսային բեւեռական կողմերը ամենէն ստորին կարգի տնկէն կամ մամուռէն սկսելով ու հարաւային ջերմախառն կողմերը բարձր ու ընտիր արմաւենիներ յառաջ բերելով ամեն բաժին-ներու բերքերը կը բովանդակի։ Ամերիկայի պտղաբերութեան առաւելութիւնը ցուցընելու համար բաւական ըլլայ միայն ըսել-թէ մինչեւ հիմայ երկրի վրայ ճանչցուած 175 տեսակ արմաւե-նիներէն՝ 119 տեսակը հարաւային Ամերիկայի մէջ կը բունին։ Միայն Արեւմտեան Հնդկաստանի կամ Անդիլեան մեծ ու պղտիկ կղզիներուն վրայ տարւէ տարի 9 միլիոն կենդինար շա-քար, 124 միլիոն կենդինար խաչուէ կ'ելլէ. Նոյնպէս եւ ծխա-խոտը շատ առատ է։ Սոյնպէս եւ հանգերու կարգին մէջ, մա-նաւանդ ազնիւ մետաղներու նկատմամբ արտաքոյ կարգի հա-րաւատութիւն ունի, եւ երկրի ուրիշ մասերը կը գերազանցէ։ Օրինակի համար ըսենք, ըստ որոշ հաշում՝ 1492էն սկսած մինչեւ 1810 միայն Սպանիայի Ամերիկայէն, որ է հարաւային Ամերիկայի մէջ՝ 533 միլիոն մարկ (մէկ մարկն է 64 տրամ) ար-շան ու տասն եւ կես միլիոն մարկ ոսկի, երկաքը մէկտեղ 5940 միլիոն սպանիական գահեկանի արժողութեամբ եւրոպա խաւ-րուած է։ Պրազիլիայի ոսկեհանքները 1708ին բացուելէն եաբը հարիւր տարւան մէջ հոնկից Բորդուկալ 14,000 կենդինար ոս-կի խաւրուեցաւ, Մերսիդոյ Գվայի ու Անդին Բերուի արծա-

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՇՈ. ԲԻBLIOTOKA

20 Օգոստ 1950- թ. ՀՀ
Ա. Մաշտոչիան
Ա. Մաշտոչիան

24642-6

թահանքներէն՝ 1810էն մինչեւ 1829՝ ելած արծաթը 216 միլիոն տպանի բական գահեկանի արժողութեան հասաւ։ իսկ նոյն երկիրներուն ու բանամայի ոսկեհանքներէն նոյն տարիներու մէջ ելած ոսկին՝ 24 միլիոն տպ. գահեկանի արժողութեան կը հասնէր։ Մինչեւ ետքի ատենները լառուի (բլագինա) միայն հարաւային Ամերիկայի յատուկ աղնիւ հանքն էր։ Իսկ չգործուած ադամանութ քարեր, որոնք 1729ին Պրազիլիայի մէջ գտնուեցան, ան տարելնէ մինչեւ 1810 21 կենդինար (ֆանդար) ծանրութեամբ բորդուկալ խաւրուեցան։ Մնացած աղնիւ քարերն ու հասարակ հանքերը սուանձինն չենք յիշեր։ Իսկ կենդանեաց կարգին՝ թէ չըրբոտանեաց ու թէ թռչոց առատութիւնն ու տեսակիներն երկրի մէկալ մասերուն վրայ աս առաւելութիւնն ունի՝ որ բուն իր մէջ չգտնուած տեսակիները (ծի, կատու, ընտանի հաւ կամ մարի, եւ այլն,) Եւրոպայէն հոն տարուած ու բազմացած են, մանաւանդ ձին, որ տեղ տեղ իրը վայրենի բազմաթիւ երամներով անծայր գաշտերու վրայ ազատ կ'արծին։

Հին աշխարհքին երեք մասանց, Ասիայի, Եւրոպայի ու Վիրիիկէի Բնակչաց սկզբնաւորութիւնը՝ կամ նոյի երեք որդիներէն յառաջ եկած ըլլալը հիմամբ ծանուցուած է եւ տարակոյս չիմերըներ։ Իսկ Նոր աշխարհքին երկու մասանց, Ամերիկայի ու Աւստրալիայի, բնակչաց ծագման կամ սկզբնաւորութեան վրայ, այսինքն նոյի երեք որդւոց մէջէն որուն մերունդն ըլլալնաւն վրայ Սուրբ Գիրքէն յայտնի տեղեկութիւն մը չենք կրնար հանել։ Անոր համար աս երկու երկիրներուն կամ Նոր աշխարհքին բնակչաց նոյի սերտնզներէն կամ հին աշխարհին բնակիչներէն ինչ կերպով՝ երբ ու որ ճամբով զատուիլն ու հոս հասնիլը կամ գաղթելն այլ եւ այլ կարծիքներու եւ մաշկաբերաթիւններու նիւթ եղած է, որոնց մէջէն ամենէն աւելի հաւանականն աս յաջորդը կը համարուի։ Կախ առաջին Հրնդկաց Արքիպեղագոտին կղզիներէն՝ իրենց ամենէն աւելի մօտ ըլլուղ Նոր Կուբինէա կղզին ու Աւստրալիայի հաստատուն երկիրը՝ որ է Նոր Հոլանդիա բնակիչք գաղթականութեամբ գացած բնակելու սկսած, ետեւէ ետեւ բազմացած ու կամաց կամաց աս տեղերէն մեծ Ովկիանոսին բազմաթիւ կղզիներուն վրայ մինչեւ Ամերիկայի հաստատուն երկրին քանի մը հարիւր մզոն մօտ ցրուած պիտօր ըլլան։ Կա եւ բուն Ամերիկայի բնակիչքն բատ մասին արեւմուտքէն՝ այսինքն Հնդկաստանէն, բատ մասին ալ արեւելքէն՝ որ է Միջերկրական ծովէն, եւ քիչ մ'ալ Ասիայի հաստատուն երկրին հիւսիսային արեւ ելեան վերջին ծայ-

թէն՝ Պէրինկի նեղուցէն անցնելով՝ (որն որ միայն 13 գերմանական մզոն լայնութիւն ունի ու մէջերը կղզիներ ալ կան,) եկած բնակած ու բազմացած պիտ' որ ըլլան։ Գամշաղքայէն՝ նաեւ Յարոնէն ալ կրնայ որպիսի եւ իցէ նաւով ելլուիլ ու կղզիէ կղզի անցնելով, որով եւ երկու օրէն աւելի ծովու վրայ միօրինակ չանցրնելով, Ամերիկայ համառիլ։ Քինացւոց պատմութիւններէն կ'իմանանք՝ որ իրենց քարմերը յամի իբր կ'58 ֆուզանկ անունով ցամաքի մը վրայ դացած են իրենց պուտայեան ուսմունքը տարածելու համար, արդ աս ֆուզանկ երկիրն ըստ ամենայն զննութեանց Մեքսիկոյի հետ նոյն է։ Ասկից ի զատ հին պատմութիւններէն գիտենք՝ որ շատ հին ատեններ փոքր նաւերով շատ երկայն ու հեռաւոր ճամբորդութիւններ կ'ըլլային՝ երբ որ հարկը կը ստիպէր. ինչպէս Փիւնիկեցիք ընդարձակ ծովերու վրայ իրենց նաւերովն 250 մինչեւ 300 մզոն տեղ առաջ կ'երթային. ուստի եւ կրնային Աղլանդեան ծովուն վրայ 700 մզոն տեղ նաւերու եւ Ըմերիկա համանելու համարձակիլ մանաւանդ որ՝ կը կարծուի հասարակօրէն՝ թէ կանարեան կրղզիներն ինչպէս նա եւ Ազորեան կղզիներն իրեն ծանօթ էին։ Ուրիշ պատճառ մ'ալ կայ որ այսպիսի աներկիւղ նաւորդներու համար Ամերիկա կամ Աղլանդեան ծովուն հեռաւոր կղզիներն երթալու աւելի եւս գիւրութիւն կու տար. այսինքն, հին ատենները ցամաքներու ու կղզեաց իրարմէ ունեցած հեռաւորութիւնն անոնց մէջ գտնուող ցամաք երկիրներու եւ մեծ մեծ կղզիներու պատճառաւ այնչափ զգալի կամ գժուարաւ յաղթելի չէր ըլլար։ Աս կղզիներն ետքէն երկրաշարժներով ծովուտակ դացին, որոնցմէ մէկ քանիին դոցէ մնացորդներն են Ազորեան, կանարեան ու կանանչ զլիսոյ կղզիներն, ինչպէս նա եւ Արեւմտեան Հնդկաստանի ու Հարաւային ծովու կղզիները։

Ամերիկայի բնակչաց սկզբնաւորութեան վրայ հիմնական կարծեօք ու ենթադրութեամբ այսչափ բան միայն կրնայ ըստիլ. իսկ իր սկզբնական պատմութեան կամ շատ հին անցից ու փոփոխութեանց վրայ, կամ իրեն մէջ կազմուած ու դբանուած սկզբնական կամ հին աւերութեանց վրայ լի ու լի տեղեկութիւն տալը կարելի եղած չէ։ Մինչեւ Եւրոպացւոց Ամերիկա մանելը՝ հոն անցած դացած գէպքերուն վրայ միայն քանի մը անհաստատ մակաբերութիւններ ու զրոյցքներ կ'ըգտնուին։ Եւրոպացիք Ամերիկա մանելու սկսած ատեննին իւ այլ եւ այլ կողմերն երեք կարգաւորեալ Տէրութիւններ կամ Վիճակներ գտան. այս ինքն՝ Ա. Աղրէ+ լսուած ցեղին դէպ էրկոտասաններորդ դարը հաստատած ԱԵ+ իրոյնի ակրութեանը.

Բ. գրեթե՝ նոյն դարուն մէջ՝ կամ գուցե՛ աւելի յառաջ՝ ու ինչպէս կը կարծուի Մահնգոյ Գարբաք անուամբ մարդէ մը հաս-
տառուած Բերբուի ու բերբունինը, ու. Գ., անծանօթ ժամանակի
մէջ Դիերրա Գիրմայի (Նոր Կրամատապայի ու Գարագասի) վրայ
կանգնուած Գոռոնորինամարդոյի բերբունինը:

**Ճշգութեամբ խօսելով՝ Ամերիկա մինչեւ դեպ ի հնգե-
տասաներորդ դարուն վերջերն Եւրոպացւոց ծանոցուած չէր.**
վասն զի թէպէտ եւ Նորմանդիացիք իրենց նաւագնացութեան
ժամանակիները 979ին Վրէօնլանդիա ու 1002ին Նոր Գունտլան-
դիա եւ հիւսիսային Ամերիկայի հաստատուն երկիրը հասան.
ի վերայ այսր ամենայնի ասոնց գիւտն Եւրոպայի մէջ անծանօթ-
մեաց ու ետքն ալ բոլորովին մոռցուեցաւ: Վերջապէս անկից
քանի մը գար ետքն՝ այսինքն յամի 1492ին, Հոկտ. 12ին Գու-
պա կղզւոյն հիւսիսային կողմն ու անկից իբր 40 մլոն հեռու
գտաւ գենուացի Քրիստափոր Կոլոմբոս Կոունանանի կղզեն, որ
Պահամա բառած կղզեներուն խումբին կը վերաբերի, ու անուա-
նեց անիկայ Ս. Փէկւ (Ս. Սովորով): Աս եղաւ Ամերիկայի
գտնուելուն ու ճանչցուելուն սկիզբն ու ասկից ետքը քիչ ժա-
մանակի մէջ Ամերիկայի ուրիշ մասերն ալ ետեւէ ետեւ ճանչ-
ցուեցան: Իր անունն Ամերիկա առաւ Ամերիկոս Ակսպուչչի վլո-
րենախայի ավնուականէ մը, որն որ 1497ին հօն ճամբորդու-
թիւն ընելով, ու ետքն իր ճամբորդութեան պատմութիւնն ի
լոյս ընծայելով՝ ինք զինք այն երկրին առաջին գտիչը ցըցուց,
առատի եւ անոր իր անունը տուաւ, որն որ ըստ իրաւանց պէտք
եր Կոլոմբոս, կամ Գուլուանիս անուանիլ, որովհետեւ անիկայ
բուն առաջին գտնողն ու ծանօթ ընտղն Կոլոմբոսն էր: — Յա-
մի 1496ին գտան Սպանիացիք հարաւային Ամերիկայի հիւսի-
սային ծովելերը Դիերրա Գիրմա: 1507ին Եռուգաղան,
1512ին Ֆլորիտա, 1513ին Բանամա, 1515ին Լա Բլադա ու
Բարակուայ, 1519ին Մեքսիկա, 1525ին Բերու, 1534ին Գուե-
դայ, 1538ին Գիլի ու 1539ին հիւսիսային արեւմտեան ծովե-
լերը: Փորդուկալցիք դտան յամի 1500ին Պրազիլիա, Անգ-
լիացիք՝ յամի 1496ին Լապրատոր, 1497ին Նոր Գունտլանդիա
ու 1568ին հիւսիսային արեւելեան երկիրները. իսկ Գաղղիացիք
գտան յամի 1508ին Գանաատա: Աս ամէն տեղերն առջի գըտ-
նողներն իբրեւ իրենց տերութեանց ժառանգութութիւնն անոնց ա-
նուամբ կը նուածէին կամ անոնց իշխանութեան տակ կ'առ-
նէին: Այսպէս սկսան ու հաստատեցան Ամերիկայի այլ եւ այլ
կողմերը Սպանիացւոց, Փորդուկալցոց ու Անգլիացւոց մեծա-
տարած ժառանգութիւնները կամ երկիրներն ու գրեթե՝ բոլոր

Ամերիկա Եւրոպացւոյ իշխանութեան տակ մտաւ : Ետքէն սկսան ատեն ատեն մասնաւոր տէրութիւններ կամ իշխանութիւններ ու վիճակներ Եւրոպայի տէրութեանց անմիջական իշխանութենէ զիրենք ազատ ու անկախ բնել ու ինքնիշխան տէրութիւններ ըլլալ : Յամի 1773ին հիմակուան Հիւսիսային Ամերիկայի Միաբանեալ Նահանգներն Անդղիայի իշխանութենէ գուրս ելան ու այն հռչակաւոր Հասարակապետութեանց խումբը կամ դաշնակցութիւնը հաստատեցին : Յամի 1810ին , կամ յատկապէս 1820ին Հարաւային ու Միջին Ամերիկայի հաստատուն երկրին գաղթականութիւնները Սպանիայի տէրութենէ գուրս ելան ու այլ եւ այլ Հասարակապետութիւններ հաստատեցին : Յամի 1822ին Պրազիլիա Փորդուկալի իշխանութենէն բոլորովին գուրս ելաւ ու առանձին անկախ տէրութիւն ու կայսրութիւն եղաւ : (Տես 1859 տարւան Ընտան . Տոմ. էջ 62—65) : Իսկ անցած գարուն ետքերը՝ Հայդի կըղղւոյն Սեւերը Գաղղիայի տէրութեան իշխանութենէ գուրս ելան ու անկախ եղան : —

Բնդհանուր Ամերիկայի հիմակուան բնակչաց վրայ խօսելէն առաջ պէտք է ծանուցանել որ Ամերիկացի ըսելով առ հասարակ չիմացուիր բուն տեղացիներէն կամ սերբնդեամբ Ամերիկայի սկզբնական բնակիչներէն յառաջ եկածները , հապա երեքհարիւր , երկուհարիւր կամ հարիւր տարի առաջ Եւրոպայէն եւ երկրի ուրիշ մասերէն հոս գաղթողներէն միայն կամ ասոնցմէ եւ բուն տեղացիներէն ծնածները կ'իմացուին . ուստի եւ այսու նկատմամբ բոլոր բնակիչք ըստ այլ եւ այլ եղանակի սերբնդեան այլ եւ այլ ցեղերու կը բաժնուին ու այլ եւ այլ անուամբ կ'անուանուին , ինչպէս ետքը պիտի գըենք : Իսկ բուն սկզբնական տեղացւոյ սակաւ մնացորդներուն վրայ խօսելով կը ծանուցանենք որ թէպէտ եւ Սպանիացիք առջի անգամբ Ամերիկա հասած ատեննին՝ հոն խիստ մեծ բազմութիւն բնակչաց գտան , բայց առոնք ան ատեննուրնէ սկսած այլ եւ այլ պատճառներով ու առանձինն հոս եկող Եւրոպացի աիրաբետողներուն անդութ վարմնենքովն ետեւէ ետեւ այնպէս քիչցան , որ հիմայ հազիւ երկու միլիոնի , այսինքն բոլոր բնակչաց քանառու հինգերորդ մասին մէկին կրնան հասնիլ , ուր որ միայն Հայդի (Ա . Տօմինկոյ) կղզին իր գտնուած ատենն երեք միլիոն բուն տեղացի բնակիչ ունէր , որոնց յաջորդներէն հիմակ եւ ոչ մէկ հոգի մնացած է : Արդ այս սկզբնական Ամերիկացիք ի սկզբանէ հետէ Հայդի անուանեցան , որովհետեւ կողմէ պոս միջին Ամերիկա գտած ատենը կը կարծէր որ ան տեղը

Հնդկաստանին վերջին ծայրն է, ուստի եւ աս նոր գանուած երկիրը Արևմոբան Հնդկաստան, իսկ բնակիչքն առ հասարակ Հնդիկ անուանեց, որ եւ մինչեւ հիմայ մնաց: Ասոնց ամենը մէկ-տեղ այլ եւ այլ բազմաթիւ ցեղերու կը բաժնուին, որոնց ամենն ալ թէպէտ եւ մի եւ նոյն մարմնոյ գոյն ունին, բայց այլ եւ այլ սեպհականութիւններով իրարմէ կ'որոշուին. ինչպէս երկրին հիւսիսային բնակիչքն աւելի հաստատուն ու այրական բնաւորութիւն եւ հոգեկան ինքնօրինութիւն մ'ունին քան թէ հարաւային բնակիչները: Ամէն մէկ ցեղ երկրին այլ եւ այլ կողմերն իր յատակ անունն ունի. Իրուացի, Հուրուն, Բանի, Աբու, Գորայի, Աբադանեան, Բաբադանիացի, եւ այլն:

Այս բուն տեղայի Հնդիկներէն ետքը կու գան ուրիշ ցեղեր ալ, որոնք իբր բուն տեղացիք կը բնան սեպուիլ, որով-հետեւ պէտք է որ ասոնք Եւրոպացոցմէ գարերով առաջ Ասիայէն հոս գաղթած ըլլան: Առոնք Մալյական ցեղերուն կը վերաբերին ու հասարակ անուամբ Եսէինս կ'անուանին եւ մի-այն հիւսիսային բեւեռուին կողմերը կը բնակին: Բեշերէ բառած ցեղն ալ կրնայ Եսդիմոսներուն կարգը սեպուիլ, իսկ Աբ-դէտ բառած ցեղն Եսդիմոսներէն զատ է:

Ամերիկայի եաբէն եկող կամ օտարական բնակչաց մէջ նախ առաջին կը յիշենք Սեւերը, որոնք Հնդետասաններորդ գարուն վերջերէն սկսած, ու առանձինն 1517էն եաբը Սպա-նիացի Լաս Գալաս եպիսկոպոսին միջնօրդութեամբ Ափրիկէի Կուինէա երկիրէն հոս եկան կամ բերուեցան, ու հոս շատցան. բայց շատ տեղեր, հիւսիսային Ամերիկայի Գերսաս նահանգին մէջ, Գուապայի, Բորդոյ Ռիֆցի, եւ ուրիշ քանի մը Անդիլեան կղզիներու, ինչպէս նաեւ Հոլանդիայի ու Գաղղրիայի Կույանայի մէջ գէրէ են. իսկ ուրիշ ամեն տեղեր ազատութեամբ կ'ապրին, մանաւանդ թէ Հայդի կղզւցն վրայ երկու առանձին ու անկախ տէրութիւններ կը կացուցանեն: Ամերիկայի բոլոր (անիսառն) Սեւերուն թիւը վեց միլիոնէն աւելի կը սեպուի, որոնց իբր կէսը գերի են:

Իսկ 1492էն, այսինքն Ամերիկան կոլումբոսէն գտնուելէն եաբը՝ հոն գաղթող Եւրոպացւոց վրայ խօսելով գլխաւոր ծա-նուցանելու բանն աս է՝ որ յառաջուան Սպանիական Ամերի-կայի, բոլոր Արեւմտեան Հնդկաստանի կամ Անդիլեան ու Պա-հանա կղզիներուն, Կույանայի ու Պրաղիլիայի մէջ Եւրոպայէն եկող կամ գաղթող (սպիտակ) բնակիչներէն ծնածները հառ-նածին (Գրէու), կ'ըսուին. սպիտակ ու Հնդիկ ծնողացմէ ծնած-ները՝ Մէտրէց (խառն, սպիտակասեաւ) կ'ըսուին. սպիտակ հօր-

Ըստ Եւրոպայի տէրութեանց իշխանութենէ գուրս ըլլող այն բազմաթիւ Հասարակապետութիւնները, (բայց ի Հիւն սիսային Ամերիկայի Միաբանեալ նահանգներէն,) Մեքսիկոյին սկսած մինչեւ Բարակուայ, որոնք՝ ինչպէս նշանակեցինք՝ առաջ բոլոր Սպանիայի տէրութեան սակէին, ըստ մեծի մասին անհաստատ կարգերով ու մշտնշենաւոր յեղափոխութեանց եւ խոռվութեանց մէջ կը ծփծփան. ինչպէս, Միջին կամ Կենդրոնական Ամերիկայի Հասարակապետութիւնը 1842ին իր այլ եւ այլ մասանց մէջ նոր Միութեան գաշինք հաստատեց ու կնքեց, սակայն մի եւ նոյն ժամանակ իր մէկ մասը Գուառո Ռիչտ ինք զինք իբրեւ զատ ու անկախ տէրութիւն մը հրատարակելու կը ջանար: Բերու յառաջ մի միայն Հասարակապետութիւն էր, ետքէն երկուքի բաժնուեցաւ: Ամենէն աւելի Մեքսիկոյի միաբանեալ նահանգաց կամ Հասարակապետութեան մէջ այս յեղափոխութիւններն ու բաժանմունքները կը յաճախեն. մէջ մը մէկ մասը կամ նահանգը մէջ մը ուրիշ մը մէկաններէն կը բաժնուի. այլ եւ այլ քաղաքային կողմնակցութիւններ երկրին մէջ գանուող յելուզակաց խոմբերուն հետ կը միանան ու ամէն կերպ անկարգութիւններով եւ աւարառութիւններով օրէ օր նոր նոր խռովութիւններ կը հանեն: Սոյնակէս Արձենդինեան Հասարակապետութեան՝ կամ Ռիոյ տէ լա Բլագայի միաբանեալ նահանգաց մէջ կառավարութեան անկարգութիւններն ու բաժանմունքները կարգաւորեալ տէրութեան մը հարկաւոր ըլլող կարգերու եւ օրէնքներու Հաստատուիլը միշտ կը խափանեն: Ասանկով այն հին Սպանիական տէրութենէ գուրս ելլող ու անկախութիւն ստացող տասուերկու Հասարակապետութիւնները՝ ճշգիւ խօսելով՝ ուրիշ բան չեն, բայց եթէ կէս մը անտէրնչութեան մէջ գանուող երկիրներ: —

կղզէր, որոնք (բաց ի Հայդիէ) Եւրոպայի այլ եւ այլ տէրութեանց սակէին:

Հարաւային Ամերիկայի մէջ կ'իյնան

- 1 Պրազիլիա.
- 2 Գոլումբեան Հասարակապետութիւնները.
- 3 Բերու.
- 4 Պոլիվիա.
- 5 Գիլբ.
- 6 Արձենդինա կամ Լա Բլագա.
- 7 Ուրուկուայ.
- 8 Բարակուայ.
- 9 Հարաւային Ամերիկայի Ազատ երկրները (Բարակուայ,
- Զրաստան ու Հարաւային բեւեռական երկիրներ),
- 10 Կույանա Անգլիացւոց, Հոլանտացւոց ու Գաղղիացւոց:

Այս ընդհանուր տեսութիւնն ընելէն ետքը՝ Հիմակ Ամերիկայի մէջ գտնաւող տէրութեանց կամ իրարմէ անկախ երկիրներուն սկզբնական ու ներկայ քաղաքային հանդամանաց վրայ խօսինք, բոլոր (Հիւսիսային, միջին ու հարաւային) Ամերիկայի մէջ ըլլող երկիրները կամ վիճակներն երեք գլխաւոր կարգ բաժնելով, այսինքն

Ա. Առանձին Տէրութիւններ .

Բ. Ազատ Երկիրներ .

Գ. Եւրոպայի տէրութեանց Երկիրներ :

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Ա Ռ Ա ' Զ Ի ' Տ Ե Ր Ո Ւ Թ Ւ Տ Ն Ե Ր

Ա ◊

Պրազիլիայի կայսրութիւնը :

Կայ աշխարհքին մէջ Պրազիլիա առաջն միապետական տէրութիւնն է, որն որ 1500ին բորդուկալի Գապրալ նաւապետէն գտնուելէն ու բորդուկալի տէրութեան տակ գաղթականութեան երկիր ըլլալէն ետքը մինչեւ 1822 նոյն տէրութեան ձեռքը մնաց, ու ետքը անկից բաժնուելով առանձին կայսրութիւն եղաւ : Աղյանդեան Ովլիանոսին քով 950 մղն երկայնութեամբ կը տարածի ու կը բովանդակէ հարաւային Ամերիկայի արեւելեան մեծագոյն մասը : Իր բոլոր ընդարձակութիւնը կամ երեսը՝ 130,000 քառակուսի մղն կը սեպուի : Գեանին երկու երրորդ մասը լեռնային է : Իր լեռանց կարգն պնտեան լեռներէն զատ է . խիստ բարձր լեռն է Իտաֆուլու-է՝ 5168 սուք : Դէպ ի հիւսիսային կողմը Մարանուն գետին երկու գին ընդարձակ գաշտագետին է : Իր գլխաւոր մեծ գետէն՝ Մարանունին զատ կան ուրիշ գետեր Բառա . Ս. Ֆրանչեսկոս, Բարնանիպու, եւ այլն : Եղանակը թէպէտ եւ սաստիկ տաք է, բայց ծովեղերաց վրայ ծովու հողմերն օդը կը բարեխսառնեն : Իսկ գետնին հանդամանքը համառօտիւ յայտնի ընելու համար բաւական կը համարինք ըսել՝ որ Պրազիլիա չէ թէ միայն երկրիս խիստ գեղեցիկ եւ զուարձալի տեղերուն մէկն է, հապա նաեւ քանի մը նկատմամբ իրեն նմանը չանի . իր մեծ մեծ՝ խիտ ու աղնիւ (Փէրնամպուք, կամ Պրազիլի փայտ, մահակոն,) ծառերով լեցուն անտառները, իր աղնիւ բերքերը՝ շաքար, խաչուկ, բամկակ, ծխախոտ, լեղակ, հնդիկ վարունկ (բակու),

Համեմուկ (Քանիվան) ու գեղի նիւթերը, Զինի ու Բարսկուայի նեց, անանաս, Համեմներ, եւ այլն, իրեն մեծ հարստութեան պատճառ ըլլալէն զատ, իր հարուստ հանքերն ալ մանաւանդ ուկին ու ադամանդը տարւէ տարի իրենց մեծ շահը կը ցուցընեն: Աս գարուս սկիզբներն ոսկեհանքերն ամեն տարի իրը երեսուն հազար մարկ ոսկի՝ գրեթէ չորս ու կէս միլիոն ապամիական գահեկանի արժեքով կու տային: Հիմայ միայն Մինաս Ճէրաեսի ոսկեհանքերն տարւէ տարի իրը 6'400 մարկ ոսկի կ'ելէ: իսկ ադամանդը մինչեւ ետքի ատեններն ամէն տարի 12,000 քրադ կու տար. Հիմայ՝ 1844ին գտնուած հանքերէն տարւէ տարի 700,000 գալէռի արժեքով ադամանդ կը հանուի: Թանգ անհատնում երկաթը, քիչ մը լսնոսկին, ուրիշ մետաղներն ու աղնիւ քարերը: Կենդանիները թէ բուն տեղացիները՝ եւ թէ Եւրոպայէն բերուած ու հոս շատցածները, ինչպէս նաեւ տեսակ տեսակ մեծ ու պզարիկ սքանչելի աղօւորութեամբ թըրունները, մանաւանդ թութակները, թիթեռները, նաեւ որդան կարմիրը՝ ամէն կողմ՝ առատ են:

Ի՞նակիչքը հիմայ՝ Եւրոպայէն միշտ բազմաթիւ գաղթականներ յաճախելուն՝ վեց միլիոննեն աւելի են. որոնց մէջ իրը մէկ միլիոն սպիտակներ են, ըստ մեծի մասին բորդուկալցի ու գաղթածին, բայց կան նաեւ շատ Գերմանացիք, Անգղիացիք ու Գաղղիացիք: Իսկ գունաւոր բնակչաց մէջ կան իրը երեք միլիոն սեւ գերիներ, իրը 200,000 աղատ սեւեր, իրը մէկ միլիոն խաւոն ցեղեր, մանաւանդ ճոռապահ, սրփնք հոս Շարպուկ'անուանին, ու իրը կէս միլիոն բուն տեղացիք կամ Հնդիկ, որոնց մէկ մասը վայրենի ցեղեր են ու երկրին ներսերը անտառներու մէջ կը բնակին: Տիրող կրօնն է հոռոմէական-կաթողիկէ հաւատքը, որ ունի հոս արքեպիսկոպոս մը ու քանի մը եպիսկոպոսներ ու շատ մը կրօնաւորաց ու կուսանաց վանքեր: Բնակչաց զբաղմունքն է երկրագործութիւն, մանաւանդ գաղթականութեան բերքերու (շաքարի, խահուէի, եւ այլն,) մշակութիւն, որուն առաւելապէս գերիները կը գործածուին, խաշնադարմանութիւն, ձինորսութիւն, բովագործութիւն ու քաղաքներու մէջ այլ եւ այլ արհեստներ, բայց գործատուններ քիչ կան: Վաճառականութիւնն առաւելապէս ծովու վրայ Անգղիայի, Համազուրկի ու հիւսիսային Ամերիկայի Միաբանեալ նահանգաց հետ կ'ըլլայ: Գուրս ելած վաճառքներուն (շաքար, ներկի փայտեր, ադամանդ, եւ այլն,) տարեկան արժեքը 52 միլիոն դաշեռի կը հասնի, իսկ ներս մտած վաճառքներուն, (այլ եւ այլ կերպասներ, ժամացոց, գլքեր, գինի, օղի, կա-

րագ, ալիւր, եւ այլն,) արժեքը որոշ չէ, միայն Անդղեայէն տարւէ տարի իբր 17 միլիոն դալեռի վաճառք կու գայ: — Գիտութիւնները ծաղկելու վրայ են, ու մեկ համալսարանէն ի զատ շատ մեծ ու փոքր դպրոցներ ալ կան:

Տէրութեան գլուխն է կայսր մը, որուն իշխանութիւնը սահմանադրութեամբ չափաւորուած է ու միայն արու զաւակներուն կրնայ անցնիլ: Ցամաքային զօրութիւնն իբր 25,000 կանոնաւոր զօրք ու քիչ մ'ալ քաղաքապահ զինուորներ են: Ծովային զօրութիւնը բաւական մեծ է: Տարեկան եկամուտը՝ իբր 70 միլիոն ֆրանգի կը հասնի, իսկ ելքը՝ ասկից քիչ մ'աւելի է, անանկ որ ամէն տարի վրայէ վրայ մուտքն ելքէն քիչ ըլլալուն՝ տէրութեան պարտքը հիմակ 280 միլիոն ֆրանգէն աւելի եղած է:

Ի՞ոլոր երկիրը տառնեւութը նահանգներու բաժնուած է. իր կայսերանիստ մայլաքաղաքն է Ռիոյ աէ Ժանէյրոյ 250,000 բնակիչով, որոնց մէջ իբր 80 հազար սեւ գերիներ կան:

Պիրաղիիայի պատմութեան ու նորագոյն անցից վրայ տես 1859 տարւոյն Ընտանեկան Տոմարը, էջ 62—65:

❖ ♦

Հիւսիսային Ամերիկայի Միարքանեալ Կահանգները:

Աս լայնածաւալ երկրին ընդարձակութիւնն ետեւէ ետեւ իր սկզբնական սահմանները նոր նոր նահանգներով մեծանալով՝ 148 հազար քառ. մղնէն աւելի եղած է. որուն գետինը ըստ մասին անտառ ային ու ըստ մասին գաշտային է, բարձր լեռներ քիչ կան: Իր գլխաւոր գետն է Պիուսիսինի: որ 600 աշխ. մղն աեղ կը քալէ. միւս մեծ գետերն են Գուանանուիս, Բոդուանան, եւ այլն. ունի հինգ մեծ լճեր կամ ծովակներ: Բայց աշխարհաքիս ամէն տեղերէն աւելի բազմաթիւ են իր արհեստական ջրմուղները, որոնք գետերն ու ծովակներն իրարու ինչպէս նաեւ ծովու հետ կը կապակցեն: Երկրին պաղաքերութիւնը շատ նահանգներու մէջ արտաքոյ կարգի մեծ է, հասարակ բերքերէն ի զատ ունի նաեւ շաբար, խահուէ, ծխախոտ, եւ այլն: Խաշնադարձանութիւնն եւ ձկնորսութիւնը երկրին շատ մեծ օդուակը բերէն: Հասարակ ընտանի կենդանիներ եւ թռչուններ շատ կան: Հանքերէն ունի առատ ոսկի, (մանաւանդ նոր ստացած նոր Գալֆի Փորնիայի մէջ) պղինձ, երկամք, հանքային ածուխ, եւ այլն: Եղանակն երկրին ընդարձակութեան ինչպէս նաեւ գետնին

Հանդամանաց պատճառաւ շատ այլ եւ այլ է. նշանակութեան արժանի են հոս երկու զարմանալի հանգամանքը. մէջ մը՝ որ այն տեղերն՝ որոնք Եւրոպայի այլ եւ այլ տեղերուն հետ հաւասար օդաբաժնի կամ լայնութեան աստիճանի տակ են՝ ասոնցմէ շատ տարբեր եղանակ ունին. այսինքն մի եւ նցյան աստիճանի տակ ըլլող տեղերը Եւրոպայի մէջ բոլոր տարին ձիւնն ու սառցյան արտաքրյ կարդի ցանցաւ կ'ըլլայ, իսկ Ամերիկայի մէջ (ինչպէս Պոստընի ու Նիւ Եորդի մէջ) բոլոր ձմեռը սաստիկ մեծ ցուրտ կը տիրէ: Երկրորդ՝ արեւելեան կողմերը շատ աւելի ցուրտ են քան թէ արեւմտեան կողմերը: Բայց տեղ տեղ (ինչպէս Փլորիտայի մէջ) յուլիս ու օգոստոս ամիսներուն մէջ 36 մինչեւ 39 աստիճան աաքութեան (ըստ Ռէոմիերի) կ'ըլլայ:—

Ի՞նակչաց թիւը հիմայ 26 միլիոնի կը հասնի, որոնք աս միաբանեալ Հասարակապետութեանց հաստատուելու աւենէն քիչ մը ետքը՝ այսինքն 1790ին իբր 4 միլիոն էին. 1800ին իբր 5½ միլիոն, 1810ին՝ իբր 7¼ միլիոն, 1820ին՝ 9½ միլիոն, 1830ին՝ իբր 13 միլիոն, 1840ին՝ 17½ միլիոնէն աւելի. 1844ին յունիսի վերջն եղած հաշուին համեմատ գրեթէ 19 միլիոնի հասած էին, իսկ ըստ նոր հաշուի հիմայ 26 միլիոնէն աւելի է բոլոր բնակչաց թիւը: Ասոնց ասանկ արտաքրյ կարգի շուտով շատնալլ չէ թէ ամէն տարի Ամերիկայի մէջ հանդիպած ծընտեղներէն է, հապա նախ՝ ետեւէ ետեւ այլ եւ այլ նահանգներ աս միաբանեալ նահանգաց գաշնակցութեան մէջ մտնելն: Երկրորդ Եւրոպայէն տարւէ տարի հոն գաղթողներուն բազմութենէն. օրինակի համար ըսենք. 1829էն մինչեւ 1836 միայն Նիւ Եորդ եկող Եւրոպացի գաղթականներուն թիւն էր 317,271. գարծեալ 1839ին միայն Գերմանիայի Պաեմէն քաղքէն 12,421 Գերմանացիք եկան: Այսպէս ամէն տարի հազարաւոր գաղթականք առաւելապէս Խրլանդիայէն ու Գերմանիայէն հոս կը յածախեն, ասոր համար որովհետեւ աս Եւրոպացի գաղթականներութիւնները գրեթէ երկու հարիւր տարիէ ի վեր սկսած կը շարունակուին, ու բուն տեղացիք կամ Հնդիկք ատեն ատեն գէպ ի երկրի ներսէրը կամ հարաւակողմը՝ Միսիսիփիբի գետէն անդին ուստի եւ աս հասարակապետութեանց սահմաններէն գուրս վուրնտուած են, անոր համար յայսնի է որ Միաբանեալ նահանգաց հիմակուան բնակիչներուն դրեթէ ամէնն ալ Եւրոպացիներ ու անոնց սերունդներն են: Ասոնց մէջ ամենէն աւելի շատերն Անդունացիւ կամ անոնց սերաւնդներն են. ու ըստ հասարակ կարծեաց՝ բոլոր բնակչաց երեք քառորդ կը կացուցանեն, անանկ որ անգղիերէնը հոստեղաց տիրող

ու հասարակ եւ պաշտօնական լեզուն է . ինչպէս նաև անդղիական սպլորտթիւններն ամէն դի յաճախած են : Անդղիացոյցմէ ետքը կու գան Գերմանացիք , որոնց թիւը հիմայ 5 միլիոնը կ'անցնի , ասոնցմէ ետքն են Գաղղիացիք , իբր մէկ ու կէս միլիոն . աս երեք ազգերէն զատ կան Հռուսացացիք , Շվեյցարիք , Իտալացացիք , ու զրեթէ Եւրոպայի ուրիշ ամէն ազգերէն : Գլխաւոր կամ աիրազ կրօն կամ գաւանութիւն չկայ , հապա ամէն կրօնները կամ աղանդները հաւասար իրաւունք ունին . եւ հիմայ իբր Եւրեսուն այլ եւ այլ աղանդներ կը գտնուին . ինչպէս նաև 15,000ի չափ Հրեայք իրենց կրօնն ազատ կը պաշտեն : Հռոմէական եկեղեցւոյ հպատակ ըլլովներուն թիւը հիմայ մէկ ու կէս միլիոնէն աւելի կը սեպուի : Բուն տեղացիներուն կամ Հնդիկներուն թիւը հազիւ 480,000ի կը հասնի , որոնք օրէ օր ալ կը պակսին : — Աս ամէն բնակչաց գլխաւոր զբաղմունքն է մշակութիւն երկրի , ձկնորսութիւն , նաւորդութիւն , քաղաքային արհեստներ ու վաճառականութիւն : Գրեթէ բոլոր բնակչաց մէկ քառորդը միայն մշակութեան կամ երկրագործութեան զբաղած է . ասոնցմէ ետքը կու գան վաճառականութեան զբաղողներն ու ետքը այլ եւ այլ գործարաններու մէջ աշխատողներն ու արհեստաւորները , որոնց մեծ մասը Գերմանացիք , Գաղղիացիք , Անդղիացիք ու Իրլանդացիք են : Գերեւաց վաճառականութիւնը հոս շատ նահանգներու մէջ թոյլ տուեալ ըլլալուն , շատ գերիներ կը գտնուին , (հիմայ գրեթէ երեք միլիոն այլը եւ կին) , որոնք երկրագործութեան մէջ կը գործածուին , մանաւանդ երկրին հարսային կողմերը՝ շաքարի , խահուեի ու ծխախոտի մշակութեան համար : — Ուսմունքն ու զիսութիւններն օրէ օր յառաջ երթալու վրայ են . բայց գրտնուած բարձր , միջին ու ստորին դպրոցներուն եւ տառմնարաններուն շատութեան նայելով կրնայ ըստել որ ուսումնական ու բարձր կը ժութիւնն այնչափ ծաղկած չէ . վասն զի իրենց կարգերն ըստ օրինի հաստատուած չեն * : Սոյնպէս եւ գեղեցիկ արուեստները , բանաստեղծութիւն , երաժշտութիւն , նկարչութիւն ու անդրիխագործութիւն դեռ եւս յիշատակի արժանի յառաջադիմութիւն մ'ըրած չեն : —

Պիարանեալ նահանգաց սկզբնական սահմանին կամ երկրին տէրութիւնը մինչեւ անցած դարուն վերջի կէսն Ան-

* Ասկից իբր 120 տարի առաջ հիւսիսացին Ամերիկայի մէջ մի միայն լսագիր կ'ելլեր . 1748ին ֆրանքլինին եղայլըն ուրիշ լսագիր մ'այ հրատակել կ'ուզեր . բայց բարեկամներն արգելեցին զինքն ըստ լով՝ թէ Ամերիկայի համար միայն մէկ լսագիր հերկը է : Կա հիմայ 150 լսագիրէն աւելի կայ :

գղիացւոց ձեռքն էր, որոնք 1578էն սկսած այլ եւ այլ աշտեններ ու այլ եւ այլ անձանց ձեռքովն աս տեղերուն վրայ իրենց իշխանութիւնը հաստատեցին, բայց մինչեւ 1614 երեւելի յառաջադիմութիւն մը կամ հաստատուն իշխանութիւն մը չկրցան ունենալ: Ասկից ետքն ալ Հոլանդացիք մուշտակի վաճառականութեան պատճառաւ աս կողմերը դալով հիմակուան Նիւ Եորդ նահանգին հարաւային դին երկրի մէկ մասն իրենց իշխանութեան տակ առին ու անուանեցին Նոր Ստորին նահանգի, ինչպէս Անգղիացիք իրենց դրաւած երկիրը Նոր Անդիս անուանած էին. 1623ին Շվետերն ալ եկան ու մաս մը երկիր գրաւեցին եւ անուանեցին Նոր Շվետի, ուր եւ այլ եւ այլ ամուր տեղեր կամ բերդեր շինեցին: Ասկից ետքը սկսան աս երեք տիրապետող ազգերը ստացած երկիրներուն համար իրարու հետ պատերազմիլ. մէյ մը մէկը մէյ մը մէկալը յաղթելէն ետքը, վերջապէս (1664ին) Անգղիացիք յաղթող եղան, Հոլանդացիները վորնտեցին եւ անկից ետքը ժամանակ ժամանակ իրենց իշխանութիւնը տարածելով (մինչեւ 1732), սկսան հաստատուն գաղթականութիւններ հիմնել, երկիրն այլ եւ այլ նահանգներու բաժնել, նոր նոր քաղաքներ հաստատել ու զարդարել: Անգղիայի տէրութիւնն ամէն կերպ միջոցներն ի գործ դրաւ աս գաղթականութիւնները կարելի եղածին չափ ծաղկեցրնելու, մանաւանդ անցած դարուն կէսէն ետքը. ու ամենեւին ծափիք մը չխնայելով՝ բոլոր այս նոր երկիրը ծաղկած ու ամէն կերպ գիւրութիւններով ու միջոցներով հոգացուած վիճակի մը մէջ բերաւ. երկու հեղ աս տեղերուն ու բնակչաց շահուն համար պատերազմ ընելու ստիպեցաւ, այս ինքն 1740էն մինչեւ 1748 Սպանիայի Ամերիկային գէմ վաճառականութեան յառաջ երթալուն համար, ու 1755էն մինչեւ 1763 Գաղղիացւոց գէմ՝ աս տեղերուն սպառնացող վանդները պակսեցունելու պատճառաւ: Աս երկու պատերազմները միայն՝ Անգղիայի տէրութեան 150 միլիոն սդեռլինէն աւելի արժած էին: Անկից ետքն ալ աս տեղերուն զինուորական ու քաղաքային պաշտօնատէրներուն թոշակին համար ամէն տարի մեծ մեծ գումարներով դրամ դուրս կու տար:

* Աս ասանկ ըլլալով՝ տէրութիւնն աս երկիրներուն ժողովներէն կամ պատգամաւորներէն պահանջեց՝ որ ալ անկից ետքն իրենց երկրին կառավարութեան պահպանութեան ու պաշտամութեան համար եղած ծախքերն իրենք հոգան ու ասով Անգղիայի տէրութեան ընդհանուր պարտքերը՝ (որուն

մէկ երեւելի մասը իրենց համար եղած էր,) հաստուցանելու օգնեն: Սակայն երկրին գլխաւորները 1765էն սկսած առ բանս չէ թէ միայն յանձն չառին, հապա նաեւ սկսան տէրութեան դէմ թշնամութեան ու ապատամբութեան ճամբաներ բռնել: Այսպէս յառաջ երթալով 1774ին Գիլատելֆիա քաղաքը ժողով Մ'ըրին ու որոշեցին՝ անկից ետքն Անդղիայի հետ ամեն կերպ վաճառականաւթեան հազրդակցութիւնը կարել: Ասոր վրայ յայտնի ապատամբութեան դրօշը բանալով՝ զէնք առին ու 1776ին յայտարարութիւն մը տուին՝ որ անկից ետքը տաստիրեք նահանգները մէկտեղ, այսինքն Նիւ Հէմբշիր, Մէսաւէջզէդս, Ռուս Այլէնտ, Գոննեգիզիզդ, Նիւ Եորդ, Նիւ Ճերսի, Բենախլուանիա, Մէրիլէնտ, Տէլավար, Վիրդինիա, Հիւսիսային Կարոլինա, Հարաւային Կարոլինա ու Գէորգիա, Անդղիայի իշխանութենէ դուրս ելած ու Մէտաւալ նանանեցներ անուամբ ինքնիշխան տէրութիւն են: Ապանիա ու Գաղղիա առ բանս իրենց շահուն օգտակար սեպելով՝ ապատամբներու ձեռնառու ըլլալու փութացին. որով եւ մէկ դիաց ապատամբներն իրենց երկրին Անդղիայէ զատած ու հեռու ըլլալուն համար զիրենք պաշտպանելու յարմար գրից մէջ գանուելով, մէկալ դիաց ալ Անդղիայի տէրութիւնն ապատամբութիւնը զսպելու համար անմիջապէս պատերազմական զօրաւոր միջոցներ չբանցունելուն, Ապանիայի ու Գաղղիայի ուզածը կատարեցաւ ու 1783ին Փարիզի մէջ եղած խաղաղութեան դաշին զօրութեամբ՝ Անդղիա Միաբանեալ նահանգաց անկախութիւնը ճանչցաւ ու ընդունեցաւ: Քայց իրաց հետեւութեան միա գնելով կըրնանք հմուտ քաղաքագէտներու հետ ըսել, որ Ապանիայի ու Գաղղիայի աս կաորիս մէջ բոնած ճամբան՝ որուն վախճանն էր զնդղիա խոնարհեցրնել ու տկարացրնել, Անդղիայի այնշափի վնաս չըրաւ, որովհետեւ ասիկակ անկից ետքն աւելի եւս զօրացաւ, որչափ այն երկու տէրութեանց վնասակար եղաւ, Գաղղիայի համար՝ մեծ յեղափոխութեան ընթացքը շուտցընելով, մանաւանդ թէ անիկայ յառաջ բերելով, իսկ Ապանիայի համար՝ քիչ մը ատեն ետքն իր այնշափ լայնատարած ու հարուստ երկիրներն ու գաղթականութիւններն Ամերիկայի հաստատուն ցամաքին վրայ կորսունցընել տալով: —

Այսպէս աս նահանգներուն անկախութիւնը ճանչցուելն ու հաստատուելն ետքը, իրենց աւագաժողավը կամ խորհրդանոցը (Գուլիսէ), որն որ մինչեւ ան ատեն միայն երկրին արտաքին տէրութեանց հետ ունեցած յարաբերութեանց վրայ ըլլուելու խորհրդներուն կենարանական պաշտօնատեղին էր,

ԽՍՀԿԱ ԳՐՈՒՄԸ
ՏՕԾ. ԲԻBLIO. ԸՆԿ.

2

★ ZUUR- ԲԱ. ССР ★

Խ ՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

բուն գլխաւոր կառավարութեան ժողովի կամ խորհրդանոցի փոխուեցաւ։ Այն վերը միշուած տասուիրեք նահանգները, որոնք անկախութիւն ստացած էին, իբր առանձին կամ իրարմէ զատ վիճակներ (հասարակապետութիւններ) իրենց յատուկ սահմանադրութիւնները պահեցին, բայց միանգամայն (1787ին) իրենց մէջ Միաբանութեան դաշն կամ Գաշնակցութիւն մը հաստատեցին, ու Ընդհանուր ժողով կամ խորհրդանոց մը սահմանեցին, որուն իշխանութիւն տրուեցաւ ամէն նահանգներուն քաղաքային գործոց վրայ խորհրդակցիլ ու հոգ տանիլ։ Աս ժողովոյն գլուխ դրուեցաւ Գահերեց մը, որն որ չորս տարին մէյ մը պիտօր ընտրուէր ու գործադիր իշխանութիւնը պիտօր ունենար։ Աս ընդհանուր ժողովոյն ի զատ նա եւ վերին կամ Բարձրագոյն Գատաստան մ'ալ հաստատուեցաւ, որուն պաշտօնն է զատաստանական վեճերուն որոշումը։ Այս պէս բոլոր աս ընդարձակ Հասարակապետութեանց խումբն այս երեք իշխանութեանց (Ընդհանուր ժողովոյն, Գահերեցին ու Բարձրագոյն գատաստանին) կառավարութեան տակ մի միայն քաղաքային մարմին կազմելով, իր ընդհանուր շահերն ու կարգերն անսոնց ձեռքով կը պահէ ու առաջ կը տանի, իսկ ամէն մէկ նահանգ իր ներքին գործքերն իր սահմանին մէջ առանձինն կարգի կը դնէ՝ իւրաքանչիւր իր սեպհական սահմանագրութեան համեմատ, ըստ որոյ եւ ընդհանուր ժողովին ու գահերեցին ամէն մէկուն գործքերը խաղաղութեան ու պատերազմի ատեն կը կարգաւորեն։ Ընդհանուր խորհրդանոցը՝ որուն հաստատուն աեղը Աւաշինկողըն քաղաքն է, (որ գաշնակցութեան եւ ոչ մէկ նահանգին տակ՝ հապա Գոլումպիա վիճակին մէջն է.) երկու սենեակներու բաժնուած է, այսինքն՝ Աւաշին պատրիարքանուորաց, որուն ամէն մէկ նահանգ իր բնակիչներուն 40 հազարէն մէկ պատրիարքուոր կը խաւրէ երկու տարւան համար, որն որ գոնէ 25 տարեկան պիտօր ըլլայ, ու եօթք տարի նոյն նահանգին մէջ հաստատուն բնակութիւն ունեցած պիտօր ըլլայ, ու Ծերտակոյթ, որուն ամէն մէկ նահանգ երկու անդամ կը խաւրէ. ասոնք պէտք է որ գոնէ 30 տարեկան ըլլան ու նոյն նահանգին մէջ գոնէ ինը տարի բնակած ըլլան։ Երկու տարին մէյ մը ծերակուտին անդամներուն երեքին մէկը պէտք է որ փոխուի։ Իսկ գահերեցը՝ որ ինչպէս ըսինք չորս տարւան համար կ'ընտրուի՝ պէտք է որ 35 տարւընէ պղտիկ չըլլայ ու միաբանեալ նահանգաց մէջ ծնած ըլլալէն զատ նաեւ գոնէ 14 տարի այն նահանգներուն մէկուն մէջ իբր քաղաքացի ապրած ըլլայ։ Գահերեցին իր պաշտօնը կը կատարէ իր չորս

պաշտօնեաներովը : Խորհրդանոցին ամէն տարի ժողվելու որոշ գամանակը Դեկտեմբեր ամսոյն մէկին է . բայց հարկ եղած առ մենք գահերէցն իշխանութիւն ունի ուրիշ ատեն ալ անիկայ ժողվելու : Բարձրագոյն գատառամիր գատառորական իշխանութիւնը կը բանեցընէ ընդհանուր խորհրդանոցէն ու գահերէցն անկախ :

Խոկդան անդ միայն վերը միշտած 13 նահանգներէն բաղկացած Գաշնակցութիւնը՝ ետեւէ ետեւ ուրիշ նահանգներ ալ իրեն հետ միացաց , մէկքանին գնելով , ինչպէս Լոռիվանա նահանգը 1803ին Գաղղիայէն գնեց ու Գլուխոս նահանգը 1819ին Սպանիայէն առաւ . իսկ Դեկտեմբեր նահանգը Մեքսիկոյի տէրութենէ 1836ին ապատամբութեամբ բաժնուելէն ու քիչ մ'ատեն իբր առանձին հասարակապետութիւն մնալէն ետեւ 1846ին աս Հիւսիսային միաբանեալ նահանգաց հետ միացաւ ու անոնց մէկ նահանգն եղաւ : Սոյնպէս եւ 1848էն ետքը Նոր Մեծովից ու Նոր Գալֆիորնիտ Մեքսիկոյի հասարակապետութենէ աս հիւսիսային նահանգաց դաշնակցութեան արուեցու : Առնցմէ ի զատ ուրիշ նահանգներ ալ իբր մասնաւոր հասարակապետութիւններ աս միաբանեալ նահանգաց կարգը ու դաշնակցութեան մէջ մանելով՝ հիմնյ իր ամէն նահանգաց թիւն է 31 . որոնցմէ զատ են նաեւ քանի մը Վիճակներ ու Գաւառներ * : Խւրաբանչիւր նահանգ ինք զի՞նք կը կառավարէ առանձին մասնաւոր կարգաւորութիւններով ամէն մէկուն սեպահական սահմանադրութեան համեմատ , ըստ որոյ եւ ընդհանուր խորհրդանոցին ու գահերէցին կառավարութիւնն իրենց դործքերը խաղաղութեան ու պատերազմի ատեն կը կարգադրէ : — Քոլոր երկրին ելեւմտից վրայ ընդհանրապէս կը ըստիլ որ շատ աղէկ վիճակի մէջ է . որովհետեւ ամէն տարի մուտքն ելքէն միշտ աւելի է . յիրաւի ինքն ալ Եւրոպայի ուրիշ տէրութեանց պէս պարտք ունի , որն որ 1846ին 17 միւնի տողարէն (1 տոլ . իբր 6 ֆրանգ .) աւելի էր , բայց ասիկայ

* Վէճառ կ'ըսուի հոս այնչափ երկիրը կամ սահմանը , որն որ եւ ոչ մէկ նահանգի կը վերաբերի , ու 60,000էն պակաս 25 տարեկան ըլլոդ երիկ մարդ բնակիչ ունի . եւ երրոր այսչափ թուով բնակիչ կ'ունենայ : առանձին նահանգ ըլլալու աստիճանի մէջ կը մանէ եւ ընդհանուր խորհրդանոցին երեսփոխաններ խաւրելու երաւոնք կ'ունենայ : — Իսկ Գաւառն կ'ըսուի այն երկիրը կամ սահմանը , որ գեռ նոր սկսած է բնակիչներ ունենալու : Թէ վիճակներն ու թէ գտառները գահերէցին ու խորհրդանոցին անմիջական իշխանութեան ու կառավարութեան տակ են , իրենք զիրենք՝ նահանգներուն պէս իրենց առանձին գործոց համար չեն կը բար կառավարել :

իբր ոչինչ կը սեպուի : — Իր բուն ցամաքային զօրքը սակաւաթիւ է, իբր 13,000ի չափ ոտանաւոր ու ձիաւոր. բայց ամեն 18—45 տարեկան քաղաքայի (2½ միլիոնի չափ) հարկ եղած ատենը իբր քաղաքայի զինուոր կը ծառայէ : Իսկ ծովային զօրութիւնը շատ մեծ է, որուն տարեկան ծակը 60 միլիոն ֆրանգի կը հասնի :

Աս հասարակապետութեանց անուանի քաղաքներն են Ուաշինգտոն բոլոր գանձակցութեան մայրաքաղաքը 25,000 բնակչութով, ուր գաճերեցը կը նոտի եւ ամեն բարձր ատեաններն ու պաշտօնատէրները կը լսան . Պատագոն (Մէսսէչզզէտս նահանդին մէջ) իբր 150,000 բնակիչութով, որոնց մէջ իբր 25,000 գերմանացիք կան . Նէր Եռորդ, աս նահանգաց քաղաքներուն ամենէն մեծն է ու ամենէն աւելի բանուոկ առուտուրն ունի, իբր 400,000 բնակիչութով, որոնց մէջ 70,000ի չափ գերմանացիք կան . Փիլադելֆիա (Բէնսիլանիայի մէջ) 310,000 բնակիչութով, որոնց մէջ իբր 83,000 գերմանացիք ու 22,000 գաղղիացիք կան . Պալուէրին (Մէրիլենափ մէջ) աս նահանգաց ծովեղերեայ վաճառաշահ անուանի քաղաքներուն մէկն է 170,000 բնակիչութով, որոնց մէջ իբր 54,000 գերմանացիք ու բարձաթիւ հռոմէական - եկեղեցւոց հպատակք կան, որոնց ազքեպիսկոպոս հոս կը նոտի . Նոր Օրլեան (Լուիզիանայի մէջ), երեւելի առուտուրի քաղաք է 150,000 բնակիչութով . Զինվանադրի (Օհիոյի մէջ) 60,000 բնակիչութով, եւ այլն :

❖ ◊

Մեքսիկոյի Հասարակապետութիւնը :

Մեքսիկոյի եւ ուրիշ քանի մը հարաւային ու միջին Ամերիկայի մէջ ըլլող հիմակուան հասարակապետութեանց վրայ առանձինն գրելէն առաջ, հոս առաջուան Սպանիական Ամերիկայի վրայ քանի մը խօսք խօսինք, որովհետեւ՝ ինչպէս վերը նշանակեցինք՝ աս հասարակապետութիւններուն ամենն ալ առաջ Սպանիայի աւերութեան տակ էին :

Առեն մը Սպանիայի աւերութեան ձեռքն ըլլող Ամերիկայի երկրին երկայնութիւնը՝ (41 աստիճանէ հիւսիսային լայնութեան սկսեալ մինչեւ 43 աստիճան հարաւային լայնութեան երթալով՝) իբր 1300 մղոն էր, ու կը բովանդակէր 241,000 քառակուսի մղոն տեղ, ուստի եւ գրեթէ բոլոր Եւրոպայի մեծութենէն քառորդ մը աւելի տարածութիւն ունէր : Սակայն իր բնակչաց թիւն այսպիսի մեծ ընդարձակութեան ամեննեւին համեմատ չէր, որովհետեւ աս գարուս սկիզբը՝ (1800)

միայն տասնութեկ միլիոնի կը հասնէր, իսկ 1845ին հազիւ 21 միլիոնի հասած էր, որոնք (սակաւաթիւ հեթանոս Հնդիկներէն զատ) բոլոր հոռոմեական - կաթողիկէ հաւատքն անին : Սպանիական տէրութիւնը (Կոլումբոսի ատեններէն սկսած) այլ եւ այլ ժամանակ առ երկիրը մաս մաս իր իշխանութեան տակ առնելով ու իբր Սպանիայի մէկ մասն այլ եւ այլ նահանգներու բաժնելով՝ երեք դար իր կառավարութեան տակ մասնաւոր սահմանադրութեամբ կամ օրէնքներով պահեց : Ան ատենները բոլոր երկիրը բաժնուած էր չըս գոհար+այունիւն, Նոր Սպանիա կամ Մեծովէնց, Նոր կրանտու, Բերու եւ Լա Բլագու, ու հինգ անուններու կառավարութիւններն, Կուառունալ, Գարադաս, Գիլի, Համանեա կամ Գանապատ ու Բորդոյ Ռիւնց : Հիմակ այսչափ երկիրներէն Սպանիայի ձեռքը մնացին միայն գուպա ու Բորդոյ Ռիւքոյ . իսկ մնացածներն ատեն ատեն (իբր 1820էն սկսեալ) անոր իշխանութենէն դուրս ելլելով առանձին անկախ տէրութիւններ կամ հասարակապետութիւններ եղան՝ տասուերկութուով, որոնց անունները վերը (Եջ, 40—41) գրինք :

Ամենէն առաջ միջին Ամերիկայի կամ Մեքսիկոյի կողմերէն սկսան յեղափոխութիւնները . քանի մը ապստամբական փորձերէն առ Սպանիական զօրաց հետ քանի մը պատերազմներ տալէն ետքը վերջապէս Մեքսիկոյի գաղթածին բնակչաց մէջէն Խդուրպիտէ անուամբ գնդապետ մը յաջողութիւն գտնելով կայսր եղաւ ու անուանեցաւ Օդոստինոս Առաջին . բայց երկրորդ տարին ստիպեցին զինքը Մեքսիկացիք իր գահէն հրաժարիլ ու աքսորեցին, եւ երբ որ 1824ին ինք իր կամքովն աքսորքէն ետ գարձաւ՝ իբրեւ մատնիչ հայրեննեաց սպաննեցին : Ասկից ետքը հիւսիսային Ամերիկայի միաբանեալ նահանգաց սահմանադրութիւնն իրենց օրինակ առնելով՝ Մեքսիկոյ իբր տասնեւինն նահանգներէ միացեալ գաշնակից տէրութիւն մը հրաժարակեցին : Իրենց խորհրդանոցին մասնաւոր քաղաք սահմաննեցին Մեքսիկոյ քաղաքը, որն որ այն 19 նահանգներուն եւ ոչ մէկուն պիտօր վերաբերէր : Հիւսիսային միաբանեալ նահանգաց պէս ամէն կրօններու ազատութիւն շտուին, հապահումէական - կաթողիկէ հաւատքը միայն տիրող կրօն սահմանեցին : Բայց քանի մը տարի ետքը (1835ին) աս միացեալ գաշնակցութեան կարգերն ու անունը թող տալով, կենգրունական կառավարութեան մը տակ “Մի միայն ու անբաժան հասարակապետութիւնն, մը հաստատեցին : Սակայն այն 19 դաշնակից նահանգներուն ամէնն ալ աս բանիս մէջ միաբան չըլալով, մասնաւանդ թէ շատերն ալ հակառակ ըլլալով ու

միութիւն ուզաղներուն դէմ՝ ապստամբելով մեծ խռովութիւն՝ ներ ու երկու դիաց պատերազմներ ելան։ Կոյն ատեն 19 նահանգներուն մեկը՝ Դէկտոմ, ինչպէս վերը (Էջ, 51) բաինք առ դաշնակցութենէ բաժնուելով ինքնիշխան ու անկախ հասարակաբետութիւն եղաւ, ու եսքը Հիւսիսային միաբանեալ նահանգաց դաշնակցութեան մէջ մտաւ։ — Այսպէս նաեւ Կոր Մէքսիկոյ ու Կոր Գալիֆորնիա վերջի ատենները Մէքսիկոյի դաշնակցութենէ բաժնուեցան ու նոյն հիւսիսային միաբանեալ նահանգաց դաշնակցութեան մէջ մտան։ —

ԱԵՔՍԻԿՈՅ առ նահանգները կորսունցընելէն ետքին իբրեւ առանձին հասարակապետութիւն ըլլարով՝ ունի հիմայի իբր 60,000 քառ. մղ. երկիր, որ ըստ մասին լեռնային է ու ըստ մասին դաշտային՝ մասնաւանդ դէպ ի արեւելեան ծովեզերքը։ արեւմտեան կողմերն աւելի լեռնային կամ բարձր են ու առողջ օդ ունին։ երկրին ներսերը շատ զուարձալի ու բերրի է։ Իր լեռներն են հարաւային Ամերիկայի Գորտիլեան լեռանց շարունակութիւնն, որոնց խիստ բարձրը հստ է Բունդապէտենիլ 16,800 ոոք. աս լեռանց շատը հրաբուզն է ու ոմանքը միշտ բորբոքած են։ Իր գետերուն մէջ ամենէն մեծն է՝ Ռիոյ որի Կորդի (Գետ Հետուսոյ), որն որ Մէքսիկոյի երկիրը հիւսիսային Ամերիկայի միացեալ նահանգաց երկիրէն կը բաժնէ։ Օդը բոլոր երկրին երեք մասին մէջ բարեխառն է, ու մէկ մասին մէջ, թէպէտ եւ հասարակածին տակն իշնալուն աւելի տաք պիտի որ ըլլար, բայց գետնին բարձրութեան համար կը շափառորոտի, սակայն ցած տեղերն այնչափ առողջ չեն։ Հիւսիսային մասին մէջ ձմեռը սաստիկ ցուրտ կ'ընէ, մինչեւ մայիսի մէջերը սառոցյ կ'ըլլայ։ Իր բերքերը շատ առատ են, բամզակ, շաքար, ծխախոտ, լեզակ, բրինձ, խահուէ, ձիթենի, քթան, կանեփ, արմաթք, գինի, եւ ուրիշ հասարակ բերքերէն զատ՝ նաեւ համեմներ, բալասամ, փառուղ, եւ այլն. հասարակ կենաց անիներէն ի զատ ունի նաեւ մետաքսի որդ, որդան կարմիր, նաեւ մարգարիտ։ Խակ հանքերը շատ առատ են, թոնիլ հասարակ հանքերը, ոոկւոյ ու արծաթի հանքերը շատ շահ կը բերեն երկրին. առաջուան ատենները թող տալով՝ միայն ետքի ատենները միշենք, երեք տարւան մէջ մաքուր արծաթին ու ոոկւոյն գումարը 16 միլիոն սպանիական դաշեկանի (բիալի) հասաւ։

ՀՆԱԿԻՑՆԵՐՆ ըստ մասին Եւրոպայիք ու գաղթածինք են ու ըստ առաւել մասին տեղացիք, Հնդիկը (Հորս միլիոն), դրսէն եկած սեւեր ու ասոնցմէ եւ տեղացոցմէ ծնածներ,

սրբնք Զամարտ կ'ըստին . որոնց ամենաւն թիւը տասը միլիոնի կը հասնի : Սանց զլիսաւոր զբաղումն է երկրագործութիւն ու բռվագործութիւն . հասարակ արհեստներու զբաղող , մետաքսեղէն եւ ուրիշ կտաւեղէն , նաև ոսկեթել կերպամներ ու կաշի գործող ալ շատ կան : Վաճառականութիւնը հիմայ ծաղկած է , որուն մասնակից են հոս Անգղիացիք , հիւսիսային Ամերիկացիք , Գաղղիացիք ու Գերմանացիք : Քանի մը տարի առաջ ներս մտած վաճառներուն դինը 12—13 միլիոն դահնեկանի (քիալէ) , իսկ դուրս ելածներուն դինը 20—22 միլիոն դահնեկանի հասած էր : — Գլխաւոր կրօնն է հռոմեական - կաթողիկէ հաւատքը , որ ունի հսու մէկ արքեպիսկոպոս ու ինն եպիսկոպոս : — Գիտութիւններն ալ յառաջ երթալու վրայ են , մանաւանդ բնական գիտութիւնները , բնապատմութիւն , քիմիա , ուսուութիւնն ու աստեղագիտութիւն : Ամենէն աւելի տարածուած լեզուն սպանիացերէնն է : Երկրին կառավարութիւնը յանձնանձիչ խորհրդայ մը ձեռքն է , որուն գահերէցը , որն որ հինգ տարին մէշ մը կ'ընտրուի , բոլոր երկրին մեծն է . ասկից ի զատ կայ ժողով կամ խորհրդանոց մը այլ եւ այլ նահանգներէն ընտրուած պատգամաւորներու , որն որ երկու սենեակի (ծերակցոյ ու պատգամաւորայ) բաժնուած է : Ըստ վերջին կարգաւորութեան բոլոր երկիրը քանն նահանգքածնուած է . բայց կառավարութեան մէջ շփոթութիւններն անպակաս են , ու այլ եւ այլ նահանգներու մէջ ապստամբութիւններ կը յաճախեն , որոնց վախճանն է ամեն մէկը զատ հասարակապետութիւն ըլլալով՝ հիւսիսային միաբանեալ նահանգաց պէս դաշնակցութիւն մը կազմել : Ասոր համար տերութեան գանձն ալ շատ գեշ վիճակի մէջ է . պարտքն ալ 20 միլիոն փֆ . ողերովինը կ'անցնի : Յամաքային զօրքը 20—30 հազար կը հաշուի . իսկ ծովային զօրութիւնը շատ տկար է : Մայրաքաղաքն է Մեծովիոյ 150,000 բնակիչով , որն որ հին աւեննները 300,000 բնակիչ ունէր :

ԽՈՒԳԱԴԱՆ թէպէտ եւ 1841էն ի վեր ինք զենք իբր Մէքսիկոյէն զատուած առանձին հասարակապետութիւն մը հրատարակեց , բայց մինչեւ ետքի ատեններն անոր անկախութիւնը տէրութիւնք գեռ չեին ճանչցած , որով եւ Մէքսիկոյի հետ իբր մէկ հասարակապետութիւն ու անոր մէկ նահանգը կը համարուի : Բոլոր երկիրը թէրակզզի մըն է 2200 քառ . մշ . տարածութեամբ . գետինն ըստ մեծի մասին դաշտայինն է , մէծ անտառներ ունի , մանաւանդ ճահակոնինի ու բամբէչինի կամ անուշահոս դաբնոյ , ուսկից կարմիր ներկ կ'ելլէ :

Շաքարը, խաչուեն ու ծխախոտն առատ է: Բնակչաց թիվը
մեկ միլիոնի կը հասնի: Իր գլխաւոր քաղաքն է Մելիքոս 30,000
բնակչօք: — Աս թերակղղւոյն հարաւային փոքր մասը Հոն-
տուրայ խորշին մօտերն (իբր 1300 ք. մդ. տեղ.) 1784էն ի
վեր Անդղեացւոց իշխանութեան տակն է, 15,000 բնակչօք,
որոնք անդղիական տէրութենէ դրսւած գլխաւորի մը տակ
են: Անդղիացիք աս տեղը Մահակոնւոց երկիր կ'անուանեն,
որովհետեւ աս փայտէն ամէն տարի առատութեամբ կը հա-
նեն Եւրպա կը խաւրեն:

❖

Կոռադիմալա, կամ Միջին Ամերիկայի միացեալ
Ասիանձները:

Ասոնք Մեքսիկոյի պէս 1824ին զիդուրապիտէն մերժելէն
ետքն առանձին անկախ դաշնակցութիւն կամ այլ եւ այլ
նահանգներէն միացած հասարակապետութիւն մ'եղան. եւ
աս նահանգներն են հինգ. Կուսաքչուալու, Սան Սանտանու (Ս.
Փրէնչ), Հոնդուրաս, Նիկարագուա ու Գուատա Ռիչա (Հարուստ Ե-
սչէր+), ամէնքը միատեղ 12,932 քառ. մզոն երկիրով, որ շատ
զուարձակի ու ըերբի է, Գորտիլեան կամ Անտեան լերանց
շարունակութիւնն իր մշքն կ'երթայ, որոնց խիստ բարձր մա-
սը հոս Զէրբո ու Ճիորտու 10,500 սոնաչափ է. քանին աւելի
ալ հրաբուզն լեռներ կան: Իր մեծ լիճը կամ ծովակն է Կէ-
ֆարակուա (184 քառ. մդ. ընդարձակութեամբ). մեծ գետերն
են՝ Սան Խուան, Սունանինուա, Ռիուլանուա, Վոնդուակուա, Ու-
լու, եւ այլն: Օդը՝ առաւելապէս ծովեզերքի մօտ ճախիննե-
րու շատութեան համար՝ շատ վատառողջ է. բայց բատ այլ
տեղեաց առողջ է. բոլոր տարին երկու եղանակ ունի, չոր ու
անձրեւային. տաքը սաստիկ է: Բերքերն առատ են, հասա-
րակներէն ի զատ ունի նաեւ բամպակ, խաչուէ, ծխախոտ,
կիտրոն, անանաս, հնդիկ վարունկ (փափառ), փոփո, լեղակ, հա-
մեմուկ կամ վանիլա, համեմներ, մահակոնի ծառ եւ ուրիշ
ընտիր փայտեր: Ընտանի կենդանիները շատ առատ են, ու-
րսլոր տարին անտառներու մէջ կ'արածուին, ոչ մասնաւոր
խարի եւ ոչ ախորներու կարօտ են: Որդան կարմիրը շատ ա-
ռատ է, աղէկ տարիները մինչեւ 2500 կենդինար ընտիր տե-
սակէն կու տայ: — Հանքերէն ունի սկի, արծաթ, կապար,
երկաթ, պաղլեղ, աղ, եւ այլն:

Բնակչաց թիւն երկուք ու կէս միլիոնին աւելի է, որոնցմէ

իրը 800,000 գաղթածինք ու իբր մէկ միլիոն Հնդիկը են, որոնց մեծ մասը քրիստոնէութեան գարձած է ու հաստատուն բնակութիւն ունի. իսկ մէկ մասը անկախ ու ազատ կ'ապրի: Մնացած բնակիչներն են սեւեր ու այլ եւ այլ խառն ցեղեր, որ առաջ գերի էին, բայց հիմայ ազատ են, որովհետեւ հոս գերութիւնը վերցուած է: Անկախ Հնդիկներէն ի զատ (օրոնք կուապաշտ են) միւս ամէն բնակիչչք հռոմեական-կաթողիկէ կրօնն ունին մէկ արքեպիսկոպոսի ու երկու եպիսկոպոսի տակ:

Աս հասարակապետութեան կառավարութիւնը կամ օրէնսդիր իշխանութիւնը կը վարեն ծերակցյա մը տասն անգամներով ու պատգամաւորաց ժողով մը, որուն ամէն մէկ նահանգ իր բնակիչներուն 30 հազարէն մէկն իբրեւ իրեն պատգամաւոր կամ երեսփոխան կը խաւրէ: Կառավարութեան գլուխն է Գահերէց մը, որ ունի փոխանորդ մը եւ իրեն յատուկ խորհրդականները. եւ ինքը կ'անուանէ ներքին ու արտաքին գործոց եւ ծովային ու պատերազմի պաշտօնեաները: Թէպէտ այս հինգ նահանգներն այսպէս իրենց առանձին կարգերով մէկ ընդհանուր կառավարութեան տակ կը սեպուին, սակայն իրենց մէջ կուլներն ու իրարմէ զատուելու եւ առանձին հասարակապետութիւնները ըլլալու ջանքն ու փորձերը շատ տարիներէ ի վեր անդադար նոր նոր խռովութիւններու պատճառ կ'ըլլան: —

Հոստեղաց Հոնդուրաս նահանգին արեւելեան մեծագոյն մասը՝ իբր 3200 ք. մլ. տեղ, աս հասարակապետութեան իշխանութենէ բոլորովին անկախ Հնդիկներուն Մոսկովիուր անուանեալ երկիրն է, որ հին ատեններէ ի վեր տեղացի թագաւորի մը տակ է, ուստի եւ կ'ըստի Մոսկովիուրունիւն: Զէթէ միայն Սպանիացիք աս թագաւորութիւնը ճանչացած եւ ընդունած են, հապա նաեւ Անգլիացիք, որոնք հոս վաճառականութեան մանաւասնդ մահակրնի փայտին պատճառ գաղթականութիւն մ'ունին: Յամի 1844ին Անգլիացիք հոստեղաց Գեորգ անուամբ անշափահաս թագաւորը՝ որն որ իր հօրը պէս քրիստոնէութիւնն ընդունած էր, թագաւորական թագով պատակելէն ետքն՝ իրենց խնամակալութեան տակ առին ու իր անուամբը մինչեւ իր չափահասութեան ատենն երկիրը կառավարեցին: Գլխաւոր թագաւորանիստ քաղաքն է Պէտչելուս:



Դողումնպեան Հասարակապետութիւններ :

Առաջնաւան Սպանիացւոց վենեգուելա ու Գարագաս, Նոր Կրանաւատա ու Գուրիդոյ նահանգներէն (1831ին) յօրինուած երեք իրարմէ անկախ՝ բայց իրարու հետ գաշնակցած հասարակապետութիւններ են հարաւային Ամերիկայի մէջ, վենեգուելա, Նոր Կրանաւատ ու Էդուարդոյ անուամբ, ունին իբր 69,000 ք. մզ. երկիր, որուն մէկ մասը լեռնային է, ուր Անտեան լերանց ըղթան այլ եւ այլ բարձր գլուխներովը կը տարածի, որոնց խիստ բարձրներն են՝ Գինդուրասս՝ 21,000 ոտք, Գուրաբատսէ՝ 17,712 ոտք, որ հրաբուղին է, Գունիուրակուա՝ 15,180 ոտք, եւ այլն. իր ամենէն մեծ լիճը կամ ծովակը՝ Մարտիայիոյ 30 մղն երկայնութիւն ու 20 մղնն լայնութիւն ունի: Մեծ գետերն են՝ Մարտիան կամ Գետ Անդնաց, Օբինուոյ, Առբարդոյ ու Գետ Մարտիանեայ: — Օգը՝ բարձր տեղերու մէջ սաստիկ ցուրտ է գրեթէ բեւեռային եղանակով. քիչ մը ցած տեղերը չափաւարած է, իսկ աւելի ցածերուն օդը բարեխառն ու զուարձալի է, տեղ աւեղ մշտնջենաւոր գարուն մը կը տիրէ, բայց երկրին ներսի ցած տեղերուն ու քանի մը ծովեղերաց օդը խնաւ, շատ տաք ու վասառողջ է: — Երկրին բերքերը շատ առատ են ու առ հասարակ միջին Ամերիկայի մէջ յիշածներուն տեսակները կը բովանդակեն: Գարագաս նահանգին հնդիկ վարունկը (Քաֆան) Ամերիկայի մէջ ամենէն ընտիրն է, իր ընտիր ու ներկի փայտերը շատ տեսակ են, հնդկեղեգն (պանդուս, խառնուրան) ալ շատ կայ: Ընտանի կենդանիներն շատ առատ են, 3 միլիոնի չափ արջառ, 2 միլիոն ոչխար, ու 400,000 խոզ. կան նաև վայրենի կենդանիներ. խոշոր կրեայ ալ շատ կը գտնուի, որուն հաւկիթներէն տեղացիք տեսակ մը եղ կը հանեն կերակրոյ ու երեւու. համար: Մարզարիտ ալ շատ կ'ելլէ: Ոսկիի հանքէն ի զատ նաև սակւոյ աւազ ալ շատ կայ, մանաւանդ խոդոյ գաւառը, նաև լսնուկի կամ Շաբանա, արծաթ, անդիկ, զանազան ազնիւ քարեր ու հանքային ջրեր:

Բնակչաց թիւը չորս միլիոննէն աւելի է, որոնց կէնան այլ եւ այլ տեղացի Հնդիկներ են, մէկ քառորդը Սպանիացիք ու գաղթածինք, իսկ մնացածներն են խառն ցեղեր ու սեւեր: Վենեգուելա հասարակապետութիւնն ունի 13 գաւառ. ու իբր մէկ ու կէս միլիոն բնակիչ, մայրաքաղաքն է Գուրաբատս, Նոր Կրանաւատ ունի 3 նահանգ ու իբր 2 միլիոն բնակիչ. մայրաքաղաքն է Պուէրտո. իսկ Էդուարդոր ունի 3 նահանգ եւ իբր 800,000 բնակիչ.

մայրաքաղաքն է Գոռակոյ : Ասմոց ամենուն՝ նոյն իսկ Հնդկաց գլխաւոր զբաղմունքն են՝ երկրագործութիւն, բովագործութիւն, ձկնօրսութիւն ու մարդարատահանութիւն : Չուխայի, բանակակեղեն կտաւի ու գլխարկի գործարաններ ալ կան, բայց գործուածքնին ընտիր չըլլալուն Եւրոպայէն այսպիսի եւ այլ գործուածքներ շատ կու գան : Վաճառականութիւնը բաւական ծագկած է, գուրս գացող վաճառներն երկրին ընտիր բերքերն ու հանքեր են : Միայն Վենեզուելա հասարակապետութենէ մէկ տարւան մէջ գուրս գացող վաճառներուն գնոյն հաւասար է, այս ինքն իր ութը միլիոն սպանիական գահեկան : — Կրթութեան եւ ուսմանց մէջ օրէ օր աւելի յառաջադիմութիւն կը աենառի, մինչեւ տեղացի Հնդկաց մէջ իսկ շատ կրթուածներ գտնուելով՝ երկու կարգի կը բաժնուին, քաղաքականացեալ կամ կրթեալ ու վայրենի : — Երկրին տիրող կրօնն է առհասարակ հռոմէական - կաթողիկէ հաւատքը, որն որ ունի հոս երկու արքեպիսկոպոս ու տասն եպիսկոպոս : Վայրենի Հնդիկը դեռ քրիստոնէութեան դարձած չեն :

Աս երեք իրարմէ զատ ու իրարու հետ գաշնակցեալ հասարակապետութիւնները 1831էն եպքը Գոլումպիայի մէկ հասարակապետութենէ երեքի բաժնուեցան, եւ ունին իրարմէ զատ բայց իրարու նման սահմանադրութիւններ, ամէն մէկն անի մէկ ծերակոյտ, որուն ամէն մէկ գաւառ երկու անդամ կը խարդէ, ու մէկ սենեակ պատգամաւորաց, որուն ամէն մէկ գաւառ 25,000 բնակիչներէն մէկ հոգի պատգամաւոր կը խարդէ . երկու սենեակները մէկտեղ Ազգային ժողովը կը կազմեն . գահերեցը չորս տարին մէյմը կ'ընտրաւի եւ ունի իրեն առանձին խորհուրդը կամ խորհրդականները :

Զ.

Վերիմ Բերոսի կամ Պոլիվիայի ու Ստորիմ Բերոսի հասարակապետութիւնները :

Ասոնք Սպանիական Ամերիկայի Բերու փոխարքայութենէ կազմնեցան, երկուքը մէկտեղ 43 հազար քառ. մղննէն աւելի երկիրով ու երեք միլիոնէն աւելի բնակիչով, բոլորովին հարաւային Ամերիկայի մէջ հասարակածին ու այծեղեր արեւադարձին մէջ տեղը կ'իյնան : Գրեթէ բոլոր երկրին մէջ Գորաբիշան կամ Ընտեան Երանց շղթան կը տարածի, որուն բարձր դլուխները հոս են՝ Սորադա կամ Նեմադայ ու Սորադա,

որ Ամերիկայի ամենէն բարձր լեռն է 25,400 ոտք, (առատի եւ Ասիայի ու բոլոր երկրի ամենաբարձր չիմալայա լեռներէն ետքը ամենաբարձր լեռն է,) իլլ.մանի կամ՝ Նիվադոյ որէ իլլ.մանի 24,200 ոտք, ու Կուալալութէրէ 22,000 ոտք, թող ուրիշ բարձր լեռները: Աս լեռնց արեւմտեան կողմբ Ստորին Բերուի մէջ հարաւէն դէպ հիւսիս ծովեզերաց քովէն 540 ժամ երկայնութեամբ ու մինչեւ 20 ժամ լայնութեամբ աւագի անապատ մը կը տարածի՝ Բէրուի անապատ բառած, որուն միայն գետերու մօտ ըլլող մասներուն վրայ բոյս կը բումիի: Իր մեծ գետն է Մարանեռն. իսկ մեծ լճերն են Դիրիթումբ, Լաուրինու ու Ռոկակուտուոյ: Օդի ընդհանրապէս Գոլումպիայի օդին նման է, միայն արեւմտեան ծովեզերեայ կողմերը տարիներով անձրեւ չիգար: Գետինը Ամերիկայի գլխաւոր բերքերուն ամէնն ալ ունի, հանքերն ալ առատ են, առանձինն աղն, պաղլեղը, բօրակն ու կալպքարը, ուսկից մէկ տարւան մէջ միայն 250 հազար կենդինար Եւրոպա խարուեցաւ: Կենդանիներն ու թռչուններն ալ շատ են, հասարակներէն ի զատ շատ առանձին տեսակներ ալ կան, բեռնակիր այծուղտ (լամա, ֆէրու ու կէլսի), սապատաւոր կուանատոյ ու տեսակ մը բրդու վայրի այծ վիճուննետ բառած: Կշանաւոր է Աղմագործ բառած տեսակ մը պղտիկ միջաւը (աղմօնէն), ուսկից մեծ բազմութիւն մէկտեղ իրենց մանուածը կը հիւսեն ու անով իբր յարկով մը իրենց հաւկիթը կամ բժոժը (գողալափ) կը պատեն ու կը դոյցեն, որն որ շատ բարակ ու թեթեւ է ու կրնայ իրբեւ գրի թռողմ գործածուիլ:

Հնակիչքն են սպիտակիք կամ սպանիական գաղլմածին, զանազան ցեղ Հնդիկը, ըստ մասին կրթուած ու ըստ մասին վայրենի, ու սեւեր: Ստորին Բերուի բնակչաց թիւը իբր երկու միլիոն է, իսկ Վերին Բերուի կամ Պոլիվիայինը՝ իբր մէկ միլիոն 200,000: Ասոնց զբաղումը երկրագործութիւն, խաշնադարմանութիւն, բովագործութիւն ու քինսի (գինագինա) կեղեւներ ժողվել է: Գործարաններուն վիճակն Ամերիկայի ուրիշ տէրութեանց պէս է. հոս աւելի սակեզէն ու արծաթեղէն գործողներ, ու ցքի շինողներ կան: Վաճառականութիւնը՝ մանաւանդ ծովու վրայ բաւական ծաղկած է՝ չէ թէ միայն Եւրոպայի հապա նաեւ Ամերիկայի ուրիշ տէրութեանց հետ: Իսկ ցամաքի վրայ աղէկ ճամբաններ չըլլալուն վաճառականութիւնն այնչափ մեծ չէ: Գուրգս տարուած վաճառքներն են աղնիւ մետաղներ, քին, շաքար, լեղակ, բամպակ, որդան կարմիր, նաեւ տեսակ մը ծովային թռչուոյ աղը կուանոյ բառած, որ հոս շատ կ'ըլլայ ու երկիր պարարացընելու համար շատ յարմար է ու

շատ կը քշուի, ուսկից չորս տարւան մէջ միայն Անգղիա իբր 38,000 տակառ տարուեցաւ: Դուրս խարուող վաճառներուն տարեկան դինը ներս բերուողներէն Ստորին Բերուի համար իբր երեք միլիոն ֆրանդ կը սեպուի. իսկ Վերին Բերուի համար՝ երկոքը դրեթէ հաւասար են: — Գիտութիւնները քիչ մը աւենին ի վեր յառաջ երթալու սկսան, մանաւանդ քանի մը մեծ քաղաքներու մէջ: — Երկրին տիրող կրօնը հռոմէական կաթողիկէ հաւատքն է, երկու արքեպիսկոպոսի ու մէկ քանի եպիսկոպոսի տակ: —

Առ երկու հասարակապետութեանց կառավարութեան վրայ խօսելէն առաջ՝ Բերուի սկզբնական անցքերուն եւ Սպանիայի տէրութեան իշխանութենէ անկախ ըլլալուն վրայ քանի մը խօսքով միշխատակութիւն ընենք: Բերուի տէրութիւնը դէպ ի երկոտասաններորդ դրալը հաստատուած կը համարուի: Տէրութիւնը հիմնողներն իբրեւ չառասուածներ կը պաշտուեին, առնց յաջորդներն Խնձոս անուանեցան, որոնք արեգական պաշտօնը կամ երկրպագութիւնը տէրութեան մէջ խոթեցին, ու բոլոր երկիրն աղէկ կարգաւորեալ եւ ծաղկեալ տէրութեան մը վիճակի մէջ բերին. ան ատեն ժողովուրդն աս երկրին ու թագավորութեան իրենց լեզուաւ անուն դրին Գուանանուններին: այսինքն՝ Խնձոս անուաններուն աշխարհը իրին ամէն դին տարածուած տէրութիւնը: Բնըս անունն ետքէն Սպանիացիք դրին: Յամի 1531ին սպանիացի Փրանկ, Բիդարրոյ 185 սպանիացի ընկերներով աս տեղս գտաւ, ու հոն մնալով ջանաց այլ եւ այլ բոնաւորական ու անգութ միջոցներով երկոտասաններորդ ու վերջին Խնձասին որդուոցը մէջ եղած կոխն իրեն օգտին բանեցնել, եւ երկրին մէկ մասոր նուածեց: Առ բախտախնդիր մարդիկ երկայն ատեն Սպանիացի տէրութեան դէմ ապատամբական ճամբաններ բանեցին ու հնարքներ բանեցացին: Ի վերայ այսր ամենայնի Տէրութիւնը երկիրն իր իշխանութեան տակ առաւ ու շատ տեղեր գրաւեց: Բայց 1820ին ապստամբներուն չկարենալով յաղթել Վերին Բերուն թողուց, ու 1821ին Պաւենու Այրէս հասարակապետութեան մէկ զօրապետը յաղթանակաւ Բերուի մայրաքաղաքը Լիմա մտաւ եւ նոյն տարին երկրին անկախութիւնը հրատարակուեցաւ: Թաէպէտ եւ Սպանիացիք 1823ին ապստամբներուն զրեթէ բոլորովին յաղթեցին ու Լիմա մտան. բայց Պոլիվար՝ Գոլումպեան հասարակապետութեան մէկ զօրապետն եկաւ ու Սպանիացւոց նորէն յաղթելով զերենք երկրէն գուրս հանեց: Իբր տարի մը ետքը Գոլումպիայի որիշ մէկ զօրապետը Բերուի հիւսիսացին կողմերն ըլլու սպա-

նիսցի զօրաց ալ յաղթեց, որով եւ Սպանիացոց իշխանութիւնը Բերուին ամէն կողմերէն վերջացաւ: Յամի 1825ին Վերին Բերուի նահանգները միաբանելով Հասարակապետութիւնը հաստատեցին ու ի պատիւ վերը յիշուած Պոլիվարին անիկայ Պոլիվիա անուանեցին: Աս միակ Հասարակապետութեան գահերէցը Անդա Գրուզ 1836ին Ստորին Բերուի մէջ եղած կախաներն ու խռովութիւնները դադրեցունելու ջանալով՝ բայր տէրութիւնը կամ միակ Հասարակապետութիւնը երկոքի բաժնեց՝ Հարաւային ու Հեռաչային իշխուած անուամբ, որոնք եւ Վերին Բերուի հետ իբր երեք Հասարակապետութիւնը դաշնակցեցան, ու նոյն գոհհերէցը իբր Պաշտպան երեքին մէկանց գլուխ եղաւ: Բայց աս կազն ու դաշնակցութիւնն երկայն չքշեց. 1839ին Ստորին Բերուի բնակիչչքը Պոլիվիայի բնակչաց հետ սաստիկ պատերազմ մը սկսան, որն որ 1842ին յունիսի 7ին աստեղաց Բունոյ քաղաքն եղած դաշամբք հազիւ դադրեցաւ, ու Հարաւային եւ Հիւսիսային Բերու իրարու հետ միաբանած մէկ Հասարակապետութիւն կազմեցին. բայց իրարու հետ ի սկզբանէ հետէ ունեցած կախանին երբեք դադրած չէ, որ երկրին մէջ խաղաղութեան պատուղները վայելելու արգելքը կ'ըլլայ: Իսկ Վերին Բերու անկէ զատ Հասարակապետութիւն մնաց իր ասանձին կարգերովն ու կառավարութեամբը: —

ՎԵՐԻՆ ԲԵՐՈՒԻ ԿԱՄ ՊՈԼԻՎԻԱՑԻ ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՆ ԱՌԱՆԴԲԻՆՆ ՎԵց ՆԱՀԱՆԳ ՈՒ ԵՐԵՔ ԴԱւառ ԲԱԺՆՈՒԱԾ Է. կառավարութիւնը Գահերիցու մը ձեռքն է, որ ունի իրեն փոխանորդ մը. ասկից ի զատ են՝ օրէնսդիր ժողով մը, վերին կառավարիչ ժողով մը, խորհրդոյ ժողով մը ու բարձրագոյն դատաստան մը: Իր մայրաքաղաքն է Գուանչուան: Աս Հասարակապետութիւնը Հարաւային Ամերիկայի տերութեանց մէջ ամենէն աւելի քաղաքակրթութեան մէջ յառաջադէմ ըլլալու վրայ է, իր մէջ Հարկաւոր կարգերն աղեկ կը պահուին, դիտութիւնները, կրթութեան եւ ուսմանց փոյթն ու վաճառականութիւնն օրինաւոր կերպով կը յառաջանան: Աս հանգամանքին պատճառն ըստ քաղաքագիտաց՝ տէրութեան իր երակրէն, դուրս օտարաց պարտք չունենալն է. իսկ իր ներքին պարտքն ալ մէկ միլիոնն սպանիական գահեկանի շիհանիր: Ամերիկայի Հասարակապետութեանց մէջ միայն Պոլիվիա ունի ասպետական կարգ մը (Լեդէն պարուաց անուամբ 1836ին Հասարակապետած): —

ԱՏՈՐԻՆ ԲԵՐՈՒԻ ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ ԵՈՒԹԸ ՆԱՀԱՆԳ ԲԱԺՆՈՒԱԾ Է. կառավարութեան դլուխը կը կենայ Գահերէց

մը, որ ունի իր փոխանորդը, եւ իրմէն ընտրուած պաշտօնեաւներ, որսնցմայլ ինչպէս նաեւ խորհրդոյ ժողովով մը երկիրը կը կառավարէ: Օրէնսդիր իշխանութիւնն ազգային ընդհանուր ժողովին կամ խորհրդանոցին եւ նահանդական ժողովներուն ձեռքն է: Մայրաքաղաքն է Աբով:

Է.

Գիշի Հասարակասպետութիւնը:

Արաւգանեանց երկրին հետ հարաւային Ամերիկայի մէջ 6600 քառ. մլ. երկիրով՝ Մեծ Ավիանոսին եղեցին վրայ 260 մլնն երկայնութեամբ ու 20—40 մլնն լայնութեամբ կը տարածի: Երկրին մէջէն գէպ ի արեւելեան կողմերն Անտեան լեռանց շղթան կը քալէ, որուն քանի մը բարձր մասերը կամ դլաւիները միշտ ձինապատ են, շատերն ալ հրաբուղիս են, որոնց մէկը Անդրունոյ՝ Բիք տէ Դէնէրի ֆֆա ու Գադոբաքսի կատարներէն ետքը Անտեանց ամենէն սրածայր գագաթն է: Իսկ երկրին բոլոր մնացած մասերը Անտեանց զատիվայրերէն յառաջ երթալով՝ գէպ ի ծովեղեղբը հիւսիսային ու հարաւային կողմերը՝ ձորեր ու գաշտեր են. հարաւային գիերը՝ մանաւանդ ծովեղեղբի մօտ շիտակ տեղերը՝ գետինը շատ բերբի է, գէպ ի ներսէրը աղուոր (կազմիի, խնկի ծառերու, տեսակ մը նոճիի) անտառներով ծածկած են: Քարեխառն երկիրներու ամէն տեսակ բերբերը հոս առատութեամբ կը գանուին: Արմուտաց մանաւանդ ցորենի առատութիւնը արտաքսյ կարգի է, անանկ որ Անդրիա կամ Եւրոպայի ուրիշ տեղերը ցորենի պակասութիւն զգացուած ատեն՝ ապահովութեամբ Գիլիի ցորեննոցներուն կը դիմուի: Միայն՝ Ամերիկայի տաք երկիրներուն բերբերը, շաքար, խահուէ, լեզակ, եւ այլն, հոս յառաջ չեն դար: — Ի՞ր մեծ ճերն են Ադուլոյ ու Գանդառականիստան, որուն մէջ շատ լրացող՝ կամ շարժական կղզիներ կան: Իր գետերը՝ Գոբէնանոյ, Լիառի, Մատէն, եւ այլն, այնչափ մեծ չեն: — Կենդանիներուն մէջէն ընտանիները, մանաւանդ արջառն ու ձին այնչափ շատ է, որ հասարակ հողատէր մը կ մինչեւ 5 հազար, իսկ աւելի մեծերը՝ 12 մինչեւ 20 հազար արջառ ու ատոր համեմատ ալ ձի ունին. նաեւ մուրացկաններն իսկ ձի ու կով ունին: Ասոնցմէ եւ հասարակ վայրենի կենդանիներէն ու թռչուններէն զատ կան նաեւ բրդոտ վայրի այծ վիճուանէա, այծուզա, խոշոր ջրի մուկ ու բրդոտ մուկ, ձեռաց մեծութեամբ սարդ, եւ այլն: Հանքերէն ունի առատ պղինձ տարին 125 հազար կենդինար. ար-

ծաթ, որ Սպանիացւոց իշխանութեան ժամանակը տարին՝ 30,000 մարկ (մէկ մարկ = 64 տրամ.) կու տար. ու 1832ին երկրին հիւսիսային կողմերը գտնուած արծաթի բովերը առջև տթն ամփոք 50,000 մարկ տուին ու հիմայ տարին 200,000 մարկ կու տան. իսկ սոկին՝ առաւելապէս սոկւց աւազը տարին 10,000 մարկ կու տայ: Երեք տարւան մէջ (1840—1842) 16,590 մարկ սոկի, 430,066 մարկ արծաթ, 905,000 կենդինար պղինձ, ու 253,000 հատ պղնձի ձողեր դուրս խաւրուեցան: 1850ին չորս միլիոնի արժողութեամբ արծաթ ժողվեցաւ: — Եղանակը շատ անուշ, զուարժայի եւ առողջ է, անանկ որ երկրին աղօւորութեան հետ մէկտեղ նկատուելով՝ Գիլի «Ամերիկայի Խտալիա», ըստուեցաւ: Շիտակ տեղերը մշտնջենաւոր դարուն մը կը տիրե, ամենեւին ձիւն չկդար: Մայիսին կը սկսի անձրեւներու ժամանակը, զօրն որ հիւսիսային հովերը կը բերեն, իսկ հարաւային հովերը չորսութիւն կը բերեն: —

Անակիչքն են Եւրոպայիք (Անգլիայիք, Գալլիայիք Գերմանայիք) ու գաղթածինք, խառն ցեղեր ու Հնդիկներ, որոնց ամենուն թիւը մէկ միլիոնը չանցնիր՝ ազատ Հնդիկները մէջը չառնելով: Ասոնց մէջ են Արտադանեան ըստած Հնդկաց ցեղ մը, որոնք առանձինն երկրին մէկ ծովեղերքը կը բնակին, որ եւ կ'ըստի Երիշը Արտադանեանց կամ Հարաւային Գիլի, եւ երկու ճիւղ կը բաժնուին, մէկը կ'ըստի ծովեղերեայ Հնդիկիւն ու միւսը Մոլուգներ, առջինները թէպէտ աւազակութիւն կ'ընեն, բայց Գիլիցիք ասոնցմէ այնչափ մեծ վնաս չունին, իսկ Եւրինաներն աւելի չար ու վնասակար են: Երկուքը մէկտեղ քաջ ցեղ մը ըլլալուն ի սկզբանէ հետէ Սպանիացւոց դէմ ու եաքը Գիլիցւոց դէմ իրենց ազատութիւնն ու անկախութիւնը պահեցին, պատերազմներու մէջ միշտ յաղթող գտնուելով: Եւ ուրովինեաւ Սպանիայիք քանի մը փորձերէն ետքն ասոնք իրենց ազատութեան թողուցած էին, անոր համար Գիլիցւոց ապրաւամբութեան ժամանակը Սպանիացւոց զօրաց հետ միանալով աղէկ պատերազմեցան, ու ապատամբներուն շատ աշխատութիւն տուին: Ասոնց թիւը ոմանքը 80, ոմանք ալ միայն 40 հազար, կը գնեն, որոնց մէջ 8—10 հազար հոգի զինուոր են: Իրենց գրացի Հնդիկներէն միայն այսչափ աւելի կրթութիւն ունին՝ որ կարգաւորեալ բնակարաններու մէջ կը բնակին, կառավարութեան կերպ մը ունին ու երկրագործութեան կը զբաղին: Իսկ մնացած բնակչաց գլխաւոր զբաղմունքն են՝ երկրագործութիւն, որուրդութիւն, խաշնագարմանութիւն, բովագործութիւն, որուրդութիւն, ձկնորսութիւն, քանի մը արհեստներ ու վաճա-

ռականութիւն : Թեկայէտ եւ բանեցուցած արհեստնին այնչափ երեւելի ու զարգացած չէ, բայց վաճառականութիւնը՝ մասնաւոնդ ծովով եղածը՝ շատ յառաջացած ու մեծ է, զօր կ'ընեն Անդղիայի, Գաղղիայի, Համբուրկի ու հիւսիսային Ամերիկայի հետ : Դուրս ելած վաճառներն են՝ պղինձ, կաշի, վիզունեայի բուրգ, ոսկեց ու արծաթի ձողեր, եւ այլն . իսկ ներս մասծ վաճառներն են՝ նէյ, շաքար, բրինձ, համեմ, այլ եւ այլ ձեռագործներ, կտաւեղէններ, գէնք, եւ այլն :

Պայլիկի Հասարակապետութիւնը 1804էն սկսած Սպանիայի տէրութենէ ապստամբելով, երկայն պատերազմներ ընելով ու քանի մը հեղ մէկ երկու զօրապետաց ձեռքը մնալով՝ վերջապէս 1818ին Սպանիայի իշխանութենէ դուրս ելաւ ու անկախ եղաւ : Բայց անկից ետքն ալ թէ ներքուստ ու թէ արտաքառստ (Բերուէն) այլ եւ այլ ապստամբական եւ վտանգաւոր կուիւներ Հասարակապետութեան ծաղկին արգելեցին, մինչեւ 1839ին ամէն արտաքին գրգռութիւնները վերջացան, եւ ալ արտաքին թշնամի չունեցաւ :

Աս Հասարակապետութիւնն՝ իբր ութ գաւառներէ (ուրանց մէկն է Խիլյոէ կղզին) միացած կամ գաշնակցեալ տէրութիւն մը՝ ընդհանուր ժաղսվով կամ խորհրդանոցով մը կը կառավարուի, որ երկու սենեակի բաժնուած է, այսինքն Ծերակոյտ ու Սենեակ պատգամաւորաց . գործադիր իշխանութիւնը Գահերեցի մը ձեռքն է, որ հինգ տարւան համար կ'ընտրուի : Տէրութեան մուտքն ելքէն աւելի ըլլալոն ներքին ու արտաքին պարտքն ալ մեծ չէ : — Ի բաց առեալ կուապաշտ ձբնդիկները՝ մնացած բնակչաց կրօնը հոռոմէական-կաթողիկէ հաւատքն է : Մայրաքաղաքն է Սանտ Հանր, իբր 70,000 բնակիչով : Իր կարգերն ու կառավարութիւնը Պոլիկլիայէն ետքը՝ Սպանիայի իշխանութենէ դուրս ելլով Ամերիկայի ուրիշ կառավարութեանց ամենէն աւելի կարգաւորեալ կը համարուին : Ի վերաց այսր ամենայնի Եւրոպայի կարգաւորեալ տէրութեանց ամէն կարեւոր հանգամանքը հոս ալ զեռ կը պակսին, ու խոռովութիւններ եւ ապստամբական փորձեր միշտ պակաս չեն ըլլար, բայց ոչ երբեք հաստատութիւն կամ յաջողութիւն մը կընան գտնել ու կառավարութիւնն աղեկ յառաջ կ'երթայ :

፭

Արևելյանինեան Հասարակապետութիւն:

Ունո՞ց առ լա Բալտայի միաբանեալ նահանգներ ալ կ'ըսուի. Հարաւային Ամերիկայի մէջ Ադլանդեան ծովուն քովերը կը տարածի 31 հազար քառ. մղոն երկիրով, որուն արեւմտեան կողմն են Անտեան լերանց շղթաներն, որոնց բարձր սրածայր գագաթները միշտ ձիւնով ծածկած են, եւ այս լերանց ձիւղերն երկրին ներսի կողմերն ալ կը տարածին. իսկ արեւելեան կողմը կան շատ ընդարձակ դաշտեր (Բայբաս ըսուած), ամսյի անապատներ, չոր աւազուաներ եւ աղով ու բորակով լեցուն տեղեր: Իր մեծ գետն է Ռիոյ առ լա Բալտա (Գետ արծանոյ), ուսկից երկրին ալ իր անունը կ'առնէ, որ Բարձրակուայ, Բարձրան եւ Ռուսկուայ գետերուն հետ կը միանայ եւ 260 մղոն տեղ կը քալէ. իր վերջը՝ կամ ծով մտնելու տեղը 20 մղոն ընդարձակութիւն ունի. Նաեւ Ռիոյ առլէ, Տէշակուառերոյ (Գուլյառապոյ, Մէնապողա) եւ Ռիոյ Նեկրոյ (Գուլյառ Լէւլու) մեծ գետերն են: Ունի քանի մը լճեր, որոնցմէ Պէտքերոյ ու Բորոնկու աղջուր ունին: — Եղանակին ըստ այլ եւ այլ կողմանց շատ այլ եւ այլ է, հիւսիսային դիերը սասատիկ տաք է, իսկ Հարաւային դիերն արեւմտեան հովերուն պատճառաւ քիչ մը բարեխառն է, բայց սասատիկ ձմեռ չըլլար: Գետինը բաւական բերրի է, Հասարակ բերքերէն ի զատ ունի շաքար, ծխախոտ, բամպակ, առաստ նարինջ, ձիթենի, եւ այլն: Կենդանիներն ալ առատ են, արջառն, ոչխարն, այծն ու ձին բամբաս ըստաւծ ընդարձակ դաշտերուն վրայ վայրենի կենդանիներու պէս բազմութեամբ կ'արծին: Կան հովատերներ, որոնք մինչեւ 12,000 արջառ ու 6000 ձի ունին: Սոյնպէս եւ եշ, ջորի, այծուղու (լամա) վեհունեա, եւ ուրիշ Ամերիկայի մասնաւոր կենդանիները շատ են: Հանկըերէն ունի քիչ մը ոսկի, արծաթ, պղինձ ու կապար. աղն ու բորակը շատ առատ է:

Ինակիչքն են իբր 30 ցեղ Հնդիկը, որոնց ամէն մէկն իր յատուկ լեզուն ունի, բայց ամէն մէկուն թիւր շատ չէ, շատերն ալ կամաց կամաց բոլորովին վերջանալու վրայ են: Կառագուած խառն ժողովուրդը, որ սպանիացի երկանէ ու Հնդիկի կնկանէ ծնածներուն կ'ըսուի, բամբաս դաշտերուն վրայ անկըրթութեան մէջ կ'ապրին, հովուութիւն կ'ընեն ու գրեթե միշտ ձիու վրայ կեանքերնին կ'անցընեն: Կաշիէ փոկ նետելով թշնամին բռնելու մէջ արտաքրոյ կարգի յաջողակ ըլլալնուն պատերազմներու մէջ շատ օգուտ ըրած են: Ասոնցմէ ետքն են:

Սպանիացիք ու գաղթածինք, խառն ցեղեր ու սեւեր: Ամենան թիւն իբր երկու միլիոն կը սեպուի: Գլխաւոր զբաղմունքնին խաշնադարմանութիւն է. երկրագործութիւնը շատ երեսէ ձգուած է. տեղ տեղ այգեգործութիւնը ծաղկած է ու շատ ընտիր գինի յառաջ կու գայ: Գործարաններ քիչ կան, եղածներն ալ աւելի բամբակեղջեն կտաւի է: «Ներքին ու արտաքին վաճառականութիւնը աղեկ վիճակի մէջ է. եղած է տարի՝ որ 65 միլիոն ֆրանգի վաճառք (գլխաւորաբար երկրին բերքերէն) դուրս խաւրուած է:

Այս տասնուշորս նահանգներու միայեալ կամ գաշնակցեալ հասարակապետութեան կապը գեռ այնչափ հաստատուն չէ, ու կը կառավարուի օրէնսդիր ժողովով մը, որ միշտ կը ժողովուի երկրին մայրաքաղաքը Պատէնոս Այրէս: Գահերէցը՝ որ ամէն նահանգաց ընտրող ժողովներուն քաւէներովը հինգ տարւան համար կ'ընտրուի, գործադիր իշխանութիւնն ունի: Բայց ամէն մէկ նահանգ ալ ըստ կարգի հասարակապետութեանց իր մէջն իր մասնաւոր կառավարութիւնը կը բանեցրնէ: Սակայն բոլոր տէրութեան մէջ ասկից քանի մը տարի առաջ նստող Գահերէցին (Ռուզաս) բոնաւորական հնաբըներուն պատճառով շատ անկարգութիւններ, աւերածներ եւ վասաներ հետեւեցան: Ուսմունքն առաջ աղեկ յառաջ կ'երթային, Պուէնոս Այրէս քաղաքը համալսարան մը կար, որ հարաւային Ամերիկայի մէջ գրեթէ ամենէն երեւելին էր, որ եւ ունէր մեծ մատենագարսն մը ու ատեղագիտական գիտանց մը. կային նաեւ շատ ուսումնական ընկերութիւններ ու ճեմարաններ: Բայց նոյն ուսումնատեաց բանաւորն այս ամէն գեղեցիկ ուսումնարաններն աւրեց խանգարեց եւ ուսմունքը խափանեց: Սակայն քանի մը նահանգներու մէջ կը թութիւնն եւ ուսմունքը հիմայ յառաջանալու վրայ են:

Աս հասարակապետութեան երկիրը՝ Աւրուկուայի ու Բարակուայի հասարակապետութեանց երկիրներուն հետ Սպանիացւոց իշխանութեան ժամանակը մինչեւ 1776 Բերուի փոխարքայութեան տակն էր. անկից ետքը Պուէնոս Այրէս անուամբ առանձին փոխարքայութիւն մ'եղաւ: Յամի 1806ին սկսան բնակչաց մէջ ազատութեան գրգռութիւններն ու Սպանիայի լծէն գուրս ելելու փորձերը, որոնք տարւէ տարի շարունակուել՝ վերջապէս 1810ին երկրին անկախութիւնն ու հասարակապետութեան մը գառնալը հրատարակուեցաւ: 1813ին գումարեցաւ Պուէնոս Այրէսի մէջ առաջին սահմանադրական աւագաժողովը, ու 1816ին Ս. Միկուէլ տէ Դուքը ու ման քա-

Ղաքն բլող ժողովին մէջ հաստատեցաւ Լա Բլադայի գաշնակ ցութիւնը՝ կամ գաշնակցեալ հասարակապետութիւնը, որոն մէջ էին չե թէ միայն հիմակուան տասնուշորս նահանգները հապա նաեւ Աւրուկուայ ու Բարակուայ: Անկից ետքը սկսան այս գաշնակցեալ տէրութեան մէջ երկու կողմնակցութեանց պամինքն՝ կենդրոնական կամ միակ ու գաշնակցական կառավարութիւն ուղղողներուն կուիւները. տասը տարւան մէջ այլ եւ այլ գլխաւորներու տակ կուուելով՝ ու երկու երեք նոր սահմանադրութիւններ հաստատելով, վերջապէս 1831ին գաշնակցական կողման գլխաւորը յաղթուելով՝ ու սպաննուելով՝ կենդրոնականաց գլխաւորը Ռոզա իբրեւ հրամանապետ սկսաւ իր բոնաւորական կառավարութիւնն ամէն կերպ անկարգութիւններով ու չարաչար արիւնչեղութիւններով յառաջ վարել: Ասկից ետքը (1840) Աւրուկուայ ու Բարակուայ Լա Բլադային զատուեցան ու անկախ հասարակապետութիւններ եղան: Մինչեւ հիմայ աս տասնուշորս նահանգաց գաշնակցեալ պետութեան մէջ խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը հաստատուած չէ:

❖

Աւրուկուայի Հասարակապետութիւնը:

Մանդէվիտեոյ ալ կ'ըսուի. 5860 քառ. մղոն երկիր ունի ինը նահանգ բաժնուած է: Իր ծովեզերեայ գիերը շխտակ դաշտեր են, իսկ ներսերը տեղ տեղ լեռնային են, բայց շատ բարձր լեռներ չկան: Մեծ գետերն են՝ Լա Բլադա, Ուրուկուայ, Արիւնչերոյ, եւ այլն: Իր եղանակն ու բերքերը Արձենդինեան նահանգաց նման են: Գետինը պարարտ ու բերքի է, բայց ուրի, արծաթ եւ ուրիշ հանքեր քիչ են:

Ինակիչքն, որոնց թիւը 250,000ի կը հասնի, Եւրոպացիք, գաղթածինքն ու Հնդիկը են. որոնց գլխաւոր զբաղմունքն երկրագործութիւն ու խաշնագարմանութիւն է: Արհեստները շատ յետնեալ վիճակի մէջ են, բայց վաճառականութիւնն աղեկ է, որուն երկրին դիբըն ալ կ'օգնէ: Գլխաւոր առուտուրի տեղն է երկրին մայրաքաղաքը Մանդէվիտեոյ, 40 հազար բնակչութեալ, որոնց մէջ 15 հազարի չափ Գաղղիսացիք կան. ծովով վրայէն Եւրոպայի գրեթէ ամէն տէրութեանց, հիւսիսային Աւմերիկայի ու Պրազիլիայի հետ եղած առուտուրի շատ բանուկ է: Գուրս գացած վաճառքներն են կաշի, ճարպ, եղ, եղջիւր, բուրդ, չորսած ու աղած ձուկ, մեղրամում, (որուն համար մէծ

գործատուն մը կայ աս քաղաքը, որ հարաւային Ամերիկային մեծ մասին մեղքամումը կը հոգայ.) Եզան լեզու, աճառ, ջորի, եւ այլն։ Առ տեղայ նաւահանդիսար 1842ին մտան 777 նաև՝ 137,000 տակառ. (1 տակառ = 20 կենդինար) վաճառքով, ուրոնց արժեքը 9 $\frac{1}{4}$ միլիոն տոլարի կը հասնէր. ու ասոր դիմացը հոսկից 7 $\frac{1}{4}$ միլիոն տոլարի արժեքով վաճառք գուրս տարին։ Ասոնց մէջ չեն հաշուած արգելեալ՝ կամ տէրութենէ գաղտուկ մտած վաճառքներուն գինը։ Ներս մտնող վաճառքներն են՝ կտաւեղէն, կերպամներ, զարդի նիւթեր, գինի, օղի, տան կարասիք, ալիւր, ծխախոտ, եւ Գաղղիայի այլ եւ այլ բարակ վաճառքներ։ Մոնդէվիտաէոյէն ետքը շատ բանուկ են Գոլոնիայի, Սաֆրամնուայի ու Մալահանդիսարոյի նաւահանդիսաները։

Կառավարութիւնը երկու սենեակիներու ձեռքն է, որոնց մէկը՝ Շաբակայն՝ ինը նահանդներուն թուղին համեմատ ինն անդամ ունի, իսկ միւրո՞ Սենեակ պատգամաւորաց՝ տասնուինն անդամներ ունի, եւ ասոնց գլուխն է Գահերէց մը։

Յամի 1810ին Ուրուկուայ Պուէնոս Այրէսին՝ կամ Լա Բլագային հետ Սպանիայի տէրութեան տակէն դուրս ելլելէն ու անկախ ըլլալէն ետքը 1812ին Պրազիլիայի՝ այսինքն Բորդուկալի տէրութիւնը նոյնին վրայ իր հին իրաւունքը բանեցը նել ուղելով գանիկայ նուաճեց։ Բայց 1825ին երկիրն ապրաւամբեցաւ ու Լա Բլագայի հասարակապետութիւնը զՈւրուկուայ իր գաշնակցութեան մէջ առաւ, եւ Պրազիլիա ալ ստիպեցաւ (1828ին) զանիկա Պանդո Օրիէնտալ (Արեւելեան կողմն) կամ արեւելեան հասարակապետութիւն Ուրուկուայի անսուամբ իբր անկախ տէրութիւն ճանչնալ։ Սակայն 1830էն ետքը ներքին (Կարմիր ու Սպիտակ ըսուած) կողմնակցութեանց կոփւներէն ի զատ Արծենդինայի բռնաւոր Գահերէցին Ռողասին դրգութեամբ արտաքին պատերազմներու մէջ մտաւ՝ ու նոյն Ռոզասին զօրացը հետ մեծ ծեծեր եղան։ Գաղղիայիք ու Անդիկացիք ալ իրենց աս երկրին հետ անեցած առուտութին ու հոն գտնուող աղգայնոց պատճառաւ եւ առանձինն Ռոզասին անկրաւ հնաբքներէն շարժելով՝ մէջ մտան։ բայց պատերազմը չվերջացաւ։ Քիչ մը ետքը Սպանիայի տէրութիւնն ալ Ուրուկուայի ձեռք տալով անոր շատ նպաստեց իր անկախութիւնը պահելու. բայց պատերազմները մինչեւ ետքի տարիները գեռ կը շարունակուէին։

Ճաճ

Բայրակուայի Հասարակապետութիւնը

Պրազբիլիայի, Լա Բլադայի ու Պալմիլիայի սահմանակից է, ութք նահանգներէ միացած, 5320 քառ. մղնն երկիրով. որոն հիւսիսային կողմերէն կ'անցնին Ամանդայի լեռները, ու գետինն ընդհանրապէս աղէկ ջրարբի ու բերրի է: Իր մեծ գետերն են Բարսկուայ ու Բարսնա. Եղանակը շատ զուարձալի ու առողջ է: Իր գլխաւոր բերբերն են՝ այլ եւ այլ աղուոր փայտի տեսակներ, շաքար, խահուէ, ծխախոտ, բամկակ, լեզակ, բրինձ, արմանիք, եղիպտացորեան, գինի, հնդիկ վարունկ ու ամենէն աւելի մադկէ բառակուայի նէց, որ երկրին գլխաւոր բերքն ու վաճառականութեան նիւթն է: Կայ շատ արջառ, ոչխար, ձի ու խիստ շատ տեսակ մեծ ու աղուոր թռչուններ եւ առատ ձուկ. նաեւ ջրային խոզ կամ գետակինձ (դաբէր) շատ կը գանսուի, որ իշու չափ մեծ կ'ըլլայ ու իր մորթք չորս մատ հաստութիւն ունի: Հանքերէն անի ոսկի, արծաթ պղինձ, լոնոսկի ու մնդիկ:

Տարակուայ՝ Լա Բլադայի հետ (1515ին) Սպանիացւոց ձեռքն անցնելէն իբր հարիւր տարի ետքը (1608ին) Յիսուսեան աբեղաներն եկան ու մեծ ջանկով տեղացիք քրիստոնէութեան դարձուցին, կրթեցին ու մեծերնին բարեկարգութիւն ու քաղաքային կարգեր հաստատեցին, որով ժողովուրդն այնչափ զօրացաւ՝ որ չէ թէ միայն Սպանիացւոց այլ եւ Պրազբիլիայի Փորթուկացոց գէմ պատերազմ ըրբն, բայց վերջապէս յաղթուեցան ու Յիսուսեան աբեղայք (1768ին) երկրէն աքսորեցան: Երբ որ 1810ին Լա Բլադայի՝ կամ գուէնոս Այրէսի հետ Բարսակուայ ալ Սպանիացւոց իշխանութենէ գուրս ելաւ, Գուանչիա անունով փաստաբան մը ապստամբութեան զլուխ ըլլալով՝ ամէն բան յառաջ տարաւ, 1814ին ընդհանուր հրամանապետ ընտրուեցաւ, եւ այս իշխանութիւնն ետքէն իր բոլոր կենաց տեւողութեան համար իր վրան հաստատելով, մինչեւ իր մահը բոնաւորական իշխանութիւն մը բանեցաւ: Ինքն (1840ին) մեռնելէն ետքը քանի մը շփոթութիւններ ալ եղան ու 1844ին նոր սահմանադրութիւն մը գրուեցաւ, որով Բարակուայ հասարակապետութիւն եղաւ:

Տնակչաց թիւը իբր կէս միլիոն է, որոնցմէ միայն 100,000ի չափ գաղթածին են, իսկ մնացածները խառն ցեղեր ու քիչ մ'ալ Հնդիկ. որոնց ամէնն ալ առ հասարակ հռոմեական-կաթողիկէ կրօնն ունին: Իրենց գլխաւոր զբաղմունքն

Է մետաքսագործութիւն ու բամպակագործութիւն : Վաճառականութիւնը մինչեւ 1840 արտաքին երկիրներու հետ շատ անշան ու չափաւորուած էր, որովհետեւ ի սկզբանէ հետէ կառավարութեան գահերէց ու հրամանապետ ըլլող ֆուանչիա արտաքնոց հետ ամէն հազարդակցութիւնը կտրելու համար՝ ամէն օտարականաց արգելած էր բարակուայ մտնելու : Բայց անոր մահուրնէ ետքը սկսաւ վաճառականութիւնը ծաղկիլ :

Աս տեղաց կառավարութիւնը՝ Սպանիայի իշխանութենէ գուրս ելելէն ու Լա Բլադայի դաշնակցութենէ բաժնուելէն ետքը մինչեւ 1840 այսինքն մինչեւ ֆուանչիայի մահը՝ արձակ միապետական կամ արձակապետական էր, ուր նոյն ֆուանչիա՝ բացարձակ հրամանապետ բարակուայի անուամբ՝ կ'իշխեր : Անոր մահուրնէ ետքը հասարակապետութիւն եղաւ եւ ունի հիմայ ժողովրդենէ ընտրուած պատգամանորաց ժողով մը, որուն ձեռքն է օրէնսդիր իշխանութիւնը . աս ժողովը կ'ընտրե գահերէց մը տար տարւան համար, որն որ գործադիր իշխանութիւնն ունի : Երկրին գրամական վիճակը հիմակ աղէկ է, մուտքն ելքէն աւելի ըլլալուն՝ ամենեւին հասարակաց պարտք չունի : Զօրքն ալ բնակչաց թուղյն համեմատութեամբ բազմաթիւ է, այսինքն ազգային զինուորաց հետ մէկտեղ 50,000ի կը համնի : — Մայրաքաղաքն է՝ Աստումբախոն 10—12 հազար բնակիչով :

ԺԱՂԻ

Հայդի:

Գարայիապեան ծովուն մէջ Միջին Ամերիկայի՝ կամ Արեւմտեան Հնդկաստանի՝ Արեծ Անդիլեան ըսուած կղզիներուն մէկն է, 1385 քառ. մղան երկիրով ու իրը մէկ միլիոն բնակիչով : Թէպէտ եւ աս կղզին Սպանիացիները Ս. Տոմինկոյ (նաև Հիսուսնիոլո) անուանեցին, բայց հիմայ Հայդի ու Ս. Տոմինկոյ անուամբ հոս երկու իրարմէ անհկախ տէրութիւններ կազմուեցան, ուստի եւ Հայդի ու Ս. Տոմինկոյ իրարմէ պէտք է զատել : Բոլոր կղզւոյն երկիրն ալսուոր լեռներով, բլուրներով, ձորերով ու դաշտերով զարդարած է . անհանկ որ իր աղսւորութեանը համար “Արեւմտեան Հնդկաստանի պարտէզ”, կը կոչուի : Մէջ տեղերը լեռնային են, ուր կը բարձրանան Ջիպաոյ լեռները, որոնք երեք գլխաւոր ծիւղեր բաժնուելով երկրին չորս կողմք կը տարածին : Իր գետերն են Նէյլ, Արդիպանիդոյ, Եսանա, եւ պյուն : Եղանակիլ խոնաւ ու շատ տաք է, բայց հարաւային հողմերով քիչ մը կը բարեխառնի ու բաւական առողջ է : Գետին

Նը արտաքրյա կարգի բերրի է. կը բերէ՝ շաքար, խահուէ, ծխախոտ, բամպակ, լեղակ, հնդիկ վարունկ, կոճապղպեղ. ամերիկեան ցայդածաղիկ օգտակար արմատով (ճալափա), աղնիւ փայտեր (ժանականի), եւ այլն։ Ընտանի կենդանիներն ու ձուկը շատ է։ Հանկը երեն ունի ոսկի, արծաթ, պղնձն ու երկաթ։

Բայոր կղզւոյն բնակիչքն են քատ աւելի մասին տեղացի մեւեր՝ կես միլիոնի չափ, ասոնցմէ ետքը կու գան ճուլադները, պյունքն ուեւ ու ճերմակ ծնողացմէ յառաջ եկածներն (420,000), խոկ մնացածներն են գաղղիացոցմէ ու Սպանիացոցմէ յառաջ եկած գաղթածիններ, կան նաեւ Անդղիացիք, Գերմանացիք, եւ այլն։ Տիրող կրօնն է հոռմէական - կաթողիկէ հաւատքը։ Բնակչաց գլխաւոր զբաղմունքը վաճառականութենէ ի զատ՝ երկրագործութիւն է, բայց իրենք ծոյլ ըլլալնուն հիմայ շաքարի, խահուէի եւ ասոնց նման գաղթականութեան բերքերուն մշակութիւնը շատ ինկած է։

▲ այդի կղզին 1492ին կոլոմբոս դատաւ, որ եւ մինչեւ տասնութեութներորդ դարուն վերջերը միայն Սպանիացւոց ձեռքը մնաց, նոյն դարուն մէջերը Գաղղիացիք եկան ու հիւսիսային արեւմտեան դիերը բռնեցին, եւ 1697ին Սպանիայի տէրութիւնն այն կողմերը բոլորովին Գաղղիացւոց թողուց, որոնք հոս գերիներու ձեռքով գաղթականութեան բերքերուն մշակութիւնը շատ յառաջ տարին։ 1791ին մուլադներն ապատամբեցան ու Սեւերն ալ իրենց հետ միացընելով շատ արիւնհեղութիւններ ըսին, Գաղղիացւոց շատերը սպաննելին ետեւ իրենց ապատամբութիւնն ամէն դի տարածեցին, մինչեւ 1794ին, Գաղղիայի ազգային ժողովն անոնց ապատութիւն տուաւ, ու անոնց գլխաւոր՝ Դուսէն Լուվէրդուր սեւն իրենց զօրապետ ու գլուխ անուանեց։ Ասոր ջանիքը բոլոր կղզին 1801ին ինք զինք Գաղղիայի իշխանութենէ բոլորովին անկախ հրատարակելէն ետքը նոր սահմանադրութիւն մը դրաւ։ Բայց Նաբուշոն Ա. հոս զօքք խաւրելով կղզին նորէն Գաղղիայի իշխանութեան տակ առաւաւ. սակայն 1803ին նոր ապատամբութիւն մ'ելաւ, որով ամէն Գաղղիացիք ստիպեցան կղզին թողուլ երթալ։ Ասոր վրայ Սեւերուն զօրապետը Տէսային 1804ին ինք զինք Յակոբ Ա. անուամբ կայսր հրատարակեց ու նոր սահմանագրութիւն մ'ալ տուաւ, բայց իր անդժութեամբն ատելի ըլլալվ՝ իր հպատակները զինքը սպաննեցին։ Քիչ մը ետքը կղզւոյն հարաւային կողմերը բեղին անուամբ մուլազ մը մուլադներու հասարակապետութիւն մը կանգնեց, որուն ինքը գահերէց եղաւ, իսկ 1811ին սեւերուն գլուխը չենրիկոս Քրիստափոր Սեւե-

րու տէրութիւն մը կանգնեց, ու ինք Հենրիկոս Ա. անուամբ թագաւորութեան թագ առաւ, եւ շատ ջանաց մուլադներու հասարակապետութիւնն ալ իր թագաւորութեան հետ միացրնել. բայց երբ որ 1820ին իրեն դէմ ապստամբութիւն մ'եւ լսւ՝ ինք զինք սպաննեց : Իսկ իր հապատակները մուլադներու հասարակապետութեան տակ մտան, որոնց հետ միացաւ նաեւ կղզւյն մինչեւ ան ատեն Սպանիայի իշխանութեան տակ մնացող մասն ալ, եւ այսպէս բոլոր կղզւյն վրայ մի միայն մուլադներու հասարակապետութիւնը մնաց, որուն անկախութիւնը 1825ին Եւրոպայի տէրութիւններն ալ ընդունեցան. նոյն իսկ Գաղղիս ալ քիչ մը ատեն ընդդիմանալէն եաքը ընդունեցաւ, կղզեցոյմէ 150 միլիոն ֆրանդ (իբր հասուցում մինչեւ ան ատեն կղզւյն մշակութեան համար ըրած ջանիցը) վճարելու խոստումն առնելով : Սակայն երկրին մէջ շփոթութիւնները, ապրատամբութիւնները, մանաւանդ 1843ին ընդհանուր ապրատամբութիւն մը չէ թէ միայն կառավարութեան հապա սահմանադրութեան մէջ այլ եւ այլ փոփոխութիւններ պատճառեցին . մինչեւ նոյն տարւյն վերջը՝ հրախային Ամերիկայի միաբանեալ նահանգաց սահմանադրութեան նման սահմանադրութիւն մը գրուելով կը կարծուեր որ խաղաղութիւնը հաստատեցաւ : Բայց երկու ամիս ետքը (1844) Ա. Տոմինկոյ քաղքին ընակինները նոր ապստամբութիւն մը հանելով, ու կղզւյն յառաջուան Սպանիայի տակ ըլլող մասին հետ միաբանելով զատ հասարակապետութիւն մը կանգնեցին Ա. Տոմինկոյ կամ Տոմինկեան անուամբ : Եւ թէպէտ Հայդիի կառավարութեան գլուխը կամ գահերէցը զանազան պատերազմներով ջանաց աս նոր Տոմինկեան հասարակապետութիւնը ջնջել, բայց ոչ իրեն ու ոչ իր յաջորդներուն յաջողեցաւ աս բանը, ուստի եւ այն երկրորդ նոր հասարակապետութիւնը կղզւյն վրայ հաստատ մնաց : —

ԱՅՑԴԻՒ (Ա. Տոմինկոյին զատուած) հասարակապետութիւնը՝ հիմայ կայսրութիւնը (իբր 700 քառ. մլ. երկիրով ու 740,000 ընակիչով) մինչեւ 1849 երկու սենետակներով՝ ծերակուտով ու պատգամաւորաց սենեկով մը կը կառավարուեր, եւ ունէր Գահերէց մը, որ մինչեւ յմահ իր գործադիր իշխանութիւնը կը բանեցընէր : Բայց 1847ին ծերակոյար՝ հասարակ ժողովրդեան մէջէն բարեբախտութեամբ մը աստիճան աստիճան յառաջացով՝ Աեւ մը Փաւստինոս Սուլուկ անուամբ իրեն Գահերէց ըրաւ, որն որ 60 տարեկան էր, ոչ կարդալ գիտէր եւ ոչ գրել, իսկ տէրութիւն մը կառավարելու արհեստէն ոչ

հնչ՝ կամ շատ քիշ բան կը հասկընար, բայց այլ եւ պյլ հնարքներ բանեցրնելով, ու զրապարտութիւններով կամ կեղծեալ յանցանքներ գտնելով քանի մը զարհուրելի արիւնչեղութիւններ ընելուն, ամենուն վրայ անանկ ահ ու վախ մը ձգեց՝ որ վերջապէս իր միտքը դրածը գլուխ հանելով՝ 1849ին կայսր ընտրուեցաւ, եւ իբր Փաւստինոս Ա. անուամբ կայսրութիւնը կը վարէ: Թէպէտ եւ իր կայսերական կառավարութեան համար նոր սահմանադրութիւն մը հրատարակեց, բայց ինքը բացարձակ իշխանութեամբ իր կառավարութիւնը յառաջ կը տանի: Աս սահմանադրութեան գլխաւոր կարգերն են. Պայիտակ կամ գաղղթածին մը Հայդիի կայսրութեան մէջ քաղաքացւոյ իրաւոնք չիկրնար ստանալ. քաղաքային ու կրօնական ազատութիւնն օրինօք երաշխաւորուած է, բայց հռոմէական-կաթողիկէ կրօնն առանձինն պաշտպանուած է, ու եկեղեցիներն եւ եկեղեցականք թուշակ կ'առնեն: Տպագրութիւնն ու կրթութիւնն ազատ է: Քաղաքային ծանր յանցանաց վրայ երգուելոց դատաստան մը կը դատէ: Կայսրմէ անուանուած ծերակցա մը եւ հինգ տարւան համար ընտրուած անդամներէ բաղկացեալ խորհրդանոց մը երկրին կառավարութեան գործքերը կը հոգան: Կայսերական պատիւր միայն երիկ մարդկան կրնայ արուիլ: Երեք պատասխանատու պաշտօնեաներ կան, որոնցմէ ի զատ կայ նաեւ Տէրութեան խորհուրդ մը ու ինը բարձր աստիճանի պաշտօնեաներ, զորոնք կայսրը կ'ընտրէ: Ասոնք են Փաւստինոս Ա.ին տուած սահմանադրութեան գրւխաւոր մասերը: — Զօրաց թիւր պատերազմի տոեն 20,000ի կը հասնի: Ծովային զօրութիւնն աննշան է: Տէրութեան գրամական վիճակը շատ աղէկ չէ: Բոլոր տէրութեան մէջ թէպէտ եւ ուղղափառ հաւատքը կը պահուի, բայց աս տեղաց սեւերն այն իսկ կայսրն ու կայսրուհին արտաքյ կարգի աւելորդապաշտութիւններու ետեւէ են: Կայսեր տարեկան մուտքը՝ բաց ի հաստատուն երկիրներու եկամուաքէն՝ 150,000 կուրտոն ըստուածդահեկան՝ իբր 750,000 ֆրանդ է, իսկ (Ատելինա) կայսրահւոյն մուտքը՝ իբր 250,000 ֆրանդ: Կայսրն ունի միայն երկու դուստր: Կայսերանիստ քաղաքն է Բորդ ո Բընս, որ հասարակավետութեան ատենը Բոր Ռէֆե-պէլէ+ին կ'ըսուեր, եւ ունի 16,000 բնակիչ: Գաղղիա ու Անդղիա այս կայսրութիւնը ճանշած ու ընդունած ըլլալով՝ իրենց հետ աղէկ առուտուր կ'ըլլայ, եւ երկրին բաւական օգտակար է:

Ճ. ։

Ե. Յովիթեկոյ, կամ՝ Յովիթեկեան հասարակապետութիւնը :

Խնչպէս առաջ բախնք՝ Ա. Տօմինկոյ 1844էն ետքը Հայդիի տէրութենէ զատուած ինք իրեն կը կառավարուի : Թէպէտ եւ բոլոր կղզւյն մէկ մեծ մասը (600 քառ. մղ.) գրաւած է, բայց իր բնակչաց թիւը միայն 200,000 է, որոնց ամենէն քիչ մասը Սեւեր են, իսկ մնացածը կէս մը խառն ցեղեր կամ մուլտներ են ու կէս մը ճերմակներ : Կառավարութեան գլուխն է Գահերէց մը, ու իր կարգաւորութիւնները բաւական գովելի ընթացքով մը յառաջ կ'երթան : Աս տեղաց ասհմանադրութիւնը Հայդիի կայսերական ասհմանադրութենէ աւելի կարգաւորեալ ու ազատական է, եւ օտարականաց քաղաքային իրաւունք ստանալու արգելքներ չիդներ : Մայրաքաղաքն է Ա. Տոմինկոյ, որն որ առաջ բոլոր կղզւյն գլխաւոր քաղաքն էր, 1494ին հիմնաւած րըսալով, որուն գովեցի ճեւով շինաւած մայր եկեղեցւյն մէջ մինչեւ 1794 Կոլոմոսի մարմինը կը պահուէր, ուսկից Գուապա կղզւյն Հավանեա մայրաքաղքին մայր եկեղեցին տարուեցաւ, ուր հիմայ փառաւոր գերեզմանի մը մէջ կը հանգչի:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Ա Զ Ա Տ Ե Ր Կ Ի Ւ Ն Ե Ր

Ց. ։

Հարաւային Ամերիկայի ազատ Երկիրները :

1. ԲԱՐԵՎԱԿՈՒՏԻԱ կամ Մակելլանեան Երէէր, Ամերիկայի ցամաքին վերջին հարաւային ծայրն է, Լա Բլագայի երկրին, Աղյանդեան ու մեծ Ովկիանոսին մէջ տեղը 22,000 քառ. մղն ընդարձակութեամբ . իր մէջէն կ'անցնին Ծնտեան լերանց մասսերը, որոնց խիստ բարձր գլուխները հոս հազիւ 6000 ոտքի կը հասնին, ու մէկ քանին հրաբուղիս են : Ունի քանի մը մեծ գետեր, Ռիչոյ Նելլոյ կամ Գուապու Լէւլու, Գուարունիս, Ա. Գրուու, Կալվէիոյ, եւ այլն : Եղանակը ամարուան մէջ ալ շատ խիստ է, իսկ ձմեռն երկայն ու ծանր եւ Եւրոպայի հիւսիսային երկիրներուն ձմերուան նման : Գետինը շատ տեղ ընդարձակ անտառուներով ծածկուած է, իսկ առանց անտառի ըլլու ընդարձակ դաշտերը (Բամբաս) միայն կենդանի արծելու համար խոտ կը բերեն, որոնց վրայ բազմաթիւ արջառ ու ձիեր վայրենի կենդա-

նիներու պէս կ'արծին։ Կան նաեւ ուրիշ Ամերիկայի վայրենի կենդանիներ ու թռչուններ։ Բնակիչներն՝ որոնց թիւը ծանօթ չէ՝ ազատ Հնդիկներ են այլ եւ այլ ցեղերու բաժնած, որոնց մէկ ցեղը Գիլիկի Հնդիկներուն ցեղակից է։ Ամեն մէկ ցեղ իրեն առանձին ցեղապետ (Գաղեք) կ'ընտրէ, չէ թէ իրեն իշխելու համար խոհեմութեամբ ու խորհրդով իրեն առաջնորդելու համար։ Առ հասարակ խոշոր մարդիկ են պղնձագոյն մարմնով, որոնք (արք ու կանայք) աղեկ ծի կը հեծնեն, որսորդութեամբ ու յափշտակութեամբ կ'ապրին, բայց երկրագործութեան ու խաշնարածութեան զբազողներ ալ կան։ Իրենց բնակարանները կենդանեաց մորթերէն շինուած վրաններ են, զօրոնք բատ ժամանակին տեղէ տեղ կը փոխեն։ Հարաւային ծայրը՝ Մակելանեան նեղուցին մօտ կը բնակին բէշէրէս բառած ցեղը։ — Եւ բոլցիք հոս կու գան երբեմն մեծ նաւերով կէտ ձուկ ու փոկ (տէնիդ պահառավ) որսալու համար։ —

2. ԱՐԱՍՏԱՆ, կամ Երկիր Հըրոյ, երեք մեծ ու շատ մը պղտիկ կղզիներու խոմբ մըն է՝ որն որ Ամերիկայի ցամաքէն՝ Բագակոնիային՝ Մակելանեան նեղուցով կամ անցքով միայն կը բաժնուի. ուստի եւ աս կղզիներու խոմբը նաև Մակելանեան Արտիպեղադրու կ'ըստի։ Ամենէն մեծ կղզին՝ որ եւ յատկապէս երկիր Հըրոյ կ'ըստի՝ իր վրան գտնուող բազմաթիւ հրաբուզն լեռանց պատճառաւ, 50 մղնի չափ լայնութիւն ունի։ Աս կղզեներուն գետինը թէպէտ եւ լեռներով ու ժայռերով լեցուն է, բայց տեղ տեղ բերրի գաշտեր, նաեւ մեծ ծառերով անտառներ ալ կան, ու ամառը (Դեկտեմբեր ու Յունուար ամիսներուն մէջ) աղօնոր ու հոտաւէտ ծաղիկներով եւ գեղեցիկ խստով կը զարդարուի։ Մեծ մեծ ծուկերէն ի զատ, որ են՝ ծովային սամոյր, ծովային առիւծ, ծովու արջ, փոկ, կէտ, եւ այլն, կը գտնուին խեցեւոր կենդանիներ ալ, որոնք բնակչաց հասարակ կերակուրն են։ Խոկ ընտանի կենդանիներէն միայն շուն կը գտնուի։ Բնակիչըն են իբր 2000 բէշէրէս բառած ցեղը, որոնք պղտիկ մարմնով ու գլխով ու տգեղ գէմքով, բայց բնութեամբ շատ բարեսիրա մարդիկ են ու քանի մը յաջողակութիւններ ունին, սակայն պմեններին մարդկային կրթութեան նշան մը չունին։ Իրենց հագուստը ծովային սամոյրի ու փոկի մորթերէն կը շնեն, եւ ձենորսութեան կը զբաղին։ — Հոս է Հորնի հլութը։ —

3. ԱՐԱՏԱՑԻՆ ԲԵԼԵՌԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐԻ։ Հարբեւուին ու հարաւային լայնութեան 60 աստիճանին մէջ՝ հարաւային Ամերիկայի ծայրն ըլլող կղզիներն են, որոնց շատն ետքի առենները գտնուեցան ու անբնակ են, ու միայն հոս շատ

առատութեամբ գտնուող փոկերու համար նշանաւոր են, ուստի եւ ամէն տարի Անդղիացիք ու հիւսիսային Ամերիկացիք հոսկու գան աս ձկան ճարպն ու մորթը տանելու համար. ինչու որ հոստեղաց փոկերը հիւսիսային կողմիններուն պէս լերկ մորթչոնին՝ հապա աղոնոր ու մուշտականման մորթ ունին, որն որ քինացիք յարգի կը համարին, ու հատը 7—8 սպանիացի դահեկանով կը զնին: Կաեւ ծովային փիղ, կէտ ու շատ տեսակ ծովային խիստ մեծ ու զարմանալի ձեւով թռչուններ կան, որոնցմէ երկու տեսակը՝ բէնիլին կամ պարարտահաւ ու Ալտարեան չը բառած՝ շատ խոշոր են, եաքինները թեւերնին տարածելու ըլլան՝ մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը՝ 12 մինչեւ 17 ոտնաչափ ընդարձակութիւն ունին: Աս կղզիններուն գլխաւորներն են՝ Ա. Հարաւային Գ. Է. որդիք, որուն աս անունը Գուգնաւապեար տուաւ. բոլրումին ձիւնով ծածկած է, ուստի եւ ամեննեւին ցամաքային կենդանի չունի: Բ. Ա. Էնուովիլլանորիտ, քանի մը կղզիններու խումբ է, միշտ ձիւնով ու մշուշով ծածկած, առանց անկոյ ու կենդաննեաց. ուր շատ յաճախ Հարաւայգ կը տեսնափ. Գ. Հարաւային Արքաստ կամ Որդինէյ կղզեաց խումբը, որոնց գլխաւորն է Բամոնա, ամէնքն ալ լեռնային ու ժայռուաւ են. Գ. Հարաւային (Կոր) Շերլանդիտ, մեծ ու պղտիկ կղզեաց խումբ մըն է, որոնց վրայ 6—7 հազար ոտք բարձրութեամբ անմերձենալի ժայռեր լեցուն են: Կ'երեւայ թէ ատենօք շատ հրաբուղին լեռներ ունեցեր են, որովհետեւ հիմայ ամէն դի շատ հրափրփոր (Լատա) կը տեսնաւի. բայց խոտէն ուրիշ տաւնի չեն բերեր: Աս տեղաց ծովուն մէջ կը գտնուախն շատ տեսակի փոկեր, որոնց մէկ տեսակը շատ աղուոր շագանակագոյն մորթ կամ մուշտակ ունի, ու մէկ տեսակն ալ, որ ծովային փիղ կ'ըսուի, ԶԿ ոտք երկայնութիւն ունի: — Աս կղզիններէն զատ մինչեւ ետքի տարիները անդղիացի, ամերիկացի ու ուստ նաւապեաններն այլ եւ այլ կղզեաց խումբեր գտան ու կը գտնեն. մինչեւ անծայր կղզի մ'ալ տեսնելով՝ իբր հաստատուն կարծիք կը դրուի՝ թէ նոր ցամաք երկիր մ'ըլլայ:



Հիւսիսային Ամերիկայի ազատ Երկիրները :

Հիւսիսային Ամերիկայի վերջին ծայրն ըլլող իբր ազատ տեղ՝ միայն Արեծալանդիտ կը գնենք, վասն զի ոմանց հոս հիւսիսային Ամերիկայի մէջ գրած Շերլանդին ըստ ճիշդ զննութեանց Եւրոպայի այսինքն Ռուսաց Եւրոպական մասին կը վերաբերի:

իսկ հիւսիսային բեւեռին մօտ՝ սառնապատ ծովուն եղերքին վրայ ըլող տեղերն ալ բատ մասին Ռուսաց ու բատ մասին Անդղիացոց իշխանութեան տակ են : —

ԻՐԻՕՆԼԵՆԴԻՍ : Աս երկիրը (20—30,000 քառ. մղ. մեծութեամբ) 59 աստիճանէ հիւսիսային լայնութեան մինչեւ 80 աստ. եւ գուցէ ալ առաջ դէպ ի հիւսիսային բեւեռը կը տարածի . ու Անդղիացոց Պաֆիխնի երկրին հետ Պաֆիխնի խորշն ու Տավիսի անցուը կը կազմէ : Գետինն ըստ մեծի մասին ժայռեր ու լեռներ են մշտնջեննաւոր սառուցի մէջ, որն որ մղններով հեռու ծովու վրայ մասնաւոր պայծառութիւն մը կը տարածէ : Իր արեւմտեան եղերքն արեւելեանէն քիչ մը նուազցրառութիւն ունի, ուր եւ բուսական աճողութեան նշաններ կը տեսնուին : Երբ որ տասններորդ դարուն մշջերն Խալանդացիք ու Կորվեդիացիք աս երկրին արեւելեան եղերքը դտահ՝ թարմ կանանչ խոտ տեսնելով վրան անիկայ Արենալանոր (կամ Կրիտալանոր, այսինքն կանանչ երկիր) անուանեցին, բայց հիմակ առ կողմն՝ ինչպէս ըսինք՝ ամեննեւին կանանչ չկայ, մերկ ժայռեր են : Եղանակը հարաւային կողմերն ալ արտաքոյ կարգի ցուրտէ . 65 լայնութեան աստիճանի տակ սնդիկը միշտ սառած կը մնայ . բայց ամառը (Երբեմն Մարտէն մինչեւ Աեպտեմբեր) օդն այնչափ բարեխառն կ'ըլայ՝ որ բնակիչքը բաց տեղ վրաններու տակ կրնան բնակիլ, որովհետեւ ձմեռն առնց բնակարանները գետնի տակ են, որոնց ամեն կողմերը մորթերով կամ մուշտակներով կը պատեն : Թէպէտ եւ ցուրտն այսչափ սաստիկ է, ուակայն հիւսիսային կողմերն երբեմն առատ խոտ կը բուսնի, իսկ հարաւային կողմերը թուփի նման ծառեր յառաջ կու դան, նաեւ գետնախնձոր ու կանաչեղէն կ'ըլայ : Հանքերէն ունի ակնվանի, կտաւաքար կամ անկէզ քար, օձակուճ (Եռան մըրմէրի), պղինձ, հանքային ածուխ, եւ այլն . նաեւ ջերմուկը կամ տակ ջրեր : Աենդանիներէն ունի առատ ձուկ՝ մանաւանդ փոկ կամ ծովային որթ, որն որ բնակչաց ամեն պիտոյքը կը մաստակարէ, կերակուր, հագուստ, լոյս (իր ճարապովը) ու բնակարան (իր մորթովը), ողյնպէս առատ է եւ կէտ ձուկը (պալենու), որուն պատճառաւ շատ Անդղիացիք, Դանիացիք, Հոլանդացիք, Գերմանացիք ու Գաղղիացիք հոս կու դան : Նաեւ ծովային թռչուն շատ կայ : Ընտանի չորքոտանիներէն միայն շուն կը դտնուի, որն որ բալխիր քաշելու աղէկ կը ծառայէ . իսկ վայրենիներէն կան՝ սառուցի արջ, աղուէս, նապաստակ, սպիտակ արիս (Քաֆուճ), տեսակ մը վայրի եղջերու, եւ այլն : Դանիացիք նաեւ արջառ ու ոչխար բերին հոս :

ԲՆԱԿԻՀՔՆ ԵՆ ըստ մեծի մասին Եսպիմոս ըսուած ժողովուրդը, (զորոնք Եւրոպացիք հասարակօրէն Արէօնլանդիացի կ'անուաննեն,) պզոփիկ, մժին գեղնագոյն ու զօրաւոր մարմնով, պզտիկ բայց բարեձեւ ոտուըներով ու ձեռուըներով, սեւ աշուըներով, սեւ ու թանձր մազով ու հաստ շրթունքով մարդիկ են, բնութեամբ բարեսիրտ, անկեղծ, զուարթ, բայց անհոգ ու ծոյլ, հայրենասէր, զաւակասէր ու ծնողասէր են: Իրենց վրանները, գետնափոր (ձմերուան) բնակարանները, հագուստները, սահնակներն ու նաւակները շինելու մէջ շատ յաջողակութիւն կը ցուցընեն: Որովհետեւ ասոնք աղատ կամ ինքնիշխան կ'ապրին, իրենց թիւը ճիշդ չիգիտցուիր, բայց հասարակօրէն 20—25,000 կը սեպուի: Ասոնցմէ ի զատ կան Դանիացիք, Գերմանացիք՝ կամ Պոհեմիացի եղբարը կամ Հերնհուդեան անուաննեալ աղանդաւորը, նաև խառն ցեղեր՝ այսինքն Եւրոպացիէ ու Խագիմոսէ ծնածներ. ամէնքը մէկտեղ իբր 8000 հոգի: Եսգիմոններն որսորդութեան, ձկնորսութեան ու մանաւանդ ծովային որթու որսի կը զբաղին: Հիմայ քրիստոնէութեան դարձած Եսգիմոններուն թիւը 7000ի կը հասնի, որոնցմէ 2000ի չափը Հերնհուդեանք իրենց աղանդին դարձուցին, իսկ մեացածը Դանիացիք դարձուցած են:

Արէօնլանդիա տասներորդ դարուն մէջ Խոլանդացիններէն գտնուելէն ետքը՝ 1124ին Նորվեգիայէն իր առաջին եպիսկոպոսն բնդունեցաւ, ու 1264ին նոյն երկրին հետ քաղաքականապէս միացաւ: Արեւմտեան սահմանին վրայ 1379ին չորս եկեղեցի կար, իսկ Արեւելեան սահմանին մէջ տասնումէկ եկեղեցի ու չորս վանք. մայր եկեղեցին Կարտոսը աւանին մէջ էր: Բայց գրեթէ նոյն տարիններն աս Արեւելեան սահմանին մէջ բուն տեղայի հեթանոս Եսգիմոնները քրիստոնեայ դաղթականներուն վրայ եկան ու զամէնքը տպաննեցին: Անկից ետքն աս կողման հետ Եւրոպացւոց երթեւեկի դագրեցաւ: Բայց 1721ին Դանիացիք Արեւմտեան սահմանին կամ եղերաց վրայ գաղթականութիւններ հաստատեցին, ու նորվեգիայի քարոզիչներ տեղացինները բոլոքական կրօնի դարձուցին. անանկ որ հիմայ Դանիացւոց գաղթականութեան տեղերը խիստ քիչ հեթանոս Եսգիմոս կը գտնուի: Աս հեթանոսներն երկու բարձրագոյն հոգիններու ու խել մը ստորին հոգիններու կը հաւատան, նաև կը գնեն՝ թէ մարդ մահուընէ ետքն անդին երկրաւոր կենաց նման կեանք մը պիտ' որ ունենայ: — Դանիայի տէրութիւնը թէպէտ եւ Արէօնլանդիա իբր իր ստացուածը կը համարի, բայց անոր կառավարութեան համար ամենեւին

Հոգ չունի . միայն հոն տեղեն եկած ձկան ճարպին , վոկի կաշւոյ եւ ուրիշ քանի մը վաճառներու առուտուրին , քիչ մ'ալ քրիստոնէութեան տարածման միտ կը դնէ : Ուստի եւ երկու վերակացւներ կամ ոստիկաններ ունի հոս , (որոնք հասարակօքն եկեղեցական են ,) եկող գացող կամ գաղթականութեամբ մնացող վաճառականներուն վրայ հսկելու ու կրէօնլանտացիները պաշտպաններու համար : Ուրիշ կողմանէ թէ քրիստոնեայ ու թէ հեթանոս կրէօնլանտացիք անկախութեամբ կ'ապրին . ամէն մէկ գերդաստանին մեծը կամ հայրը իր գլուխն է , որուն հրամանին ան գերդաստանին ամէն անձինքը կը հնազանդին : Բեւեռային երկրին կողմերն ըլլող Եսդիմոններն ընդհանուր գլուխ մ'ունին , որ կը նատի Բէդովակ աւանը :

Դանիացւոց գաղթականութեան տեղերը Արեւմտեան եղերաց վրայ են իբր 186 քառ . մզն երկիր . ու կը բաժնուին՝ հարաւային ոստիկանութիւն ու հիւսիսային ոստիկանութիւն . առջնին մէջ կան վեց առուտուրի սահման կամ վիճակ , իսկ երկրորդին մէջ եօթը վիճակ այլ եւ այլ անուամբ , (Եսուլիանենապ , կոորհապ , Հուլյոյնապորէ , Եիլութեազնորէ , Եահուզոնաըն , Ոմէնապ , եւ այլն) : —

Ասչափ ազատ բնակիչներէն ի զատ կան նաեւ Ամերիկայի այլ եւ այլ կողմերը , մանաւանդ Եւրոպացւոց ձեռքն ըլլող տեղերուն մէջ քանի մը աղապ ցեղէր , Արագածանեան , Մարտններ , եւ այլն , որոնք իրենց առանձին ազատ երկիրներուն մէջ ինքնիշխան ու անկախ կ'ապրին , ինչպէս իրենց տեղերը համառօտիւ միշտակած ենք :

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷՋ ԵՒՐՈՊԱՅԻ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Իոլոր Ամերիկայի մասերն ատեն ատեն Եւրոպացոցմէ գտնուած ըլլարով , թէ հիս սիսային թէ հարաւային ու թէ միջնին մասին մէջ՝ նաւապետ կամ ճամբորդ մը՝ որ առջի հեղ տեղ մը կամ կղզի մը կը գտնէր՝ իր տէրութեան անուամբը կը գրաւէր . ու այն տէրութիւնը նոյն տեղն իր իշխանութեան տակ առնելով՝ այլ եւ այլ պաշտօնաւերներու (փոխաղքաներու , կուսականներու , ոստիկաններու) ձեռքով կը կառավարէր : Ի սկզբանէ հետէ Սպանիացիք ամենէն շատ տեղ իրենց իշխանութեան տակ ունէին , բայց անոնց մեծ մասը մինչեւ հիմայ

կորսընցուցիչն, ինչպէս տեսանքը. սղնպէս եւ բորդուկալցիք առաջ մեծատարած Պրազիլիայի տէր էին, բայց հիմայ անիկակ ինք իրեն կայսրութիւն է. եւ բորդուկալցիք հիմակ Ամերիկայի մէջ ամենեւին երկիր չունին: Նաեւ Անգղիայիք թէպէտ եւ հիմայ հոս ամէն Եւրոպայի տէրութիւններէն աւելի բնդարձակ ու բազմամարդ տեղեր ունին, սակայն առաջուան հիւսիսային Ամերիկայի մէջ անեցած նահանգները կորսունցուցին: Իսկ միւս տէրութիւններէն Գաղղիայիք, Դանիայիք, Շուետը, Հունադիայիք ու Ռուսք ատեն ատեն քանի մը տեղերու տէր ու իշխող եղան: Ասոնց ամենուն հիմակ ունեցած տեղերուն վրայ համառօտ տեսութիւն մ'ընենք:

Ա ◊

Հինսիսային Ամերիկայի մէջ

1. Ընդլացիոն Երկիրները: Որովհետեւ Անգղիայիք Ամերիկայի բոլոր գէպ ի հիւսիսային բեւեռն ըլլող երկիրները՝ Կրէօնլանդիայէն ի զատ՝ գտան, ու Գանատային արեւմտեան գիերուն տեղերը՝ իբր մուշտակի իենդանիներու առատ որսի կայարան մը միշտ իրենց ձեռքը կը բռնեն ու հօն տեղերը բազմաթիւ միթերանոցներ (մուշտակներու, եւ այլն,) հաստատած են, անոր համար հիւսիսային Ամերիկայի միաբանեալ նահանգներուն, հիւսիսային բեւեռին, ինչպէս նաեւ Ռուսաց Ամերիկային ու Կրէօնլանդիային մէջ տեղն ըլլող ընդարձակատարած երկիրն անոնց ստացուածն ու իշխանութեան տակ կը սեպուի: Այսչափ տեղւոյն բնակչաց թիւը՝ (ազատ Հնդիկներն ու Եսպիհմունները դուրս հանելով) 2,472,000 կը համարուի, բայց ասոնց միայն 2,372,000 աս վերը յիշուած ընդարձակ երկիրն գաղթականութեանց մէջ են. իսկ մնացած հարիւր հազարը ուրիշ տեղերու բնակչութեանց մասը հիշեալ էն:

Այս երկիրներու կամ գաղթականութեանց գլխաւոր մասը հիշեալ էն:

Լապրատոր, 24,500 ք. մլ. թերակղզի մըն է, ձիւնապատ լեռներով. ունի պղտիկ ծառերու անտառներ: Իր մուշտակ տուող կենդանիներն են՝ քանի մը տեսակ եղջերուի նման խոշոր ու բահածեւ եղջիւրներով անտառներ, մուշկ եղ, աշղուէս, լուսանն (վաշան), արջ, գայլ, սամոյր, ծովային սամոյր, եւ այլն, որոնց մուշտակներն հիւսիսային Ամերիկայի մէջ ամենէն ընտիր են: Իսկ ուտելու ձուկերն, փոկերն ու ձողաձուկը (պատճեռ, մուղեր աղջանը) առատ են, որոնց որսին համար շատ

Ամերիկացիք ու Եւրոպացիք հոս կու գան: Ընտանի կենդանի ներեն միայն շուն կայ: — Հոստեղաց գլխաւոր հանդըն է Լապատառի +ար ու տեսակ մը կապարաքար, որոնք առջի հեղ հոս գտնուելուն՝ իր անուամբը կը նշանակուին: — Բնակիչքն (իբր 7000) են Հնդիկք, Եսպիմոններ ու սակաւաթիւ Եւրոպացիք: Հնդիկք գաղղիայի քահանայից ձեռքով քրիստոնէութեան գարձած են ու ձկնորսութեամբ եւ որտով կ'ապրին, եւ Հուտանի խորշին ընկերութեան հետ մուշտակի առուտուր կ'ընեն: Ասոնց ու Եսպիմոններուն մէջ մշտնջենաւոր կուիւ մը կը տիրէ: —

Հետևային բերեաւ երկիրներ: Լապրատորին, հիւսիսային բեւեռին, Պաֆփինի խորշին ու Ռուսաց հիւս. Ամերիկայի մէջ տեղի երկիրն է, որուն այլ եւ այլ մասերն են: Պաֆինի երկիր, Հետևային Տեղն, Հետևային Գեորգիւան կոսի, Մելլիլ, եւ քանի մը ուրիշ կղզիներ, որոնց ամենուն բնակիչքն Եսպիմոններ են: — Պաֆինի երկիրը 230 մզոն երկայնութեամբ կղզի մըն է, որուն ներսերը թէպէտ գեռ այնչափ ծանօթ չեն, բայց հեռուանց մէջը բարձր լեռներ կ'երեւան. Հարաւային դիերը քանի մը տունկեր կ'աճին: Իր գլխաւոր հանդըն է ածխաքար կամ հանքային ածուխ. իր ծովուն մէջ մեծ ձուկեր, կէտ, փոկ, եւ այլն կը գտնուին, որոնց որսին կը զբաղին կղզւյն բնակիչները: —

Եսր Ո-եւ, Լապրատորի չափ ընդարձակութեամբ երկիր է, որուն հիւսիսային մասը՝ եղանակը շատ ցուրտ ու գետինն անբեր ըլլալուն համար՝ բնակիչ չունի. իսկ հարաւային մասին եղանակը քիչ մը տանելի է, երկիրն ալ բերքեր ունի, անտառներ, կանաչեղեն, ու շատ մը մուշտակ տուող կենդանիներ, մանաւանդ կուզը (Քունկուսուզ), սպիտակ արիս, եւ այլն. որոնց համար Եւրոպացիք հոս կու գան: Թէպէտ եւ կէտ ձուկ շատ չկայ, բայց ծովային սամոյը ու ծովու որթ եւ ուրիշ շատ տեսակ ձուկեր կան: — Բնակիչքն են քանի մը հարիւր Եւրոպացիք, որոնք հոս ըլլող Հուատառ խորշին Ընկերունեան պաշտօնատէրները, ծառաներն ու զինուորներն են: Ասիկայ՝ 1670ին Լոնտոն հաստատուած վաճառականաց ընկերութիւն մըն է, որուն Անդղիայի տէրութիւնն իրաւունք տուած է՝ Հուտանի խորշին քովին երկիրներն ու անոր մօտերը գաղթականութիւններ գնել ու մուշտակի վաճառականութիւն ընել, որ ի սկզբանի հետէ շատ մեծ շահով յառաջ կ'երթայ: Իսկ հասարակ բնակիչներն են իբր 12—16,000 Հնդիկ, ու իբր 3000 Եսպիմոն: Երկրին գլխաւոր տեղն է Եսրիֆըրդ, ուր Անդղիայի տէրութենէ գրաւած բոլոր աս տեղերուն կուսակալը կը նստի: Կան ուրիշ տեղեր ալ առանձինն վաճառաց մանաւանդ մուշտակի մթերանոյներ: —

Արեւադասն Մէջը իրեւոյ+ : Հիւս . Ամերիկայի միաբանեալ նահանգաց սահմանին ու սառուցեալ ծովուն մէջ տեղի երկիրն է իբր 150,000 քառ . մլ . որուն եղանակը երկրին գիրքին համատ արտաքսյ կարգի խիստ ցուրտ է , միայն հարաւային զիերը քիչ մը կը բարեխառնի : Ի վերայ այսր ամենայնի Մայիս ամիսն անցածին պէս՝ բերրի եղած տեղերը՝ տունկերն արտաքսյ կարգի շուտով կ'աճին . իսկ Յուլիսի մէջ տաքը շատ սաստիկ կ'ըլլայ : Երկրին մէջ ըլլող գետերուն ու ծովին վրայ մինչեւ Սեպտեմբեր ամիսը նաև էր կը քալեն , անկից ետքը ջուրերը կը սկսին սառիլ : Հարաւային գիերը պղտիկ ծառերու անտառներ կան : Իսկ կենդանիներէն թէ մուշտակի ու թէ ուտելու համար խիստ շատ բազմութիւն կայ , ինչպէս նաև մեծ ձուկեր : Բնակիչքն երկրին մեծութեան նայելով շատ քիչ են , որոնք են Հնդիկք , Եսդիմուք ու Եւրոպացիք . աս ետքինները միայն Հուտսոն խորշի ընկերութեան գործքերուն համար հոս կը կենան . որոնց Հնդիկները իրենց որսացած կենդանիները կը ծախեն , կամ զենքի , կապարի , վառօդի , օղիի , շաքարօղիի , ծխախտի , գանակի ու զգեստեղինաց հետ կը փոխն : Աս տեղաց բնակիչներն ինչպէս նաև ընկերութեան գործքերն եւ մժերանոցներն ալ Եորդֆրբոդի անգղիացի կուսակալին իշխանութեան տակ են : Հոստեղաց երեւելի աեղերը կ'անուանին՝ Գրանդինութը , Կառան - Բորբոք , Աբեւժորեան Գալլոպոնիտ , եւ այլն : Ծովեղերաց մօտ կան շատ մը կղզիներ : —

Պահապատ : Անգղիացոց հիւսիսային Ամերիկայի երկիրներուն մէջ գլխաւորն է , 16,400 քառ . մլնն երկիրով , Ս . Լաւրենտիոս գետին ձախ գին ու Ռուգարիոն՝ Հուրոն եւ Էրի ծովակներուն քով . որ եւ կը բաժնուի Վերբն ու Ստորբն գահապատ : Ունի իբր երկու միլիոն բնակիչ , որոնցմէ 700,000 գանատացիք՝ այս ինքն հին ատենները հոս եկող գաղղիացոց սերունդներն են , 500,000 Անգղիացիք , այսինքն Անգղիացոցմէ յառաջ եկածներ . իսկ 16,000 բուն տեղացիք կամ Հնդիկք են : Եղանակը՝ ձմեռը սաստիկ ցուրտ ու ամսառ սաստիկ տաք է . Գարունն ու աշունը միայն քանի մը շաբաթ կը տեւեն : Գետինն ըստ մեծի մասին բերրի է , ու չմշակուած տեղերն՝ ընտիր կաղնիի , շոճի (չամ) ու եղեւինի (+Եօդնար) անտառներ կան , որոնցմէ Անգղիացիք աղէկ նաւու փայտ կը հանեն . կան նաև ուրիշ շատ տեսակ ծառեր : Արմաիքն ամէն տեղ աղէկ կը յաջողին , բայց աւելի Ստորին Գանատացիք մէջ : Ընտանի կենդանիներն Եւրոպայէն հոս բերուած են , իսկ վայրենի կամ մուշտակի կենդանիները վերը յիշուած մասերուն մէջ եղածներուն նման են : Չուկն ու

թուշուններն ալ շատ են, վայրի հնդկահաւերն՝ (որոնց բուն հայրենիքն Ամերիկա է,) մեծ մեծ երամներով մէկ տեղ ժողված կ'ապրին ու արտաքսյ կարգի խոչը կ'ըլլան, մինչեւ մէկ հատն երբեմն կէս կենդինար կը կշռէ : Ամենէն աւելի շատ գտնուող թուշունը հոս անհամար աղաւնիներ են, անանի որ՝ աղաւնեաց չու մը չորս ժամուն աւելի կը քշէ ու իբր մէկ քառորդ մղնն լայնութեամբ տեղ կը բռնէ : Ճեղ մը ոմանք այսպիսի մեծ երամի մը թիւը համբելով գտան՝ որ 2230 միլիոն որ 272,000 հատի կը համնէր : Երբեմն մէկ հրացանի նետուածքով 30—40 հատ կ'իյնան, շատ հեղ նաեւ հաստ բիրով կը զարնուին եւ մեծ ուռկաններով կը բռնուին : — Գանհատայի վաճառականութիւնն՝ որն որ բատ մասին Հնդկիներու եւ բատ մասին Անդղեայի ու հիւսիսային Ամերիկայի հետ կ'ըլլայ՝ շատ շահաւոր է. դուրս տարուած վաճառքն են՝ նաւի ու շէնքի փայտ, տախտակ, մուշտակ, ցորեն, ալիւր, եւ այլն : — Գանհատա Գաղղիացիք 1508ին գտնելէն ետքը՝ տասնտեսօթներորդ գարսն մէջ սկսան հօն գաղղթականներ խաւըել : 1755ին Գաղղիայի ու Անդղեայի մէջ եղած կոռույն ատեն Անդղիացիք Գանհատա առին, ու 1763ին Փարիզ եղած գաշանց զօրութեամբ իրենց ձեռքը մնաց : Ան ատեններէն սկսած կառավարութեան մէջ քանի մը փոփոխութիւններ ըլլալէն ու երկիրը Վելին ու Ստորին Գանհատա (առջինը՝ 540,000, իսկ ետքինը՝ 710,000 բնակիչով), բաժնուելէն ետքը՝ վերջապէս 1840ին հաստատ կարգ մը դրուելով՝ երկու մասն ալ մէկտեղ Անդղիայէն անուանուած կուսակալի մը տակ ձգուեցան . եւ ունին օրէնսդիր խորհրդանոց ու պատգամաւորաց սեննեակ մը, որուն նիստերուն տեղն է Վերին Գանհատայի գլխաւոր քաղաքը Գինիսորըն, որ ունի 5000 բնակիչ : Բոլոր բնակչաց մէջէն Անդղիացիք եւ ուրիշ մէկ փոքր մասը բողոքական են, իսկ Գանհատայիք կամ Գաղղիացւոց յաջորդներն, իրանդացիք ու քրիստոնեայ Հնդիկը հոռմէական - կաթողիկէ կրօնն ունին : Գանի մը մեծ քաղաքներն են. Գուտէուկ, Ստորին Գանհատայի մայրաքաղաքն է 35,000 բնակիչով . Ա. Թունս, Գանհուրտաս +, Դրաս-Ռիվիլ, Շերաբրուս + ու Մունտալ 42,000 բնակիչով, որուն եկեղեցիներուն մէկը՝ որ 1829ին շինուեցաւ՝ հիւսիսային Ամերիկայի մէջ եղող մեծ եկեղեցիներուն մէկն է : Գինիսորըն՝ վերին Գանհատայի հիմակուտն մայրաքաղաքը, Պուրունդոյ (Եսոբ) յառաջուան մայրաքաղաքը 15,000 բնակիչով, Պլուտուլ, Կիսակարա ու Փըլլո Ա-է-լէտամ, որ բոլոր հիւսիսային Ամերիկայի մուշտակներուն գլխաւոր մթերանոցը կամ վաճառատեղին է, ուր ամէն տարի հուտասնի խորշին ընկերութեան

ամէն պաշտօնատերները, սպասաւորներն ու որարդները կը ժողվին ու իրենց վաճառքը կը բերեն եւ ուրիշ վաճառքներու հետ կը փոխեն: Աս տօնավաճառին ատենը՝ Մայիսի եաքերէն մինչեւ Օգոստոսի վերջը՝ հոս իբր բարեկենդանի ժամանակ կը սեպուի որարդաց ու պաշտօնատեարց համար, ուր եւ աս ատենները կը տեսնուին երկրի հինգ մասէն ալ վաճառականներ: —

“Երբ Պատանի Հայոց: Ս. Լաւրենտիոսի ծոցին քովն ու Միաբանեալ նահանգաց արեւելեան դին՝ 1320 քառ. մզն երկիրով գաղթականութիւն է. ունի 156,000 բնակիչ, որոնք ըստ մեծի մասին Եւրոպացոցմէ, այսինքն Անդղիացիներէն, Գերմանացիներէն ու Գաղղիացիներէն յառաջ եկած են. միայն 2000ի չափ Հնդիկը կան, որոնց ամէնն ալ քրիստոնեայ են: Աս ազգերուն համեմատ բնակչաց մէջէն ոմանք հոռոմէական-կաթողիկէ կրօնն ունին, իսկ ոմանքը բողոքականութեան մէջ են, եւ ամէն մէկն իր եկեղեցիներն ունի: — Եղանակին ու գետնին հանգամանքը եւ բերքը Գանատայինին նման են: Առուտուրը բանուկ է: Հոս ալ Անդղիայէն գրուած մասնաւոր կուսակալ մը կայ, որն որ զինուորական գործոց մէջ Գանատայի ընդհանուր կուսակալին տակն է, եւ կը նստի Գուեդիքէրէ+դառն քաղաքը, որ բոլոր երկրին մայրաքաղաքն է: —

“Երբ Սէովոյիա: Յառաջ կ'ըսուեր Ադրբէտ, 762 քառ. մզն տեղ է երկու մաս բաժնած, մէկը թերակղզի է ու միւսը Գուգ Պրեդըն կղզին, ունի իբր 200,000 բնակիչ՝ որոնք նոր Պռաւնշվայկին պէս Եւրոպացւոց սերունդներ են: Կրօնի կողմանէ Նոր Պռաւնշվայկին պէս Եւրոպացիներուն պէս են: — Եղանակը Գանատայինէն աւելի բարեխսառն է, եւ օրէ օր երկիրն աւելի մշակուելուն աւելի եւս կը բարեխսառնի: Առուտուրն աղեկ է: Հոս ալ մասնաւոր կուսակալ մը կայ Նոր Պռաւնշվայկինին նման, որ կը նստի Հայէքսատու քաղաքը, որ է երկրին գլխաւոր տեղը՝ 20,000 բնակիչով: Մէկալ քաղաքներն են Լինեալուրէ շատ մը գերմանացի բնակիչներով, Աննապուլս, Ռեննուր ու Սէպանէյ, որ Գափ Պրեգըն կղզեցն գլխաւոր քաղաքն է շատ աղեկ նստահանգստով մը: —

Խշիան Երանուարու: 100 քառ. մզն մեծութեամբ կղզի մըն է 50,000 բնակիչով, որոնք ըստ մեծի մասին Անդղիացիներէն, Սկովահացիներէն ու Իրանդացիներէն յառաջ եկած են, միայն իբր 4000 Ագաթիացիներ կամ Գաղղիացւոց սերունդներ կան: — Եղանակը շատ առողջ է: Կառավարութիւնը վերը միշտած աեղերուն նման է: Գլխաւոր քաղաքն է Շարլուտէ-դառն: Աս կղզին նշանաւոր է իր առատ ձողածուկին (Պահէտ-

լու,) ու վաղին համար, որոնց որտորդութեան անթիւ մարդիկ կը զբաղին : —

Այս Գոռակագույքիա (Կոր Երէիր): 2090 քառ. մղ. մեծութեամբ կղզի մըն է միայն նեղուցով մը Լապրատորէն բաժնած, ու Անգղիացւոց հիւսիսային Ամերիկայի մէջ ունեցած երկիրներուն Եւրոպայի (Իրանգղիայի) ամենէն մօտ ըլլող կղզին է: Ունի 96,500 բնակիչ, որոնք Անգղիացիներէն ու Իրանգղացիներէն յառաջ եկած են, մէկ մասը հոռոմէական - կախողիկէ կրօնն ունի, իսկ մէկ մասը Անգղիական եկեղեցւոյ ու բողոքականութեան մէջ է: — Գետնին մեծ մասը լեռնային ու մշակութեան անյարմար ըլլալուն՝ այնչափ բերք չունի: Իր հարստութիւնը մուշտակի կենդանիներէն ի զատ՝ փոկն է, բայց առելի ձողաձուկ անբաւ առատութեամբ կը գտնուի, որուն որսին ու պատրաստութեան համար հարիւրաւոր տարիներէն ի վեր հազարաւոր մարդիկ Եւրոպայի գրեթէ ամէն ազգերէն, Հոլանտացիք, Գանիւսացիք, Գերմանացիք, գլխաւորապէս հիւսիսային Ամերիկացիք, Անգղիացիք ու Գաղղիացիք կու գան: Ասետքի երեք ազգաց որսացած ձուկերը հասարակօրէն 4—5 միլիոն կենդինարի կը համնի: Աս կղզին առաջ զինուորական պաշտօնակալց տակ էր. բայց հիմայ յատուկ կուսակալ ունի, որ Լապրատորն ու մօտաւոր կղզիներն ալ կը կառավարէ ու զինուորական գործոց մէջ Գանատայի ընդհանուր կուսակալին տակն է: Կը նստի Ս. Յովան (Ս. Ճանա) (Ս. Ճանա) քաղաքը, որ կղզւյն գլխաւոր տեղն է 15,000 բնակիչով: —

Պերմուտեան (Սոմէրեան) կղզիներ. իբր 6 քառ. մղոն երկիրով հինգ մարդաբնակ ու շատ մ'ալ անբնակ կղզիներ են. 10,000 բնակիչով, որոնց մէկ մասը Անգղիացւոց սերունդներ են, մէկ մասը պատժոյ համար հոս պքսորուածներ են, իսկ մնացածն ազատ տեղացիներ: — Եղանակը միշտ տպք է՝ բայց առողջ չէ: Գետինը կը բերէ ուրիշ բոյսերէն զատ նաեւ խահուէ, ծխախոտ, լեղակ, բամպակ, եւ այլն: Գլխաւոր տեղն է Ս. Գէորգ քաղաքը համանաւն կղզւյն վրայ, ուր աս կղզեաց կուսակալը կը նստի:

2. Ռուսական երկիրները: Ռուսաց Ամերիկան՝ հասարակօրէն Ռուսաց նիւսիսային արեւմոխեան ծովովով + կըսուի, որովհետեւ Ամերիկայի վերջին հիւսիսային արեւմոխեան ծայրը կը բովանդակէ, Անգղիացւոց հիւսիսային Ամերիկայի հետ սահմանակից է՝ Գամչաղգեան ծովուն ու Պէրինկի նեղուցին արեւելեան դին՝ 24,000 (ըստ այլոց միայն՝ 17,500) քառ. մղոն երկիրով ու 61,000 բնակիչով, որոնց մէջ միայն իբր 8000

բուն Ռուսը են, իսկ մնացածները բուն տեղացիք են՝ ըստ մասին Խագիմոսներ, ու ըստ մասին այլ եւ այլ ցեղ Հնդիկներ զանազան անուններով, որոնց շատը գեղ հեթանոսութեան մէջ կը գտնուին։ — Նշանաւոր գետեր ու ծովախներ չունի։ Եզանակն աւելի բարեխառն է քանի թէ ցուրտ։ Իր բերքերն են քանի մը տեսակ ծառեր, գետնախնճոր, ստեղղին, բանջար, բայց արմակիք չեն յաջողըր։ Կենդանիներէն ունի այլ եւ այլ տեսակ արջ, սեւ աղուէս, որուն մորթը շատ յարգի է, վաշադ, կուղը (Քու-Կու-Ղու), կուզ, մեծ եղերու, ջրային թռչուններ, այլ եւ այլ խոշոր ձռւկեր, եւ այլն։ Հանգերէն ունի պղինձ, երկաթ, առատ հանգային ածուխ, քանի մը տեսակ ստորին ազնիւ քարեր, եւ այլն։ — Ռուսերն անցած գարսւն սկսան Գամշաղքայէն ու Ախոցքէն, կամ Արեւելեան Սիավերիայէն հիւսիսային Ամերիկայի աս երկիրները գալ ու բնակարաններ հաստատել գլխաւորապէս մուշտակի կենդանիներ որսալու, կամ տեղացիներէն առնելու համար։ Յամի 1797ին հաստատուեցաւ հոս Ռուսական-Ամերիկեան վաճառականաց Ընկերութիւնը, եւ 1822ին տրուած կայսերական հրամանագրով աս տեղերուն Ռուսաց տէրութեանց ստացուածքն ըլլալը հրատարակուելն ի զատ՝ օտար աղբաց հոն տեղերն ազատ առուտուր ընելն արգելուեցաւ։ Բայց Ռուսաց տէրութիւնը հոս իր իշխանութիւնը միայն վերը միշտած Ընկերութիւնը պաշտպանելու մէջ կը բանեցունե։ իսկ ուրիշ կառավարութեան գործքերը նոյն ընկերութիւնը կը հոգայ, որուն պատճառաւ Նոր Արկտիկական կենտրոնութիւնում քաղաքը կուսակալ մը դրած է։ իսկ երկրին ներսերն ըլլող տեղացւոց վրայ հոգ մը չունի։ Բոլոր աս երկիրներն երկու մաս բաժնուած են, այսինքն Ա. Ռուսական հետեւսային արեւելեան ժողովունքը ու Բ. Ալեւրեան կը վներ։ առաջնին մէջ Ալեւրեան կղզւոյն վրայ է երկրին գլխաւոր քաղաքը Նոր Արկտիկական կենտրոնութիւնութիւնութիւնութիւն։ իսկ երկրորդը՝ կամ Ալեւրեան կը զիները 100 հատ են, որոնց բնակիչները Մշտակ ու Հնդկաց ցեղերուն նման ցեղ են, թխագոյն մարմնով, կլոր գէմքով, բացագոյն մազերով, բարեսիրտ ու խաղաղասէր մարգիկ են, ու գեղ հեթանոսութեան մէջ կը գտնուին։ գետնափոր հիւղերու մէջ կը բնակին ու ձկնորսութեամբ եւ մուշտակի կենդանեաց որսորդութեամբ կ'ապրին։ Ունիմաւ կղզւոյն վրայ Ռուսերը պահապան զօրք կը պահեն, ուր եւ նաև երու եւ վաճառքներու համար մթերանոցներ կան։

3. ԳԱՎԴԱՑԻԱՑԻՈՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ: Գաղղիացիք Գանաւառան թող տալէն ետքը՝ Նոր Գունտլանդիայի հարաւային ե-

զերաց մօտ իրենց ձեռքը պահեցին՝ իրը ձկնորսութեան համար օգտակար ըլլող՝ երեք կղղիներ, որ են Ս. Պետրոս, Մէկըլլող ու Լանիլլոյ՝ կամ Պղղիկ Մէկըլլոն, մէկանց՝ 7 ք. մղոն երկիրով։ Ասոնց հաստատուն բնակիչքը միայն 2000 հոգի են. բայց ձկնորսութեան ատենները 4000ի չափ կ'ըլլան։ Գլխաւոր կղղին է Ս. Պետրոս (Ս. Բէկը), որուն համանուն քաղաքին մէջ Գաղղիայի տէրութիւնը կուսակալ մը ու ձկնորսութեան վերակացու ունի։ Մագլունի վրայ ալ պատիկ քաղաք մը կայ 400 բնակիչով, որոնց շատը հիւսիսային Ամերիկացիք են։ —



Միջին Ամերիկայի մէջ

Հաստատուն երկրին կամ ցամաքին վրայ Եւրոպայի տէրութիւնները հիմայ տեղ չունին։ Բայց Միջին Ամերիկայի վերաբերող ու հասարակօրէն Արեւմոլեան Հնդկաստան անուամբ ծանուցուած Մէծ ու Պղղիկ Անդիլլեան կղղիներուն շատերն, ինչպէս նաև ասոնց հիւսիսային գին ըլլող Պահանձ կղղիներն՝ իրենց ձեռքն ու իշխանութեան տակ է։

Եւրոպացւոց կղղիներուն վրայ առանձինն գրելէն առաջ կը ծանուցանենք՝ որ Արեւմոլեան Հնդկաստանի կղղեաց բուն գրեիսաւոր խումբը կազմող կղղիներուն Անդիլլեան ըստելուն պատճառ եղած է զրոյցք մը, որն որ 14 ու 15 երրորդ դարեն սկըսեալ՝ Կոլոմանոսի Ամերիկա գտնելէն ետքն ալ Եւրոպայի մէջ հաստատուն մնաց։ Արդ աս զրոյցքին համեմատ Ագլանդեան ծովուն մէջ Անդիլլա անուամբ մեծ կղղի մը կար, եւ երբ որ Հայդի կղղին գտնուեցաւ՝ Եւրոպացիք կարծեցին թէ այն Անդիլլա ըստուած կղղին ասիկակ է. ուստի եւ նոյն անունը բոլոր աս կղղեաց խումբին արուեցաւ ու ամէնքն ալ Անդիլլեան կոչէ անուանեցան։ Եւ նոյն ատեններէն չորս մեծերն (Հայդի, Ճամայիգա, Գուպա ու Բորդոյ Ռիկոյ) իրը զատ խումբ մը՝ Մէծ Անդիլլան, իսկ մնացած շատ մը պատիկ կղղիները՝ Պղղիկ Անդիլլան+ ըստուեցան։ Ատեն մը նաեւ Ճամայիգի կոչէ կ'ըստեին, ինչոր որ գլխաւորապէս ասոնցմէ կ'առներ Եւրոպա շաքարը, խաչուէն, ծխախոտը, եւ այլն, որոնց պատճառաւ ալ մինչեւ հիմայ շատ նշանաւոր են։ — Կը կարծուի՝ որ բոլոր Արեւմտեան Հընդկաստանի կղղիները, որոնց շատերուն երկիրը լեռնային է, առաջ լերանց շղթայ մըն էին, որով հիւսիսային ու հարաւային Ամերիկա աս իր արեւելեան կողմանէ բոլորովին միացած ու իբր շարունակեալ ցամաք էր, ու ետքէն երկրաշարժով մը այն մեծ

(Մէքսիկեան) ծոյը՝ Ամերիկայի երկու մասանց մէջ բացուած է ու աս կղզիներու խումբերը դուրս ելած են:

Մէջ Անդիլլեան կղզեաց մէկ գլխաւորին՝ այսինքն Հայութի վրայ յառաջ (Էջ, 71—75,) առանձինն գրեցինք. հոս կը մնայ Եւրոպացւոց կղզիներուն վրայ գրել:

1. ԸՆԳՂԱՑԻՈՑ ԿՊ.ԶԻՆԵՐԸ: Ամերիկայի առ մասին մէջ Անգղիացւոց իշխանութեան տակ ըլլող տեղերուն վրայ խօսելին առաջ հոս ընդհանրապէս կը ծանուցանենք՝ որ յառաջադցն Ամերիկայի ուրիշ շատ մասերուն պէս գերութիւնը Անգղիացւոց երկիրներուն մէջ ալ թոյլ տուեալ էր ու բազմաթիւ գերիներ երկրագործութեան, մանաւանդ գաղղթականութեանց բերքերու մշակութեան համար կը գործածուեին. եւ աս աւտեններ աս բերքերուն մանաւանդ շաքարի առատութիւնն արտաքսյ կարգի մեծ էր: Բայց Անգղիայի խորհրդանոյը 1833ին հոստեղաց անգղիական գաղղթականութեանց մէջ գերութիւնը վերջացրնելուն՝ այս բերքերուն մշակութիւնն որով եւ առուտուրը շատ ինկաւ: Ու թէպէտ եւ Անգղիայի տէրութիւնը՝ գերեաց տէրերուն ամէն մէկ ազատուող (պղտիկ ու մեծ այր ու կին) գերւոյ համար յիսուն սգեռլին իբր հատուցում տուաւ, որուն բոլոր գումարը 20 միլիոն սգեռլինի կը հասնէր. սակայն գէջն ան եղաւ որ ազատուող գերիներն անկից ետքը կամ ամենեւին չէին ուղեր երկրագործութիւնն ընել եւ կամ շատ բարձր աւտուքէք կ'ուզէին: Ասոր համար հողատէրները (շաքարի, խահուեի, եւ այլն, արտեր ունեցողները) չէին կրնար իրենց բերքերն այնպէս դիւրագին Եւրոպայի վաճառանոցները խաւել. որով եւ աս բերքերուն մշակութիւնն օրէ օր աւելի եւս երեսէ ճգուելով, շատ տեղեր՝ մանաւանդ շամայիգայի վրայ՝ աս բերքերուն սքանչելի արտերն անգործ մնացած ու օտար եւ անապիտան բոյսերով ծածկուած են: Անանկ որ շատ հողատէր, որ գերիներ ունենալու հրաման եղած ատենն իր արտերը 12,000 սգեռլինի չէր ուղեր ծախսել՝ հիմայ 600 սգեռլինի ծախսելու պատրաստ է: Այսպէս՝ գերեաց ազատութենէ ետքը Անգղիացւոց կղզիներուն համար շաքար յառաջ բերելը մեծ ծախսով ըլլալուն՝ երբ որ վաճառանոցներու մէջ մէկ անգղիական կենացինար շաքարին գինը երեք սպանիական գահեկանէն փար արժեք ունենալու ըլլայ՝ իրենք մեծ կորուստ ընելու վտանգի մէջ կ'իյնան: Ինչպէս երբ որ 1847ին շաքարին մէկ կենացինարին գինը $\frac{3}{4}$ դաշնեկանի իջաւ, Դրէնիտադ կղզւոյն շաքարի տէրանց կէսը սնանկացաւ: Ուր ասոր ներհակը Սպանիացւոց գուպա կղզւոյն վրայ գերեաց գործածութիւն ըլլալով՝ հողատէրներն

իրենց շաքարին կենդինարը $2^{1/2}-2^{1/4}$ դահեկանով առանց կուրուստի կրնան ծախել. որով եւ աս կտորիս մէջ ուրիշ Անդիլյան կղզեաց շահն ու վնասն ուզածնուն պէս կը տրամադրեն:

Ճամայիկա, մեծ Անդիլյան կղզիներուն մէկն է 269 քառ. մլ. երկիրով, որուն մէջն բարձր լեռանց շղթայ մը կ'երթայ, որոնց խիստ բարձր մասը Կապուտուակ լըրինի կ'ըսուի: Աս լեռներէն կ'իջնան շատ պղտիկ գետեր: Ընդհանրապէս բոլոր կղզին հրաբուղին երկիր մը կը սեպուի: Եղանակը շատ տաք է, գիշերներն օգը խննաւ ու ցուրտիկեկ կ'ըլլայ: Գետնին բերքերն են՝ հարաւային Ամերիկայի հասարակ ու ընտիր բերքերը, մանաւանդ շաքար ու խաչուէ. նաեւ ընտանի կենդանիներն ու ձուկերն առատ են: — Գերութիւնը հոս թշոյ տրուած ատենները՝ տարւէ տարի մէկ ու կէս միլիոն կենդինար շաքար, երեսուն միլիոն շիշ շաքարօղի, ու 25—30 հազար կենդինար խաչուէ կը պատրաստուէր: Բնակչաց թիւը 380,000ի կը համնի, որոնք են տեղացի Հնդիկը, գերութենէ ազատած սեւեր ու 35,000 սպիտակը կամ գաղթածինք ըստ մեծի մասին Անդղիացիներէն յառաջ եկած: Աս կղզին 1512ին Սպանիայիք առջի գաղթականները խաւրեցին. բայց 1655ին՝ Անդղիացիք անդիկակ իրենց իշխանութեան տակ առած ատեննը՝ գեռ միայն 3000 բնակիչ ունէր: Գլխաւոր քաղաքն է Ս. Հետիոյ տէ լո Վէկա (Սբանիշտան), ուր կը նստի բոլոր կղզւոյն անդղիացի կուսակալը, որ 12 անդամներէ կազմած խորհրդանոցով մը ու 45 պատգամաւորաց ժողովով մը օրէնսդիր իշխանութիւնը կը վարէ: —

Պատէկ Անդիլյան կղզիներուն շատերը Անդղիացւոց ձեռքն են, այսինքն՝ կուսանաց կղզիներուն երկուքը՝ Դորդուլու ու Վէրձին-կորտա կամ Սբանիշտան Այլանո, դարձեալ Անկուիլա (Սնատ-Այլանո, Օյլեր-իլու), Պարուսուալ, Ս. Քրիստոֆոր, Նելլո, Անդիկուս, Մընդսերըն ու Տունինիւա. Ս. Լուկա, Պարուսուալ (աս կղզեաց մէջ ամենէն նշանաւորը 130,000 բնակիչով), Ս. Ալբինոյին, Կընուսուաու. Կընուսուէլլոն. Դադաիոյ ու Դինիսուար: Մէկանց ունին 455 ք. մլ. երկիր մէկ միլիոն բնակիչով: —

Պահածա կամ Լուստայէն կղզիներ, չորս մեծ (Պահածա, Լուստայէն, Բրովիդանս ու Կուանանանի կամ Ս. Սուլասուոր այսինքն՝ Ս. Փրէնէլ ու բազմաթիւ պղտիկ կղզիներ են, որոնք Պահածայի անցուղ ցամաքէն կը բաժնուին, 257 քառ. մլ. երկիր ու իր 26,500 բնակիչ ունին: Օդը մէկ մասին վրայ սաստիկ տաք է, ու տարին միայն երկու եղանակ ունի, ամառ ու ձմեռ: Աս կըղղեաց շատերուն երկիրը ժայռեր են, իսկ բերրի տեղերն ունին ընտիր փայտի ծառեր, բամպակ, խաչուէ, շաքար, լեղակ, տ-

առատ անահասս, ճերմակ դարսին, եւ ուրիշ ընտիր պտուղներ : Ընտանի կենդանիներէն ի զատ ունին նաեւ առատ ձուկ ու կրիայ . աղի լիճեր շատ ըլլալուն՝ առատ աղ կ'ելլէ : — Կողոմ պոս Ամերիկայի մէջ ամենէն առաջ (1492ին) հոս կուտանսներնի կամ Ս. Սովորով կղզին գտաւ : — Ասոնցմէ մեծերուն եւ պղտիկներէն մէկ քանիին վրայ բնակիչք կան, որոնք են տեղացի Հնդիկը, հիւսիսային Ամերիկացիք ու Անգղիացիք . զբաղմունքնին երկրագործութիւն, խաշնագարմանութիւն, աղ հանել ու ձուկ եւ կրիայ որսալ է : Առուտուրն երկրի բերքերով կ'ըլլայ ու շատ բանուկ է : Անգղիա հոս կուսակալ մը դրած է, որ գլխաւոր կղզւոյն (Նոր Բրովուտան) մայրաքաղաքը Նաստակ կը նստի, եւ ունի ժողով մը ՅՈ խորհրդականներով :

2. ԱՊԱՆԻԱՑԻՈՑ ԿՂ.ԶՒՆԵՐԸ : Սպանիացիք՝ բոլոր Ամերիկայի մէջ ունեցած ընդարձակ երկիրները կորսրնցունելին ետքը՝ հիմայ ունին Մեծ Անդիլլեան կղզիներուն երկուքը՝ Գուապա ու Բուրդոյ Ռիչուոյ մօսն ըլլող քանի մը պղտիկ կղզիներով :

Գառապա : Մէքսիկոյի ծովածոցին բերանը՝ 2310 քառ. մկ. երկիրով ու մէկ միլիոն բնակիչով՝ լեռնային կղզի մըն է . մեծ ու ընտիր (մահակոնի, մայրի, կաղնիի, արմաւենիի) ծառերու անտառներ ու բերրի գետին անի, որուն ազնիւ բերքերը՝ կիտրոն, անանաս, նուռ, շաքար, խաչուէ, ծխախոտ, հնդիկ վարունկ, լեղակ, բամպակ, բրինձ, եւ այլն . առատ են . հասարակ ընտանին կենդանիներէն ի զատ կան նաեւ ջորի եւ ուզտ : Մեղուի մշակութիւնը շատ ծաղկած ըլլալուն միշտ մեղրամում ալ շատ առատ է . երբեմն տարին՝ 7—8 հարիւր կենդինար մեղրամում կ'ելլէ : Հանքերը կու տան հանքային ածուխ, առատ ու ընտիր պղինձ, նաեւ ոսկի : Շաքարը, խաչուէն ու ծխախոտը արտաքոյ կարգի մեծ ջանքով մշակուելուն, ասոնցմով եւ ուրիշ բերքերով (մեղրամում, բրինձ,) եղած առուտուրը շատ ծաղկած է : Տարի մը 26 միլիոն սպանիական դահնեկանի արժեքով վաճառք դուրս ելած է : 1843ին (Բորդոյ-Ռիկոյէն ելածն ալ մէկտեղ առնելով,) 6,200,000 կենդինար շաքար, ու 350,000 կենդինար խաչուէ դուրս խաւրուեցաւ : Առուտուրին այսչափ բանուկ ըլլալուն համար տէրութիւնը մաքսերէն տարւէ տարի 11—12 միլիոն սպանիական դահնեկանի չափ շահ ունի : — Գուպա 1492ին կոլոմբոս գտաւ, ուր 1511ին Սպանիացիք առջի գաղթականութիւնը հաստատեցին : 1628ին Հոլանդացիք պատերազմաւ կղզին առին, բայց Սպանիացիք նորէն անոնցմէ առին, եւ 1777ին մասնաւոր օրէնքներով ընդհանուր կուսակալութիւն մ'ըրին : — Բնակիչքն են գաղթածինք . ըստ

մեծի մասին Սպանիացիներէն յառաջ եկած, ազատ խառն ցեղեր ու սեւեր ու գերաւթեան մէջ զանուող խառն ցեղեր ու սեւեր. աս եսքիններն իրենց ազատութիւնը ձեռք բերելու համար հիմայ շատ հնարքներ կը բանեցրնեն, ուստի եւ Սպանիայի տէրութիւնը ստիպած է՝ բազմաթիւ ցամսքային ու ծովային զօրքով զիրենք զսպելու: — Բոլոր կղզին երեք նահանգ, ասոնք ալ բաժիններու կամ վիճակներու բաժնուած են, որոնց ընդհանուր կուսակալը բոլոր կղզւոյն մայրաքաղաքը՝ Հավանեա կը նստի, որ Ամերիկայի ազուոր քաղաքներուն մէկն է, ունի քանի մը ամրոցներ, նաև հանգիստներ, փառաւոր եկեղեցիներ. 26 վանք, համալսարան մը, ուրիշ շատ գպրոցներ, շատ մեծ ու հրապարակական շենքեր ու 150,000 բնակիչ: Միւս մեծ քաղաքներն են՝ Մադրիդ, Բուերդոյ Բրինչերէ, Ս. Հետիայ ու Գուադալախար, (որ Գուադալախար առաջուան մայրաքաղաքն էր՝ 1514ին հիմնած, ուր հիմայ կղզւոյն արքեպիսկոպոսը կը նստի), Պայտաց, եւ այլն: Հոս ի հարեւանցի կը յիշատակենք՝ որ հիւսիսային Ամերիկայի միաբանեալ նահանգաց տէրութիւնը քիչ մ' ատենէ ի վեր կը ջանայ Գուապա իր իշխանութեան տակ անցունել:

Բարդոյ Ռիտոյ մեծ Անգիլեան կղզիներուն ամենէն պրզտիկն է, 182 քառ. մղ. երկիրով ու 365,000 բնակիչով: Թէ պէտ եւ անտառներով ծածկած բարձր լեռներ երկրին մէջէն կ'անցնին, բայց ընդարձակ դաշտագետին ալ շատ կայ, ու գետինն ընդհանրապէս շատ բերրի է: Եղանակը շատ տաք ու խոնաւ է: Իր բերքերն են Գուապայի մէջ յիշատածները: Սպանիացիք 1510ին հոս առջի գաղթականութիւնը հաստատեցին: Մայրաքաղաքն է Ս. Եսուս (Խոսան) ու Բուերդոյ Ռիտոյ, 30,000 բնակիչով, ուր կը նստի կուսակալը:

3. ԳԱՎԱՎԱՑՏՈՑ ԿՎԶԻՆԵՐԸ են պղտիկ Անգիլեանց մէջէն կուսարչւութ (կառըլութ), Մարդինի+, Մարդի կալանդ, Տեղիրար ու Լէ Սէնդ, ամենը մէկտեղ 55 քառ. մղ. երկիրով ու 250,700 բնակիչով:

Կուսարչւութ (կառըլութ) կղզին (նեղ անցքով մը երկու մաս կամ կղզի բաժնած) 32 ք. մղ. երկիր ունի: Գաղղիացիք ասիկայ 1635ին զրաւեցին: Շատ լեռներ ունի, որոնց մէջ հրաբուղիններ ալ կան, ուստի եւ հոս սաստիկ գետնաշարժեր յաճախ կ'ըլլան. 1843ին եղածը կղզւոյն մեծ մասն աւերակի գարձուց: Իր գլխաւոր բերքերն են խահուէ, շաքար, բամպակ, հընդիկ վարունկ, եւ այլն: Վաճառականութիւնը բանուկ է: Բնակչաց թիւը (1843էն առաջ) 120,000 էր: Գլխաւոր քաղաքն է Պասուէտ, ուր կը նստի կուսակալը:

Վարդին + կղզին, 24 ք. մլ. երկիրով ու 120,000 բնակիչով, Գաղղիացիք 1635ին տախն, ու 1658ին իր բռն բնակիչուները, որ կ'ըստին Գարայիու *, գրեթե բոլորովին ջնջեցին: Գետնին գլխաւոր բերքերն են շաքար ու խաչուէ. աս ետքինը շատ ընտիր ու յարդի է: Գուրս խաւրուած վաճառքին տարեկան արժեքը 27 միլիոն ֆրանգի, իսկ ներս մտածին արժեքը 24 միլիոնի կը համնի: Կղզւոյն կուսակալը կը նստի գլխաւոր քաղաքը Փոք Ռուսացալ: Ս. Բէլւա քաղաքը աս կղզւոյն ու բոլոր Գաղղիացւոց Ամերիկացին ամենէն մեծ քաղաքն է:

Կուսատէլսութի կուսակալին տակն են նաեւ Մարի կալանդ 12,000 բնակիչով ու Տէշրուր 1500 բնակիչով: Իսկ աս երկուքին մէջ տեղն է Լէ Անդ (Սուրբ կղզիներ) երկու մեծ ու չորս պղտիկ կղզեաց խումք մը՝ մէկանց 1500 բնակիչով:

4. ♀ ԱԼԱՆԴԱՑԻՈՑ ԿՂՋԻՆԵՐԸ: Հոլանդացիք Պատիկ Անդիլեան կղզիներէն ունին Ս. Եւստատէոս, Ս. Մարտինոս ու Սոբո, զորոնք 1632ին ու 1648ին գրաւեցին, ու Գուրաստոյ, Արուստ, Պանէր ու Աֆս. զորոնք 1634ին Սպանիացւոց ձեռքէն տախն: Ասոնք մէկանց 34 ք. մլ. տեղ ու 54,300 բնակիչ ունին: Երկիրը թէպէտ եւ ըստ մասին լեռնային ու ըստ մասին հրաղիսային է, բայց պտղաբեր դաշտագետին ալ ունի եւ կը բերէ շոքար, աղեկ ծխախոտ ու բամպակ: Ս. Եւստատէոս կղզւոյն համանուն քաղաքը կը նստի երեք առջե կղզիներուն հոլանդացի կուսակալը: Իսկ Գուրաստայ կղզւոյն գլխաւոր քաղաքը Վէլնէլշտատ՝ եաքի չորս կղզեաց կուսակալը կը նստի: Արուստ կղզւոյն վրայ 1824ին շատ զատ ոսկի գտնուեցաւ:

5. ♀ ԱՆԴԱՑԻՈՑ ԿՂՋԻՆԵՐԸ: Պատիկ Անդիլեան կը զիներէն կուսանաց կղզիներուն երեքը՝ Ս. Խաչ, Ս. Թովման ու Ս. Յովան, մէկանց 6 ք. մլ. երկիրով ու 40,000 ըստ մեծի մասին ունեւ բնակիչով, Դանիացիք այլ եւ այլ ժամանակ (1671—1733) ստացան, ուր ան ատեններէ սկսան գաղթականներ խաւրել եւ կուսակալ ալ գրին: Ս. Խաչ կղզին 1733ին դանիացի վաճառականաց արեւմտեան Հնդկաստանի ընկերութիւնը Գաղղիայի աէրութենէ 750,000 ֆրանգով գնեց, ու ետքը (1754ին) Դանիայի աէրութեան ծախսեց: Աս կղզեաց գլխաւոր բերքերն են շաքար ու բամպակի, քիչ մ'ալ խաչուէ:

6. ♂ ԱՒԵՑԱՑ ԿՂՋԻՆ՝ Ս. Բարդու-Շամպոն, պատիկ Ան-

* Աս Գարայիաններուն անուամբ (որ Ամերիկայի Հնդկաց մէկ մասնաւոր ցեղ են,) պղտիկ Անդիլեան կղզիներուն մէկքանին՝ ինչպէս նաեւ կուսանաց կղզիները մինչեւ հիմայ Գուրայիտեան իջնեւ կ'ըստւին, ու ծովն ալ Գուրայիտեան ծով կ'անուանուի:

դիլեանց մէկն է՝ 3 ք. մղ. Երկիրով ու 15,000 բնակիչով, զորն որ 1784 Գաղղիայի տէրութիւնը Շօւետաց տուաւ ու ինքն անոր դէմ Շուետէն իր վաճառականաց նաւերուն համար Կոթէն-պուրկ քաղքին նաւահանգստին մէջ քանի մը արտունութիւն-ներ ընդունեցաւ: — Կղզւոյն բերքերն են հասարակներէն ի զատ շաբար ու բամպակ: Իր գլխաւոր քաղաքը Կուուդասէն՝ 10,000 բնակիչով՝ կը նստի կղզւոյն կուսակալ:

❖ ◊

Հարահային Ամերիկայի մէջ

Հոլանդիա, Գաղղիա ու Անգղիա ունին Կույանա (Կույանա) ըստած ընդարձակ երկրին այլ եւ այլ մասերը, որոնք Մարաննենն ու Որինոգոյ գետերուն բերաններուն մէջ տեղն ըլլող ծովեզերքն են: Մէկ մասը Պրայնվայէ կայսերութեան տակ է, ու կ'ինայ անոր Բարբ նահանգին մէջ. մէկ մասն ալ Վենե-զուելայի կը վերաբերի ու Որինոգոյ նաևնունի կ'ըսուի: Իսկ առ երկուքին մէջ տեղերն ըլլող բաժինը կ'ըսուի Եւրոպայի Կույանա ու Աշխարհագրութեանց մէջ կույանա անուամբ հիմնայ մինակ աս մասը կ'իմացուի: — Ասոր ներսերը լեռնային է, իսկ գէպի ծովեզերքը շնուակ ու ըստ մասին ճախնային: Իր գլխաւոր գետերն են Խասէդուելոյ, Տէ՛ւերարա, Սուրբնամ, եւ այն: Եղա-նակը՝ ցած տեղերը՝ վատառողջ է ու ընդհանրապէս երկրին դրիցը համեմատ տաք չէ: Երկրին բերքերը՝ Վենեզուելայի մէջ յիշածներնուս համեմատ՝ հարուսա ու առատ են: Բնակիչքն են գաղթածին, Սէւեր, խառն ցեղեր ու բուն տեղացի Հըն-դիկը, որոնց մէկ մասը քրիստոնեայ եղած ու կրթած է: Երկրին ներսերը կան 6000ի չափ մարդիկ Մարան ըստած ցե-ղէն, որոնք Եւրոպացւոց ձեռքէն փախած սեւ գերիներ են, զորոնք Հոլանդացիք քանի մը պատերազմներէն ետքը չկրնա-լով զոպել անկախութեան մէջ ապրելու թուղ տուին:

Ապանիացիք ու Բորդուկալցիք Կույանայի երկրին պահ-պանութեան համար այնչափ մեծ հօգ չունենալուն՝ Հոլան-դացիք 1621ին եկան ու երկրին մէկ մասին վրայ գաղթական-ներ դրին, նոյնպէս եւ Անգղիացիք 1650ին ուրիշ մաս մ'առին, զորն որ 1667ին Հոլանդացւոց տուին: Գաղղիացիք ալ հոս հաստատուելու քանի մը փորձեր ընելէն ետքը՝ վերջապէս 1676ին երկրին գէպի ի արեւելեան կողմն ըլլող Գայցն կղզին՝ ետքէն ցամաքին վրայ ալ քիչ մը տեղ առին: Անգղիացիք իրենց մասը Հոլանդացւոց տալէն ետքը 1795ին ասոնց քանի մը տեղերը

նորէն առին, 1802ին դարձեալ ետ տուին. վերջապէս 1815ին Հոլանդիայի տէրութիւնը նոյն Երկիրներն Անգլիայի տուաւ:

1. ԱՌԱՆԴԻՎԱՅԻ ԿՈՒՑԱՆԱ, որ հասարակօրէն Առաջնամ կ'անուանուի, ունի հիմնյ 2812 ք. մղ. Երկիր ու 65,000 բնակիչ, որոնց շատը սեւ գերիներ են, մասցածն իբր 6000 Եւրոպացիք (Հոլանդացիք, Գերմանացիք, Գաղղիացիք ու Հրեայք) ու 6000 ազատ Մարոններ: Երկրին բերքերն են՝ շաքար, խաչուէ, բամպակ, հնդիկ վարունկ, ծխախոտ, լեղակ ու ընտիր փայտերու անտառներ: Առուտուրը կ'ըլլայ աւելի Հոլանդիայի, Արեւմտեան Հնդկաստանի ու մօտաւոր Երկիրներուն չետ: Ընդհանուր կուսակալը կը նստի աստեղաց ամրոցաւոր մայրաքաղաքը՝ Բարբառովիպոյ, որուն ճամբանները կիարոնի՝ նարինջի հնդիկ արմաւենուց (Աէմբի-նինով) ծառերով զարդարուած են, եւ ունի 20,000 բնակիչ, որոնց 3000ը Հրեայ են: Ասոնք հոս հիմնած են Սալանա գեղը, ուր միայն իրենք կը բնակին:

2. ԳԱՂՎԱՅԻ ՎԱՅԻ ԿՈՒՑԱՆԱ, որն որ նաեւ Գայէն կ'ըսուի, ունի 1400 ք. մղ. Երկիր ու 30,000 բնակիչ, որոնց կեսը սեւ գերիներ են, երեք հազարի չափ գաղթածինք ու Եւրոպացիք՝ աւելի Գաղղիացիք, որոնց թիւը օրէ օր կ'աւելնայ՝ հոս պքսորուած պատժապարտներուն բազմութեամբը: Ազատ Հրնդիկներն ալ բազմաթիւ են: Երկրին բերքերը գաղթականայ բերքեր՝ մանաւանդ բամպակ ու առատ մեխակ (համեմ) են. ներսերն ընտիր ծառերու անտառներ շատ կան: Գաղթականութեան գլուխն է կուսակալ մը, որ կը նստի Գայէն մայրաքաղաքը համանուն կղզլոյն վրայ, որ ունի 3000 բնակիչ, որոնք աղէկ առուտուր կ'ընեն:


3. ԱՆԴՎԱՅԻ ԿՈՒՑԱՆԱ, որն որ Տեմբարս ալ կ'անուանուի, ունի 4700 ք. մղ. Երկիր ու 126,000 բնակիչ, որոնք են վերը յիշուած ցեղերը. Եւրոպացւոց կամ գաղթածիներուն մեծ մասը Հոլանդացիք են, իսկ մնացածն Անգլիացիք. կան նաև Գերմանացիք, ամենքն ալ Երկրագործութիւն կամ գաղթականաց բերքերու մշակութիւն ու անոնցմով վաճառականութիւն կ'ընեն: Տարի եղած է՝ որ մէկ ու կէս միլիոն կենդինարէն աւելի շաքար, 58,000 կենդ. խաչուէ, 6500 կենդ. բամպակ, իբր 3 միլիոն շեշ (կալսն) շաքարօղի (բառ) ու 4 միլիոն շիշէն աւելի աւշարակ (վարուայ) ելած է, անանկ որ ասոնցմէ դուրս խարուած վաճառքներուն արժեքը 2,135,379 սդեռլինի հասած է, իսկ նոյն տարի ներս մոնող վաճառքներուն գինն եղած է 1,206,560 սդեռլին: — Երկիրն այլ եւ այլ կոմսութիւններու բաժնած է եւ ունի մէկ վերին ընդհանուր կու-

սակալ, մէջ մ'ալ ստորինն կուսակալ : Ամրոցաւոր մայրաքաղաքն է Կեռիէդան (Ծբաղընէ) 25,000 բնակիչով, որոնք առուտուր կ'ընեն . հոս կը նստի ընդհանուր կուսակալը :

Անգղիացիք հարաւային Ամերիկայի մէջ կույանայէն զատ անին նաեւ

Գրալլանդիս կամ Մալունէան կղզիները, հարաւային Ամերիկայի վերջին ծայրին մօտ բաժակոնիայի ու Հրաստանի մէջ տեղը : Ասոնք երկու մեծ (Արէ-Ելշան Գրալլանդիս ու Արէ-մարտան Գրալլանդիս) ու 90էն աւելի պղտիկ կղզիներու խումբ են, ամենը մէկանց 750 քառ. մղոնի շափ երկիրով, որ լեռնային ու ժայռերով լեցուն է, բայց հողով ծածկուած տեղերը՝ ջրարդի ըլլալնուն բերրի են ու առատ խոտ կու առն . նաեւ ցորեն եւ որիշ կանաչեղէն ալ կ'ըլլայ . բայց անտառները քիչ են : Փայտին պակառմթիւնը կիզահողը կը լեցընէ, որ հոս շատ առատ է : Կենդանիներէն կան վայրենացած արջառ, ձի, խոզ, որոնք Սպանիայէն ու Անգղիայէն հոս բերուած են, նաեւ եղջերու, աղուէս, ճագար, ջրային թռչուններ, առատ ձռւկ, մանաւանդ կէտ, փոկ, ծովու փիղ, եւ այլն : Ատեն մը աս փոկերուն սրաին համար ամէն դիաց շատ ձկնորսներ դալով ու անխնայ սրասրով, հիմայ փոկերը շատ քիչցած են : 1821—1822ին քսան հազար կենդինար ծովու փղի ճարպ հանուեցաւ, ու 320,000 հատ փոկի մորթ կամ մուշտակ ժողվուեցան : — Աս կղզիներուն վրայ, որոնք սկզբնական կամ բուն տեղացի բնակիչ չունին, Գալղիացիք, Անգղիացիք, Սպանիացիք ու Արծենդինացիք դաղթականներ բերին (1689էն մինչեւ 1833) : Վերջապէս Անգղիացիք զանոնք առին ու 1841ին տէրութիւնն սրաշեց հոս նոր դաղթականներ խաւրել, որպէսզի իրեն պատերազմական նաւերուն ու հպատակաց համար, որոնք կէտ ու փոկ ձկան սրաին պատճառաւ Հորնի Գլխէն (հարաւային Ամերիկայի կղզեաց վերջին ծայրէն) ու մեծ կամ խաղաղական Ովկիանոսին վրայ կ'երթան կամ գան ճամբու պարէն ու նաւերու շինութեան կամ նորոգութեան հարկաւոր նիւթերը դիւրաւ գանելու հաստատուն տեղ մ'ըլլայ : Կամաց կամաց բնակիչը կամ դաղթականները շատցան, որոնց թիւր հիմայ 17,000 է : Արեւելեան Գրալլանդիա կղզւոյն Բոր Լուստ աւանդ՝ 2000 բնակիչով՝ կը նստի երկրին կուսակալ :





205. № 4



6952

0003094

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003094

